

# ՍԻԾԱԿ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՅՏԱԿԱՐԱԿԱՆ ՃՐԱՑՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՊԱՏՐԺՈՒԹՅՈՒՆ

## ՔՈՎԱՆԱԳԱԿԱՆԻ ՓԻԼԻՆ

1. Պատասխան Հայրապետական կոնցալին .— 2. ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ . Հայ Եկեղեցոյ արդի վիճակը .— 3. ԿՐՈՆԱԿԱՆ . Մրժ Սրբութիւնը . Բ. Ե .— 4. ՊԱՏՄԱԿԱՆ . Քրիստոսի Հմրոնման Եկեղեցին Գերսկմանի մէջ . Մ . Ե . Ա .— 5. ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ . Յովհաննես Դ. Ամրկոցի . Բ . Ե .— 6. ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ . Մոռալ Կափարդան . Մրգնա Երկար .— 7. Ե՞ս քի Ասուած . Ակիւշին .— 8. ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ . Աւետիս Ահարոննեան . զրեց՝ Մկրտիչ Պատամանան .— Քառասնակ . զրեց՝ Բ. Ազատեան . Բ . Ե .— Ընդարձակ Տարեցոյց Ազգային Հիւանդանոցի . Մրիխար Մարկուազ .— Տարեւ . Մատքու Մարկուազ .— 9. Դուրեան Յոքելեանը . Թղրակից .— 10. ԱՅԼԵՒԱՅԼՔ . Հայ վիճապղիր .— Եխի Ժողով և ո՞չ թէ «Եիլիոյ» .— Դպրոցի մը հարստորիւնը .— 11. ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՈՒԹԵԱՆ . Վեշտան ասացուածք վասն Նիկոմիդիայ խաղաքին (վախճան) . Ֆ. Յ . Մ .— 12. ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ .— 13. Ս. ՅԱԿՈԲԻ Ներսէն :



## Հ. Բ. Բ. ՄԻՊԻ ԹԻՒԻ

Բարիզ, 24 Դեկտեմբեր 1929

Հայրենակիցներ,

Մանրակիռ աղէտ մը ևս կուգայ վրդովել գաղութահայութիւնը: Թուրքիայէն բաղմաթիւ հայրենակիցներ, զիստառարար Քրտաբնակ գաւառներէն, նոր հալածանքի ենթարկուած, կը տեղահանուին և դէպի Սիւրիոյ սահմանները կ'ուղղուին: Կարելի է ըսիլ որ Խարբերդի և Տիարպէքիրի շրջանին բոլոր հայերը, սահմանակած, Կառավարութեան այդ աղղանշանին մէջ տեսնելով վազուան անստուգութիւննը, արտագաղթի ճամբան սկսած են նախընտրել: Հալէպէն հասած հուաստի տեղեկութիւններէն կը հետեւ թէ բազմաթիւ գաղթականներ, մեծ մասամբ Բալուէն և Մարտինէն, եկած են Հալէպ և Ճէզզիրէի կողմերը, մասնաւորապէս Հասիչէ, Քամիչլի և Բաս-Խւլ-Այն: Շատերը կը գտնուին խղճալի վիճակի մէջ, որովհետեւ ոչ իսկ ժամանակ ունեցած են իրենց ունեցածը ծախելու. ընդհանուր առմամբ, անցեալի մղձաւանջներով անգոհուած, իրենց առաջին մտածումը եղած է ազատել իրենց կեանքը, առաջին տարտամ լուրերուն վըրայ հիմուելով: Հ. Բ. Բ. Միութեան Գահիրէի Շրջանակային Յանձնաժողովը և Հալէպի Մասնաճիւղը իրենց տեղեկագիրներովը անհրաժեշտ կը նկատեն կազմակերպուած օգնութիւն այդ նոր աղէտին զոհերուն համար, որպէսզի կարելի ըլլայ անոնց պարէնաւորումին և տեղաւորումին հոգ տանիլ: Առ այս Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսի հովանաւորութեամբ Հալէպի մէջ կազմուած է Յանձնախումբ մը, որուն Հ. Բ. Բ. Միութեան կողմէ զրկուեցաւ 450 անդլ. ոսկի, առաջին օգնութիւնները ընձեռելու համար: Հալէպէն վերջնագոյն հեռագիր մը կ'իմացնէ թէ «թշուառութիւնը ծայրաստիճան է և մահացումը մտահոգիչ»:

Միութեան կեդր. Վարչ. Ժողովը նկատի առնելով կացութեան լրջութիւնը, յարմար դատած է կազմակերպել անմիջական օգնութեան գործը հանգանակութեան մը միջոցաւ, որպէսզի պատեհութիւն ընծայուի բոլոր սրտցաւ հայրենակիցներուն անխորօրին մասնակցելու սոյն համազային ձեռնարկին: Այդ նպատակաւ Բարիդի մէջ կազմուած է կեդրոնական խառն Յանձնախումբ մը, որ ներկայ յայտարարութեամբ կոչ կ'ուղղէ ամէն անոնց որ կը փափաքին կատարել իրենց եղբայրական պարտականութիւնը Թուրքիոյ զժրախտ բեկորներուն հանդէպ, որ հարկագրուած են իրենց բոյները լքել ձմրան այս ցուրտին և տարագրութեան զրկանքները և նեղութիւնները կրել անզամ մը ես: Տարակոյս չունինք որ ամէն հայ իր կարողութեան չափով պիտի փութայ իր օժանդակութեան բաժինը բերել, որպէսզի ժամ առաջ կարելի ըլլայ տեղույն վրայ պատրաստել կայաններ և օժանդակել տարագիր գաղթականներուն, որ արժանի են մեր սրտագին կարեկցութեան:

Կը խնդրենք գրամական նուէրները ստիպողաբար ուղղել Յանձնախումբի Գահնաձապահ Տ. Լ. Կիւմիւշկերտանի, Հ. Բ. Բ. Միութեան կեդրոնատեղին, 11 Սքուար Ալպոնի:

Կեդր. Յանձնախումբ

Միութիոյ նոր Գահրականներու Հանգանակութեան

Խորհրդականներ

Գ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ	Պատ. Նախագահ	ԲՐՈՅ. ԱԴՐԵՆ	Լ. ԲԱՇԱԼԵԱՆ
Վ. ՄԱԼԵԶԵԱՆ	Քարտուղար	Ա. ԽԱՏԻՍԵԱՆ	Տ. ԿԱՄՍԱՐԱԿԱՆ
Լ. ԿԻՒՄԻՒՇԿԵՐՏԱՆ	Գանձապահ	Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ	Ա. ԶՊԱՆՆԵԱՆ

# Սիրն, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Գ. ՏԱՐԻ - ԵՐՐ ՀՐՁԱՆ

1930 — ՓԵՏՐՈՒԱՐ

0.11 - 2

## ՊԱՏԱԽԻԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԻՆ<sup>(1)</sup>

#### ԱՌ ՎԵՀԱՓԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տ. Տ. ԳԵՂՐԳ Ե. Ս. ԿԱՐՈՂԻԿՈՎ

11

• ० ० .६८० .७०८५ . १ ० .८४० .०५

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՅՐ ԱԹՈՒԱՅ ԱՐԲԱՅ ԷՇՄԵԱՇՆԵ

ԽՈՐԻՆ ԱԿՆԱԾՈՒԹԵԱՄԲ

ԳԵՂԱԳՈՒԹ ՏԵՐ

Զենոնինալին ինձ առ ի Վեհակ զօրինութիւնաբեր Կոնդակ ընդ բուռվ համարոյ 968, աւուրբք ինչ յառաջ ընկալեալ մեծաւ ուրախուրեամբ եւ ուղիսական երախտագիտուրեամբ՝ ցնծացաւ նոզի իմ, ով Պատուական Գլուխ Արարատեան Մայր Արոռոյ Մըրոյ Էջմիածնի և Հովուապէտ Հայաստանեալցո բազմաչափ Եկեղեցւոյ:

Ի մեծարան Յոբեկինական հանդիսի յիստավեայ քահանայութեան՝ ընուհաւորական բանի եւ մաղրանի եւ յուրդորք քաջալերութեան Ա. Օծութեանդ՝ ուսպէս ցող ի վերայ պարտասելոյ կենաց իջին ի քաջրութենէ Հօրդ։ Եւ Հայր ուսպիսի՛, որ ի բազում վիճու իւր եւ ի նոզս տառապանացն ո՞չ մոռանայ զիւրսն եւ զիտէ զգոր սիրոյն եւ զինամս յայս առնիկ լիով առ դասս պատօնիկ Եկեղեցւոյ՝ ուր ուրեն եւ զանիցին եւ սպաս ասնիցին նոգեւոր պիտոյից հաւատացելոց. եւ ո՞չ այշափ միամ, այլ եւ ոչ դադարէ ի տալոյ դուլ եւ պատուէ Հօրին իւրում ցրուելոյ ի սիրոս աշխարհի՝ զի ժողովեսիցին մանկունն ընդ թեւովք իշխանութեան Արարատեան Արուոյ, եւ մի՛ ո՛ ի նոցանէ օցտիցի կամ կորիցէ։

Գեհափառ Տէր, զայս փորձ մեծութեան եւ արքութեան Անձինդ տռեալ ամենեցուն՝ որ ի Քոյոց են՝ մեծաց եւ փառունց, եւ տրտութեամբ խելամու

<sup>(1)</sup> Սիրի նախորդ թիվին մեջ հաշտակած էին Ալեքսանդ Հայոց Վեն, Հայուսկեան Կանոնիք, ու Յ. Ս. Օծութեան կողմէն ուղղուած էր Ամեն. Ս. Պատրիարք Հօն Յօրելեանը ընդհանուրեալ համար. Այս անզամ ալ կը հաշտակածէն այդ Կանչալին տռած պատասխանը, որ զանա մըն է գրական, օճուն Սահակ-Մեծութեան բարբառին գերօվ ու վայելչութեամբ:

լեալ ցաւոց «Նեղելոյդ» այլ ոչ նուազելոյդ, կարօսելոյդ՝ այլ ոչ տարակուսելոյդ» հիացեալ զարմանան առ նասարակ, վասն որոյ եւ ոչ երեք բուլասցին ի սիրոյ եւ ի հնազանդութենէտ առ Պահապանդ Մրգոյ Էջմիածնի, եւ ընդ ամենայն տեղիս՝ բոլորով սրտի՝ կանխեն միւս յաղօրս վասն բանկագին Կենաց Հօրդ Հայոց։ Եւ ես մի եմ ի նոցանէ՝ հանդերձ Միարանութեամբ Աւասիսի։

Շնորհազարդ Տէր, համարձակեալ ուժեմն ի բարեսէր յօժարութենէ եւ ի նաև նայելոյ Վեհիդ ի դոյզն արժանիս վաստակոց իմոց՝ ասացից զի իմ կէտ նպատակի խորհրդոց լեալ է, զամենայն աւուրս սպասաւորութեան իմոյ ընդ լծով Աւետարանին, նպաստ լինել ժողովրդեան մերում հարողութեամբ Բանին Կենաց, վարժել զերկսո մանկտին ազգային Դպրոցաց ի մասուրական եւ ի բարոյական ուսմունս, մանաւանդ զաւակերտեալս երեմն ի Դրադրեվանս Արմառու կրել եւ կօչել ի պաշտօն Եկեղեցւոյ՝ ուշափ ժամանակս եղէ անդ, եւ այժմ՝ զնոյն ծառայութիւն ծառայեմ ի Վասն Ա. Յակոբեանց։ Ընդ նոյն հանապարհ ընթացայց՝ ըստ իմում կարի, եւ սաց զանձն ի զործ շինութեան Հայաստանեայց Եկեղեցւոյ՝ նովին նովով, երէ Շնորհեսցին ինձ կեամբ յԱսուծոյ մերսէ աղօրիի Զերով։

Եւ սակայն՝ յայսմ ամենայնի՝ ո՞ր Շնորհ է իմ, երէ արարի զոր պարտէի առնել՝ ըստ Բանի Տեառն. Խոնզի գիտեմ զի ե՞ն են եւ այլ, որոց արժան է վայելել ի նմին պատուի՝ որ ինձն տուալ պատենի լիսնամեկի խմանայութեան իմոյ, եւ զոր առաւելազոյն իմն չափով նոխացուցին անարզամեծար պազգամբ Վեհիդ, վասն որոյ եւ Շնորհապարտ գտանիմ յամենայն անձնէ իմմէ առ Ա. Օծուրինդ։

Վկայեն միտք իմ, զի երէ ոչ սխալեմ, այս ամենայն ցոյց յօթելինականս հանդիսի՝ որ եղեն յանուն Շնորհութեանս՝ ոչ յայլ ինչ նային բայց միայն ի պայծառութիւն Ս. Եկեղեցւոյ Հայաստանեայց, որոյ տրուպն եմ պատօնից. եւ հաւատարիմ լեալ միւս ծառայ Մայր Արքուոյդ եւ խոնարի Առվուազետիդ, հայցեմ յԱմենակալէն պահել հաստատն եւ անշարժ զգան Մրգոյ Լուսաւորչին եւ Շնորհել մեզ ընդ Երկայն աւուրս՝ ի միխրառութիւն հաւատացեալ ժողովրդեան՝ զբազմեալն ի նմա Հայրն մեր Պատուական։

Մատուցեալ ի համբոյր Ս. Աջոյդ

ի 27 ամսեանն Գեկտեմբերի 1929 տարւոյ

Խնամ Աղօրակից

ի Վասն Ա. Յակոբեանց

ՊՈ.ՏՐԻՒ.ՐՔ ԵՐՈՒ.ՍՈ.Ղ.ԷՄԻ

յԵՐՈՒ.ՍՈ.Ղ.ԷՄ

(ԱՄՆ) ԵՂԻՉԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ



## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԵՎՅՈՒԹՅԱՅԻՑ ԱՐՋԻ ՎԻՃԱԿԸ

Հայ. Եկեղեցւոյ բարեկարգութեան վրայ կը ճառուի և կը գրուի տարի ներէ ի վեր. Այսօնն ալ ամբողջ տարի մը իր խմբադրականները նուիրեց այդ կարեոր խնդրին ուսումնասիրութեան, և յանդեցաւ նաև դործնական եղբակացութեան մը: Ենթադրելով պահ մը թէ այդ եղբակացութեան համեմատ գործադրուեցաւ Բարեկարգութիւնը, բայց գեռ կայ մեր առջև ուրիշ կարեոր խնդիր մը, որ ուղղակի կապ ունի Բարեկարգութեան հետ. — Հայ. Եկեղեցւոյ արդի վիճակն է այդ աշխարհի ամէն կողմը:

Աշխարհաւեր մեծ պատերազմին հետեանքները ահռելի դաստուրումի մը ենթարկեցին հայութիւնը: Փոքր Ասիոյ մէջ բոլորովին չախջախուեցաւ հայ կեանքը իր քաղաքակրթիչ աղդակներով և ժողովուրդին մնացորդը սփռուեցաւ աշխարհի ամէն կողմ, ծնունդ աալով նոր դադութներու և ստուարացնելով հին դադութները: Նուիրապետութեան դիտակէտէն նայելով մեր Եկեղեցւոյ արդի վիճակին վրայ, կը տեսնենք թէ անոր կեդրոնը, Ս. Էջմիածին, նշաւակ է մեծն Ռուսաստանի քաղաքական նոր ըմբռնութերու պրկումներուն: Հին Ռուսաստանի մէջ պետական կրօնք Եր Բրիստոնէութիւնը, իսկ քրիստոնէական յարանուանութիւններ և ուրիշ կրօնքներ որոշ չափով ազատութիւն կը վայելէին. այսինքն՝ պետական հալածանք չկար ատոնց դէմ. իսկ նոր Ռուսաստանի մէջ անկրօնութիւնն է պետական կրօնքը, և հետեաբար հո՞ն գոյութիւն ունեցող կրօնքներ չեն վայելէր Խորհրդային պետութեան պաշտպանութիւնը, այսինքն՝ կրօնքը, այս ու այն կերպով, պաշտօնապէս կը հալածուի համաձայն Խորհրդային սկզբունքներու: Հայաստան, իր անձուկ սահմաններուն մէջ, իրքի փոքրիկ մէկ մասը Խորհրդային միութեան, ենթակայ է քաղաքական միենոյն սկզբունքներուն և պայմաններուն, այսինքն Հայաստանի հայութիւնը և Հայ. Եկեղեցւոյ նուիրապետութեան Մայր Աթոռը, ուղեն չուղեն ենթարկուած են անկրօն պետութեան մը կարդուկանոնին:

Լ. Պոլսի Հայ Պատրիարքութիւնը, որ դարերէ ի վեր դարձած էր վարչական կեդրոն մը Թիւրքիոյ հայ Եկեղեցւոյն համար, այժմ ամփոփուած է հին մայրաքաղաքի սահմաններուն մէջ, պահելով սիրաերու մէջ իր նախկին կազմակերպութեան և գործունէութեան հմայքը միայն:

Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, որ իր չըջանակին մէջ իր պարտքը կատարելով հանդերձ, պահեստի ոյժ մըն ալ կը ներկայացնէր Եկեղեցւոյ նուիրապետական կարգին մէջ, իր բոլոր գիւրութիւնները կորսնցնելէ ետքը, այսօր կը վայելէ Սիւրիոյ ասպնջականութիւնն ու ազատութիւնը՝ վերակազմուելու համար տարագիր հայութեան բիւրաւոր զաւակներուն ծոցը:

Երուսաղեմի Հայ Պատրիարքութիւնը, որ միշտ մեկուսի գիրք մը ունեցած է մեր Եկեղեցւոյ նուիրապետութեան մէջ, իրք վուտ կրօնական կեդրոն մը Հայ. Եկեղեցւոյ այս ոչ-հայ միջավայրին մէջ, պահելով միշտ նախանձելի դիրք մը հանդէպ յարանուանական մրցանքներու, աշխարհաւեր մեծ պատերազմէն ետքը,

Հնորհիւ իր վայելած քաղաքական բացառիկ պայմաններուն, հայ ժողովուրդի համար եղաւ յոյսի և սփոփաների ամրոց մը, ուր անվթար կը պահուին մայրենի եկեղեցւոյ ողին և աւանդութիւնները, ուր կը պատրաստուի նոր հոգեորականութիւնը, ուր հայ մամուլը կ'արդիւնաւորէ իր խաղաղ աշխատանքը, հեարաւոր պայմաններու մէջ, զերծ քաղաքական ճնշումներէ և պետական պըրեկումներէ:

Իսկ գաղթավայրե՞րը:— Ահա՛ մտահոգութեան կեզրոնը մեզ համար: Հայ ժողովուրդին մեծամասնութիւնը այսօր կը դտնուի Հայաստանէն զուրս, և ինչպէս ըսմիք, սփռուած հեռաւոր կէտերու վրայ, ստեղծուած է հայկական նոր աիբւոք մը ( Diaspora ), որ մեծ կշիռ ունի Հայ-Եկեղեցւոյ դոյութեան կողմէն, որով հետեւ այդ օտար միջավայրերու մէջ հայ գաղութը կը ներկայանայ իր եկեղեցիով, և հայը իր եկեղեցին՝ որ կը պահէ իր աղքային և կրօնական նկարագիրը: Բայց գաղթավայրերու մէջ վասնդուած է հայուն գոյութիւնը, տիրող քաղաքակրթութեան աղդեցութեան և ընկլուզի կամ ձուլիչ պայմաններու ճնշումին համեմատ. այնպէս որ ժամանակի խնդիր մըն է պարզապէս հայ գաղութներուն կորուստը: Աւելորդ է կրկնել հոս և յիշեցնել Լեհաստանի հայ գաղութին և նմաններուն օրինակները:

Նկատի առնելով այս տիսուր հեռանկարը, հայ գաղութներու մէջ գործող մամուլը կը յուղէ կազմակերպութեան խնդիրը: Պէտք է կազմակերպել հայ գաղութները, որպէսզի հնար եղածին չափ եթէ ոչ խափանուի ձուլումի վրանդը, այլ գոնէ հեռացուի: Եւ կազմակերպութեան համար կ'առաջարկուի համագաղութային մարմին մը կամ մարմիններ, որոնք պիտի խորհին և պիտի կանոնադրեն հայերը հայ պահելու միջոցները գաղթավայրերու մէջ: Այդ միջոցներէն մէկն է անշուշտ հայ գպրոցը. վասն զի գաղթավայրներու մէջ ծնող և համար սերունդը եթէ շխօսի իր մայրենի լեզուն, եթէ իր մայրենի լեզուով չզըէ և չկաբույ իր աղքային պատմութիւնը, ևայլն, չի կրնար հայ մնալ, ո՞րչափ ալ կը երակներուն մէջ գեռ շրջան ըրած ըլլայ հայ արիւնը: Եւ գպրոցի կարեսութիւնը այնքան կը շեշտուի որ նոյն խակ երկրորդական հայ գպրոցներու և գոլէճներու վրայ կը մտածեն, և ձեռնարկներ կ'ընեն այդ մասին, որոնք անշուշտ խանդավառիչ են և արժանի ծափերու, բայց թէ իրօք գաղթավայրերու հայութիւնը հայ պահելու համար խակապէս գործնական կազմակերպութիւնը ո՞րն է և ինչ միջոցներ կարելի է ձեռք առնել հայ գպրոցի ծրագիրը իրագործելու համար, այս մասին կ'ուզէինք յայտնել մեր կարծիքը:

Գաղթավայրերու մէջ կարելի է հայերը գիւրութեամբ հաւաքել և կազմակերպել իրենց Մայրենի Եկեղեցւոյն շուրջ: Դարաւոր հաստատութիւն մը և փառաւոր կազմակերպութիւն մըն է արգէն հայու եկեղեցին: Եւ գաղթավայրերու մէջ եկեղեցիներ շինելու, եկեղեցիներ գնելու շարժումը ինքնին այնպիսի ապացոյց մըն է որ կարելի չէ արհամարհել զայն: Եւ ինչպէս որ ուրիշ առիթով ըսած ենք, այս անզամ ալ կը յայտարարենք թէ քաջալերական երեսիթ մըն է գաղթավայրերու մէջ սեփական եկեղեցիներ ունենալու շարժումը: Ուեւ գաղութի մէջ երբ կայ Հայ Եկեղեցի, հո՞ն կ'ապրի հայութիւնը, քաւական է որ եկեղեցին կազմակերպուի տեղական պահանջներու համաձայն

և ժողովուրդը հո՛ն շնչէ իր ազդային եկեղեցւոյ աւանդութիւնները և ոգեռ-  
ռուի իր մայրենի եկեղեցին ներշնչումներով։

Անուրանալի է որ հայ մամուլը մեծ ազդակ մըն է գաղթավայրերու մէջ  
հայ լեզուն և հայ զգացումները վաս պահելու համար, ի՞նչ ալ եղած ըլլայ  
առանց ուղղութիւնը, հերթիք է որ կարդալ և խօսել կուտան հայերէնը. բայց  
այդ արժեքաւոր նպաստը քիչ է և չընդդրկեր բովանդակ հայութիւնը։

Հայ եկեղեցւոյ կից հայ գպրոցն առ անառարկելի պէտք մըն է գաղութ-  
ներու հայութիւնը պահպանելու համար։ Հայախօս սերունդը անցնելու վրայ  
է. մատաղ սերունդը թէև կ'աճի ու կը մեծնայ հայ տան մէջ, բայց չի կըր-  
նար հայ ապրիլ, եթէ հայացի մնունդ մը չառնէ իր սրտին ու մտքին համար։  
Իսկ հայացի մնունդը հայ գպրոցը միայն կրնայ մատակարարել։ Եւ հայ դըպ-  
րոց ըսելով կը հասկնանք ո՞չ թէ մանկապարտէցներ և ծաղկոցներ միայն, այլ  
չենք նաորհք նախակրթութիւն տուող գպրոցներ։ Երբ կրնանք տալ հայացի  
մաքուր նախակրթութիւն մը մատաղ սերունդին Ամերիկայի և Եւրոպայի ունէ  
մէկ կողմը, անկարելի է որ այդ սերունդը հայ չապրի։ Յորչափ մեր գրամա-  
կան ոյժը առատ չէ, պէտք չէ ձգտիլ աւելիին. այսինքն երկրորդական վար-  
ժարաններու և գոլէճներու. որովհետեւ կրնանք վասահ ըլլալ որ հայացի նա-  
խակրթութեամբ սպառապինուած երիտասարդ մը կրնայ իր բարձրագոյն ուշ-  
ումները առնել ամերիկեան կամ Եւրոպական երկրորդական վարժարաններու  
կամ գոլէճներու մէջ առանց կորսունցնելու իր հայութիւնը։ Այս գրութիւնը մեր  
գաղթավայրերու մէջ գործնական մեծ առաելութիւններ ունի թէ անտեսա-  
կան ոյժի և թէ՛ քաղաքացիութեան կողմէն։ Վասն զի մենք ի՞նչ ալ ընենք, չենք  
կրնար Եւրոպայի և Ամերիկայի պետական գպրոցներուն հետ մրցիլ, և իմաս-  
տութիւն չէ, զգացումներէ տարուելով, երկրորդական վարժարաններ ստեղծել.  
յետոյ՝ ունէ գաղթավայրի մէջ հաւատարմութեան և ծշմարիտ քաղաքացիութեան  
պարտք մըն կրթուիլ երկրին տիրող օրէնքներուն համաձայն։

Եթէ մենք հարուստ ժողովուրդ մը ըլլայինք, շատ հոգ պիտի չընէինք  
հայ երկրորդական վարժարաններու և հայ գոլէճներու ծախքերու մասին։ Մե-  
զի համար էականը և կարեռը հայուն հայ պահուիլն է գաղթավայրերու մէջ,  
և ասոր համար բաւական Հայ եկեղեցին և հայ նախակրթութիւն մը։

Եթէ հայ գաղութներու մէջ կազմակերպութեան հիմ պիտի չըլլան Հայ  
եկեղեցին և հայ նախակրթութիւնը, միւս բոլոր ծրագիրներ և բազանքներ  
երազի մը հաճոյքը միայն պիտի տան տարբեր խորհուններուն։ Առանց հայ  
նախակրթութեան գաղթավայրերու բոլոր եկեղեցինները պիտի մնան պարզ չէն-  
քեր, մինչև որ հին սերունդը, որ բնաշխարհի շունչով և աւանդութիւններով  
կ'ոգեսրուի, անցնի երթայ։ Իսկ առանց Հայ եկեղեցւոյ կարելի չէ հայու-  
թիւնը պահել ունէ գաղթավայրի մէջ։ Այս պատճառաւ է որ կ'ըսենք թէ հայ  
գաղութներու կազմակերպութիւնը պէտք է կատարուի Հայ եկեղեցիի շուրջ։

Ամերիկայի և Եւրոպայի հայ գաղութներու լինելու շլինելու խնդիրը  
կախուած է Հայ եկեղեցին և հայ նախակրթութենէն

Հայ գաղութներու վրայ խօսելու ատեն պէտք է նկատի առնել անոնց  
երկու տարբեր միջավայրերը, այսինքն՝ քրիստոնեայ և ոչ-քրիստոնեայ միջա-  
վայրերը։

Եւրոպայի և Ամերիկայի հայ գաղութները, քրիստոնեայ միջավայրերու մէջ, բարձր քաղաքակրթութեան ազդակներուն ներքեւ, գիւրութեամբ պիտի ձուլուին և ընկլուզուին քաղաքացիութեան վիթխարի հալոցին մէջ, և միայն Հայ. Եկեղեցին է որ պիտի կը նայ պահել հայ գաղութներուն ազգային դիմերը, չնորհիւ կրօնքի և եկեղեցիներու վայելած աղառութեան Ոնոր համար Եւրոպայի և Ամերիկայի հայ գաղութները պարտաւոր են ամէն զոհոզութեամբ կարեւորութիւն ընծայել իրեն մայրենի եկեղեցիներուն կազմակերպութեան և հայացի նախակրթութեան Ամերիկայի կաթոլիկ եկեղեցին խոկ այս կերպով կաթոլիկ կը պահէ իր ժողովուրդը. քանի որ գպրոցները պետական են Ամերիկայի մէջ և կրօնք չի գասափառութիր գպրոցներու մէջ, կաթոլիկ եկեղեցին իր ծիսական գպրոցներն ունի որոնք նոյն մակարդակի վրայ են պետական գպրոցներու հետ, և այդ գպրոցներու մէջ է որ կուտայ կրօնական կրթութիւնը իր զաւակներուն:

Ոչ-քրիստոնեայ միջավայրերու մէջ ձուլում, կորուստ չկայ հայ ժողովուրդի համար, որովհետեւ հոն քաղաքակրթութիւն և կրօնք բոլորովին արշը են մերիններէն: Զոր օրինակ, նկատի առէք հայ գաղութներուն վիճակը այն երկիրներու մէջ, որ կը տարածուին Նեղոսէն մինչեւ Տիգրիս, Աւելի անդին, գիտեցէք նաև Պարսկաստանի Հայոց վիճակը: Այսպիսի միջավայրերու մէջ, հայը հայ կը մնայ ամէն կերպով: Միակ գժրախստութիւնը որ այս երկիրներու մէջ գոյութիւն ունի, մարդուսական ուռկանն է այն, որ, հիմակուան պայմաններու մէջ, չբաւորութեան և կարօտութեան զոհերով կը լցուի:

Ոչ-քրիստոնեայ միջավայրերու հայութեան համար ալ անհրաժեշտ է կրօնական զօրաւոր կազմակերպութիւն Մայրենի եկեղեցւոյ միջոցաւ և զօրաւոր նախակրթութիւն: Վասն զի, շշաւենք անդամ մըն ալ թէ զօրաւոր նախակըրթութեամբ օժտուած հայ երիտասարդութիւնը, կրնայ իր բարձրագոյն ուսումները առնել ամերիկեան և Եւրոպական: Գորէ ճներու և համարսարաններու մէջ: Արդէն ուէ ժողովուրդի հանրային կրթութեան համար անհրաժեշտը նախակրթութիւնն է: Քաղաքացին կը պատրաստուի նախակրթութեան իր: Գոլէճներ և համալսարաններ կարեւոր են, բայց ոչ հրամայական:

Հայացի զօրաւոր նախակրթութեան համար, սակայն, անհրաժեշտ է լաւ կազմակերպուած ծրագիր և պատրաստուած ուսուցիչներ: Ասոր երկուքն ալ կը պակսին ոչ-քրիստոնեայ միջավայրերու մէջ: Տարագիր ժողովուրդը, ինչպէս կ'ըսեն, իր հացէն կը կտրէ և կուտայ գպրոցի համար, բայց ասիկա բաւական չէ. պէտքը շատ է, խոկ լաւ կազմակերպուած ծրագիր դրամով միայն կրնայ գործադրութիւն: Համեմատաբար շատ մեծ է թիւը այն մանուկներուն և պատանիներուն որ գպրոց չեն տեսներ չբաւորութեան պատճառով քան թէ անոնց թիւը, որ այս ու այն կերպով գպրոց կ'երթան:

Ոչ-քրիստոնեայ միջավայրերու հայ գաղութներուն գոլրոցները լիովին կրնան տալ զօրաւոր կրթութիւն մը, կրօնականն ալ մէջն ըլլալով, հերիք է որ գրամական ոյժը ստեղծուի ներսէն և դուրսէն և կազմակերպուի:

Հայ. Եկեղեցւոյն համար զօրաւոր թիկունք մըն է հայ գպրոցը ինչպէս բոլոր գաղթավայրերու, նոյնպէս ոչ-քրիստոնեայ միջավայրերու մէջ:

Կը մնայ Հայ ուսուցիչներու պատրաստութեան խնդիրը։ Կարելի է այդ խնդիրն ալ լուծել եթէ երկու հաստատութիւններ, որոնք ապահովուած հիմնագրամներ ունին, առեղ մը տան իրենց ծրագրին մէջ Ուսուցչանոցի մը։ Այդ հաստատութիւններէն մէկն է Մելքոնեանը՝ Կիոլոսոփ մէջ, իսկ միւսը՝ Դարշակօքեան Տունը Ֆունասայի մէջ, Այս երկու հաստատութիւններն ալ կարելի չէ որ մինչև վերջը որբերով զբաղին և որբերու արհեստ սորվեցնելու պէտքը զգան։ Մելքոնեան հաստատութիւնը մանաւանդ կրնայ, իր ծախքերուն մէկ մասը յատկացնել Ուսուցչանոց մը պահելու։ Ասիկա այնպիսի պէտք մըն է հայ ժողովուրդին համար, որուն վրայ խորհելու են թէ Հ. Բ. Բ. Միութեան կեդրոնը և թէ Մելքոնեան Բարերարը։

Վերջապէս Հայ Եկեղեցւոյ վիճակը, բոլոր գաղթավայրերու մէջ, որպէս զի կարենայ բարուքիլ, եթէ ուղեք ըսենք նաև բարեկարդուիլ, և շարունակէ կատարել իր պատմական դերը Հայ ժողովուրդը հայ պահելու գործին մէջ, պէտք է որ Հայ երիտասարդութիւնը օժառուի հայացի զօրաւոր նախակրթութեամբ մը։

## ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԵՆ)

### ՄՐՏԻ ՄՐԲՈՒԹԻՒՆԸ

— «Երանի այնոցիկ որ սուրբ են սրիւէ, զի նօտա զԱսուած տեսզեն»։  
(Մթ., Ա. 8.)

Վեցերորդ Երանին կ'ուզզուի անոնց որ սուրբ են սրիւէ։ Իննեակ Երանիներուն ամէնէն խորհրդաւորն է ասիկա, որովհետեւ սրտի սրբութիւնը պայցմոն կը զբուի Աստուածը տհոնելու դէմ յանդիման։ Եւ ո՞ր հաւատացեալն է ան որ չփափաքիր տեսնել Աստուածը, որու յայտնութեան մասին այնքան բաններ կը խօսուի և կը պատմուի Սուրբգիրքի մէջ, սուրբ հայրերու մեկնութիւններուն և ազօթքներուն մէջ, սուրբերու և ճգնաւորներու կեանքին և փորձառութիւններուն մէջ։

Իսկ աստուածաբանները։ Օ՞հ, ահուի է անոնց աշխատանքը։ Հատորներ լեցուցած են ապացուցանելու համար Աստուածոյ գոյութիւնը, անոր զործերը, ստորոտելիները, և Աստուածաբանութիւնը վերածած են սիսրէմայիի գիտութեան մը, այլազան ձիւզերով, որոնց մէջ պատմուաթիւնը, փիլիսոփայութիւնը, կրօններու

գիտութիւնը իրարու ձեռք տուած են, գիտութիւն ցոյց տալու համար թէ ո՞վ է կամ ի՞նչ է Աստուած, ո՞ւր է, ի՞նչպէս կը գործէ, և այլն։ Մենք տարիներ կը նուիրենք այս գիտութիւնը սորվեցնելու համար մէր աշակերտներուն։ Բայց Աւետարանը, զարմանալի չէ, երկու խօսքով, կը վերջաշնէ իր ըսեմիքը։ Այնքան պարզ է Աւետարտնին Աստուածաբանութիւնը։ Իրբ թէ ըսէր, կ'ուզէ՞ք Աստուածը ճանչնալ, կը փափաքի՞ք տեսնել զինքը և խօսուիլ Անոր հետ, — լա՛ւ։ սուրբ սիրտը բաւական է ձեր փափաքին համանելու համար։ Աւրիշ խօսքով Աւետարանը Բարոյական Աստուածաբանութեան ամբողջ դասընթացքը կը խտացնէ այդ երկու բառին մէջ։

Երբ Լերան Քարոզին մէջ կ'ըսուի թէ երտնի՛ անոնց որ մաքուր (սուրբ) սիրտ մը ունին, որովհետեւ անոնք պիտի տեսնեն Աստուածը, քիչ մը անդին ալ կը վճռուի թէ «ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց» (Յովի. Ա. 18)։ Հակասութեան մը առջև չէ որ կը գտնուինք։ Ի հարկէ, երբ գիտենք թէ Աստուած հոգի է, և հոգեկան ճշմարիտ երկրպագութեամբ միայն կարելի է հազորդակցիլ Անոր հետ, այն

ատեն զիւրին է ըմբռնել թէ նիւթական Աստուծոյ մը վրայ չէ խնդիրը: Եւ այդ մտքով է որ Յիսուս ըստ Փիլիպպոսին, «որ հաեւն զիս՝ հաեւ զշայրն» (Յովի. ԺԴ. 9-12),— զիս տեսնողը Հայրը տեսած կ'ըլլայ:

Աւետարանին ամբողջ ուսուցումը արդէն կեղրօնացած է մարդու հոգեոյն կատարեալ դաստիարակութեան վրայ:

Սիրաը, երիկամունքը, ընդերքը, հինգրուն միտքով, իրրեւ ամէնէն թանկապին ներքին զործարաններ, մարդու խորհուրդին և գաղտնիքներուն ներքին գանձարաններն են: Աստուած կը թափանցէ ատոնց խորութիւններուն և կը քննէ: Մեր դարուն կինսաբանական ծանօթութիւններուն համեմատ, այլես ուղեղն է որ կեղրոն զարձած է մեր բոլոր գաղտնիքներուն և խորհուրդներուն. սակայն կրօնքը, բանաստեղծութիւնը, փիլիսոփայութիւնը չեն հրաժարած սիրտ և հոգի կոչուած իրականութիւններէն, համաձայն մարդկային զգացումներուն և զիտակցութեան. վասն զի ամէնքս ալ կ'զգանք և զիտենք որ ներքին աշխարհ մը կ'ապրի մեր ներսը, որուն զործունէութիւնը արտայայտելու և պատկերացնելու համար շատ աղքատիկ է ունէ լեզուի բառարանը:

Սիրաը — ըսինք մարդու հոգեկան, ներքին կեանքը — կ'ապատի մեղոյլ: Ա՛ն է որ կ'ապականէ Աստուած տեսնելու ընդունակութիւնը մարդուն ներսը: Եւ մեղի է ի՞նչ որ կ'արդիլէ ու կը զժուարացնէ սրտի մաքրութիւնը: Այս սահմանին համեմատ մեղքին մեծն ու փոքրը չկայ, չկայ նաև ներելին ու աններելին: Մեղքը մե՛ղք է:

Եթէ քեզի համար մարմնական անբուրյութիւնները մեղք չեն, բայց ստախօսութիւնները մեղք չեն, կը սխալիս: Եթէ զողութիւնը մեղք կը նկատես, բայց պարտքերդ չես ճանչնար, մեղքի մէջ ես արդէն: Եթէ եկեղեցի կ'երթու միայն, բայց քաջութիւնը չունիս սուրբ հազորդութեան մօտենալու, մեղքը թագաւորած է վրադ: Եթէ բարեկարծ ես և ձեռքերդ իշխանական առատութիւններով կ'երկարես ամէնքարի նպատակի, և սակայն անդին կը կեղքես, կը զօշաքաղես և վայրիկան մը իսկ չես խորհիր թէ առողջ կ'ապականես սիրադ, մեղաւոր մըն ես:

Եթէ Աւետարանը սրտի մաքրութիւնը պայման կը զնէ Աստուածը տեսնելու, սիրոսվ կը հասկնայ մարդու բոլոր ներքին կեանքը, ներքին աշխարհը, ներքին կարողութիւնները, որոնց զործունէութիւնը պիտի ըլլայ մաքրութիւնը ապայման է բարձրագոյն ճշմարտութիւնները կարենալ ըմբռնելու համար:

Աւետարանի աստուածաբանութեան և բարոյագիտութեան մէջ չկայ վերապահութիւն, չկայ կողմանակի նկատում, չկայ սակարկութիւն: Կատարեալ բառին արտայայտած գաղտնաբարին պէս, կատարեալ սրբութեան կամ մաքրութեան վրայ է խնդիրը:

Մեր Տէրը ուրիշ առթիւ յստակ կերպով սահմանից կատարելութիւնը. զուք պէտք է կատարեալ ըլլաք ճիշզ այնպէս ինչպէս որ կատարեալ է ձեր երկնաւոր Հայրը: Ուրիշ խօսքով պիտի ըսէինք՝ Աստուածը կարենալ տեսնելու համար պէտք է անոր պէս կատարեալ ըլլալ կամ աստուածանալ կերպով մը:

Անթել հեռազըրի զրութեան մէջ լուր տուող և լուր առնող մեքենաներ պէտք է հաւասարութիւն մը ներկայացնեն. Եթէ մէկը փոքր, միւսը մեծ, ասիւծ զօրաւոր և անիկա անզօր ըլլայ, հազորդակցութիւնը չի հաստատուիր: Այս բնական երեսյթը հոգեկան աշխարհի համար ալ ճշմարտութիւն մըն է:

Քրիստոնեայ մարդու պարտքն ու աշխատանքը պիտի ըլլայ ուրիմմ իրագործել սրտի մաքրութիւնը բառին բովանդակ նշանակութեամբ:

Ուկերերան խօսելով եօթներորդ Երանեին վրայ զիտել կուտայ թէ սուրբը երկու կերպով կարելի է խմանալ. կամ բոլոր առարինութիւնները ունեցողները և կամ հեղերն ու զգասաները: Որովհետեւ շատեր առատաձեն են, իրենց արգար վաստակէն կուտան, ուրիշներուն ինչքերը չեն յափշատակիր և չեն զրկեր ուրիշները, բայց կը պոռնիկին, կը պղծուին. հետեւ բար կատարեալ չէ անոնց ստաքինութիւնը:

Պօղոս իրրեւ պայման Աստուածը տեսնելու, սրբութեան կը միացնէ նաև խաղաղութիւնը.— Ամենուն հետ խաղաղու-

թեան և արբորիան հետեւեցէք . որովհետեւ  
առանց ատոր մէկը պիտի չտեսնէ Տէրը  
(Եր., ԺԲ. 14) . Պօղոսի անձնական փոր-  
ձառութեան արդիւնքն է այդ վճիռը : Այս  
զարմանալի քրիստոնեան մինչեւ որ իր  
սխալները չըմբռնեց և չխստովանեցաւ  
զանոնք , չկրցաւ տեսնել Տէրը : Դամասկո-  
սի ճամբռն վրայ լոյսերու մէջ իր կու-  
րութեան պատմութիւնը , և նկարագրու-  
թիւնը իր տեսիլներուն (Բ. Կոմք. ԺԲ.)  
մայուր սրի յայտնութիւններն են : Մեր  
ոսկեզրի Եղինիկը կ'ըսէ թէ ինչպէս ցա-  
ռուտ , բժոտ աչքերով կարելի չէ հայիլ ա-  
րեւնն , նոյնպէս կիրքերով և մեղքերով ա-  
պականած սրտով ալ կարելի չէ հասկնալ  
աստուածային խորհուրդներն ու ճշմար-  
տութիւնները :

Երանի՛ անոնց որ սրտով մաքուր են ,  
վասնզի անոնք Աստուածը պիտի տեսնեն :

Մայուր սիրտ , այս' միայն երկու բառ ,  
բայց ո՞քչափ խորհրդաւոր բառեր :

Բաւական զժուար է Աւետարանին  
այս զաօր : Կեանքին զործնական զասիրը  
կամ փորձառութիւնները տարբեր կրօնք  
մը կը քարոզին մարդոց : Մարդիկ այդ  
զասիրը կը սիրեն և նոյն ատեն կ'ուզեն  
Աստուած տեսնել : Կ'ուզեն քրիստոնեայ  
ըլլու առանց Աւետարանի : Ա՞չ : Պէտք է  
թօթօփել մեղին լուծը : Ան է սրբութեան  
թշնամին : Մեղաւոր մարդուն աչքերը կը  
նային , բայց չեն տեսներ : Սուրբերը միայն  
կրնան տեսնել սուրբը :

Երանի՛ այդ սուրբերուն : Ասո՛ր հա-  
մար է որ Սաղմոսերգուն կը պազատի , —  
Իմ մէջ մայուր սիրտ մը սկզբէ , Աստուած ,  
և ուղիղ հոգի մը նորոգէ նկրս (Սդմ. Ծ.  
10) :

Բ. Ե.

— «Մինք պէտք եղածին պէս չենք ճանչեր  
Աւետարանը , և զայն ուսանելու արգելք կը դր-  
նէ մեզ զայն զիսնաւ կարծենիս : Կ'անդիտա-  
նանք անոր առանները և չենք թափանցեր իւ-  
մաստներուն . մենք հետաքրքրութեամբ կը փրն-  
տուենք մարդոց խօսքերը և զանց կ'ընենք Աս-  
տուածոյ խօսքերը» :

(Ֆիննին)

— «Մարդիկ անակեղութեան մէջ իյնալու հա-  
մար միայն՝ կը մերժեն Աւետարանի վարդապե-  
տութիւնը» :

(Ապրեն)

## ՊԱՏՄԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՍԻ ԸՄԲՈՆՄԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

### ԳԵԹՍԵՄԱՆԻՒ ՄԷԶ

Աւետարանիչները կը պատմեն թէ  
(Մատթ. ԻԶ. 36-50 , Մարկ. ԺԴ. 32-46 ,  
Ղուկ. ԻԲ. 37-50 , Յովհ. ԺԲ. 1-3) մեր  
Տէրը վերջին ընթրիքէն յետոյ գնաց Գեթ-  
սեմանի գիւղը իր աշակերտներով , որոնց  
ըստ որ հսկեն հոն , մինչեւ որ ինքն երթայ  
ազօթքը ընելու , իր հետ առնելով Պետրոսը  
և Զերեղեայ երկու որդիները : Յիսուս  
ոկսաւ տրտմիւ և հոգալ , և կ'ըսէ անոնց  
ալ թէ սրտում է ոգի իմ մինչեւ ի մահա :  
Ան քիչ մը առաջ կ'երթայ Զիթենեաց պար-  
տէզ ըստուած տեղը և հոն ազօթելով կ'ըսէ .  
«Հայր , իթէ կամիս անցո զրաժակս զայս  
յինէն , բայց ոչ իմ կամք՝ այլ քոյդ միցի» .  
Երեք անգամ Յիսուս կուզայ աշակերտնե-  
րուն մօտ եւ զանոնք քննացած կը գտնէ .  
Երեք անգամ ալ կը յորդորէ որ արթուն  
մնան ու փորձութեան չենթարկուին , ու  
յետոյ կը յարէ սնողիս յօժաք է , բայց մոր-  
մինս ակար», երկրորդ և երրորդ անգամ  
կատարուած ազօթքէն յետոյ կը խօսի ա-  
նոնց համանման խօսքեր : Ի վերջոյ , կ'ըսէ  
աշակերտներուն թէ «ննջեցէք այսուհետեւ  
և հանգերուք զի ահա հասեալ է ժամ և  
որդի մարդոց մատոնի ի ձեռս մեղաւորաց» :  
Տասներկուքներէն մին՝ Յուղա Խսկարով-  
տոցին Յիսուսը կը մատնէ թշնամիներուն ,  
և անոնք ալ կալանաւուրելով զայն կը տա-  
նին Կայիսիափայի մօտ զատելու և զատա-  
պարտելու համար :

Զիթենեաց պարտէզին մէջ այդ տագ-  
նապի պահուն , ինչպէս կը զրէ Աւետա-  
րանիչը , երկինքէն հրեշտակ մը երկցած  
էր Յիսուսի և քաջալերած էր զայն , երբ  
«հոսէին ի նմանէ քրտունք իրրե զկայլակս  
արեան , ոլոսն ոլոսն հաղեալ յիրկիր» :

Յիսուսի՝ մեր Տիրոջ մահուան տագ-  
նապի ու Հօրը ուղղուած սրտառուչ ազօթք-  
ներուն՝ հանգիստավայրը եղող այս տեղերը ,  
շտա կանուխէն բարեպաշտ քրիստոնեայք  
որբացուցած և հոն ուխտատեղիներ չինած  
էին : Գեթսեմանիի մէջ քրիստոնէական ա-

սաջին գարերէն սկսեալ ցոյց կը տրուին վերջին զիշերը Փրկչին ընկերացող աշակերտաց քնացած տեղը, որ Ս. Կուսի տաճարին մօտ, քարայր մըն է. ինչպէս նաև Յիսուսի աղօթած ու քահանայապեանիրէն կալանաւորուած տեղը կը կոչուի «Զիրինեաց Պարտզաքը, զոր կը յիշէ Աւետարանիչը և որուն մօտ կը գտնուէր Յուղայի մատնութեան այն քարը, զոր Պորտօյի անտեսուն ուխտաւոր ուղեգիրը 333ին կը նկարագրէ իր զիրքին մէջ։

Զիթենեաց պարտէզին այս ըշջանակը նուիրական վայր մը գործած էր ընդհանուր քրիստոնէութեան համար. նոյն պարտէզին հինաւուրց ձիթենիները, որ ժողովը ըստեան լեզուով ողջունի ծառեր կը կոչուէին, հետի երկիրներէ եկող զունդ դունդ ուխտաւորներու բարեհպատական զգացմանց առարկայ կը գանային ու պաշտումի այլ և այլ յիշաւտակներ անմահացուցած էին այդ քրիստոնէական սուրբ տեղերը. Պարերու ընթացքին տեղական աւանդութիւնները այդ Ս. Վայրերու պաշտումը ու քրիստոնէական սրտագրաւ վաղեմի զըրուագները կը հրապուրէին քրիստոնեայ աշխարհը. բոլոր եկեղեցիներու ուշագրութիւնը կեղեռնացած էր այդ Զիթենեաց պարտէզին վրայ ու անոնք կ'ուուզէին մէկը մէկէ խլել նոյն պարտէզը, մեծագոյն պարծանքի իւրացման զգացումով ուրախանալու համար։

Ֆրանչիսկեանք մէկ դարու կիսուն տիրացան նոյն տեղույն և պատով մը ըըրջապատեցին և ծաղկանոցի վերածեցին զայն։ 1892ին մասնաւոր պեղումներով երեան հանուեցաւ խաչակրաց օրէն կործանուած եկեղեցիի մը աւերակոյալ. այլ և այլ քանդակեալ մարմարի մնացորդ կը տորներէն ու ճարտարապետական կառուցումէն յայտնի եղած է թէ լատին թագաւորութեան հիմնարկութեան ժամանակի եկեղեցիի մը բնկորներն էին երեան եղած հնութիւնները։ Ֆրանչիսկեանք մտածեր էին նոյն տեղույն վրայ շինել եկեղեցի մը. ուստի 1920ին շարունակեցին մաքրել զըրանուած եկեղեցիին զետինը հիմնարկութիւն կատարելու համար և մինչ պեղումները կը խորանային՝ հագոյն պատի մը մասսերը մէջտեղ երան և երբ աւելի խորացուցին հետախուզութիւնները նոր յատակներ

բացուեցան և երեան եկան գեղեցիկ քանդակներով խոյակներ, մարմարեայ սիւներ, բազմապիսի և զունագիղ մոլոցիքներ, ինչպէս նուև որմաններուներու կտորներ որոնք ամենաւ զարմանքը զբաւեցին վասնզի անոնք կը ցոլացնէին վաղեմի ճարտարապետութեան մը զարգացեալ վիճակը. նորազոյն շրջանի եկեղեցի մը կտուցուած էր վաղեմի սրբավայրի մը վրայ. մէջ տեղ ելած հնութիւններուն մէջ կը գտնուէին յոյն, լատին և արաբական գիրերով արձանագրութիւններ, բիւզանդական և լատին տիրապետութեան վերաբերեալ գերեզմաններ և զրամներ։

Անակնկալ զիւտ մ'էր երեան ելածը. պեղումներու խորացումը մէջտեղ բերաւ երկու եկեղեցիներ ու աւերակներու իրարու վրայ կուտակումը, ստորին եկեղեցիին յատակովիծը կը նայէր հարաւային արեմուտքէն հիւսիսային արեկիք, երուսաղէմի հին տաճարին կողմը ուղղուած։ Բայց վրայի եկեղեցիին ուղղութիւնը կատարելապէս Սրբեկը կը նայէր, այնպէս որ նախապէս շինուած եկեղեցիին հետ ճզիւ համապիր չէր։ Ֆրանչիսկեանք այս պեղումներէն յետոյ նոյն աւերակներու տեղույն վրայ շինեցին նոր և չքեղ եկեղեցի մը։

Մէնք այս յօդուածով պիտի ջանանք նկարագրել մէր Փրկչին վիրջին զիշերը Գեթսեմանիի մէջ աղօթած տեղույն վրայ, իր մատնութեան և ոլոսն ոլոսն թափած իր արիւնքբախնքի կուլակներուն ի յիշաւատկ շինուած եկեղեցիներուն պատմական փոփոխութիւնները այլ և այլ պարերու մէջ, և ապա որոշ ապացոյցով մը պատմել թէ այն Ըմբռնման կոմ Սոլորի եկեղեցին ո՞ր գարուն Հայոց սեպհականութիւն պարծած է և մինչեւ հօր հայք տիրացած են անոր։

Ա. — Քրիստոսի Ըմբռնման Եկեղեցիին սկիզբէն մինչեւ 614։

Այս եկեղեցին օտար եկեղեցական մտանագրութեան մէջ կը կոչուի Օրհասի եկեղեցի, Սոլորի եկեղեցի, Փրկչի եկեղեցի. իսկ մէնք ընտրեցինք Ըմբռնման եկեղեցի անունը, նկատելով որ մէր Փրկչիը նոյն տեղին վրայ կալանաւորուած ու իբր մահապարտ տարած են դատաւորին, և սա պատճառաւ

ալ որ մեր Հաննէ եպիսկոպոսը Քրիստոսի թմրունման տեղւոյն մօտ գտնուած այր մը իր սրատառութեան մէջ կը կոչէ այր ըմբռնման:

Մենք մեր առաջին վկայութիւնը կը բերենք կիւրեղ Երանազմացին, որ 347 թուուկանին իր Կոչումն ընճայութեան գիրքին մէջ (Ճառ Ժ) աւետարանական ճշմարտութեան վկայ կը բերէ Կեղրոնի հոգափին մէջ գտնուած ա՛յն արմաւենին, որմէ տղաքները ճիւղեր քաղած էին Յիսուսի յաղթանակաւ Երուսաղէմ մտած ժամանակ, յևոյ Երուսաղեմացին կը յիշէ Գեթսեմանին՝ ուր ցոյց կուտայ Յուդան ամեն անոնց որ կրնան հասկնալ. նոյն հոգինակը դարձեալ նոյն գիրքէն նոր վկայութիւն մը կը բերէ «Գեթսեմանին՝ ուր կուտարուած է մատուութիւնը»: Այս վերջոյն վրայ կ'աւեցնէ Աղօթքի տեղւոյն յիշատակութիւնը հետեւեալ կերպով. «առանց խօսելու Զիթենեաց լերան մասին ուր ներկայ աշակերտաները գիշերը կ'աղօթէին, կը յիշե՞ս Գեթսեմանինի մէջ Յիսուսի դէմ ուղղուած սուրերը»: Այս բացարութեանց անորոշութիւնը և ճշգութեան փոքր թերութիւն մը Երուսաղեմացիին յանկարծական պերճախօսութեան կը վերագրուի, և չարգիւեր այս վերջին հոտուածին Գեթսեմանին մէջ պատմուած յիշատակներու երկուութիւնը:

Եթէ Եւսերիսու իր Եսույիի միկնութեան մէջ կը յիշէ մատնութիւնը Գեթսեմանիի վրայ խօսած ժամանակ, իր 330ին խմբագրած Onomasticonին մէջ անոր կը յարէ Քրիստոսի աղօթքին յիշատակը: Իր ժանօթագրութիւնը շատ հետաքրքրական է, վասն զի ան կը հաստատէ աւանդութիւն մը որ իրմէ շատ առաջ զոյութիւն ունէր. «Գեթսեմանին, կը գրէ, այնպիսի տեղ մ'էր, ուր Քրիստոս իր չարչարանքէն առաջ աղօթեց, ան դէպի ի Զիթենեաց լեռ ելնելիք ճամբռուն վրայ կը գտնուի: Հոսայմէ հուտատացեալք կռոգան աղօթելու»: Կիւրեղի և Եւսերիսուի բացարութիւններէն կ'երեկ որ տակաւին Եկեղեցի շինուած չէր Քրիստոսի աղօթած տեղւոյն վրայ:

Բայց երբ Հերոնիմոս Թարգմանեց (386-391) Եւսերիսուի տեղագրական ճառը, կը փախուի խնդիրը: Իր ճշգրիտ և ամբողջական ծանօթագրութիւնը իր նախորդինն է. «Գեթսեմանին, կ'ըսէ, այն տեղն

է որ Փրկիչը իր չարչարանքէն առաջ աղօթեց, Զիթենեաց լերան ստորոտը կը գտնուի, այժմ հոն Եկեղեցի մը կայ շինուած»: Լերանը ստորոտը բառերը կ'արգիլին մեզ լերան զառ ի վայրին վրայ փնտաելու նոյն սրբավայրը: Պալով այճմ բառին, շատ յատկանշանական է ան: Թարգմանիչը Եւսերիսուի բնագիրին դիմացը գտնուելով կը տեսնէ որ կացութիւնը միեւնոյնը չէ, հաւատացեալք այլևս չեն աղօթեր բացօղեալ զաշտի մը մէջ. բայց այն պահուն որ կը զրէր, քրիստոնէից կողմէն պատուած այս գաշտը Եկեղեցիով մը ծածկուած է, ուստի զանց չըներ կատարուած փոփոխութիւնը արձանագրելու: Աւելին առ նուազն, այս սրբավայրին կառուցումը կրնանք զնել 330 ին և 390 ին և նոյն իսկ կիւրեղի լուութեան պատճառաւ 347 ին և 390 ին մէջ:

Եթէրիայի օրագրութիւնը մէծ առաւելութիւն ունի Գեթսեմանիի Ս. Տեղեաց գիրը և իւրաքանչիւրին գիրքը հասատելու սազիմական արարողութեանց մէջ. ըստ նոյն օրագրութեան, Եկեղեցական թափօրը Զիթենեաց լեռնէն իշնելով՝ կուգայ այն տեղը ուր Փրկիչը աղօթեց և տագնապեցաւ: Այս տեղ, կը ծանօթագրէ ուխտաւորուհին, թէ գեղեցիկ եկեղեցի մը կար, հոն կը կարդացուէին տեղւոյն յարմար աւետարանը՝ Փրկիչն մատնութեան և կալանաւորութեան վերաբերութեամբ: Այս ընթերցուածներու պահուն արտասուզդներուն հեկեկանքը մինչև անգամ քաղաքէն կը լսուէր:

Իր մէծ զիծերուն մէջ այս է սկզբնական աւանդութիւնը ու Ըմբռնման Եկեղեցիին հիմնարկութեան միքածաւոր թուականը ու պատմութիւնը մինչեւ 614, որ ժամանակ Պարսիկ հրոսակները Երուսաղէմ արշաւելով առաջին անգամ աւերեցին քաղաքէն զուրս զտնուող Քրիստոսի Ըմբռնման գեղեցիկ եկեղեցին:

### Բ. — Քրիստոսի Ըմբռնման Եկեղեցիին աւանդութիւնը 614-1187:

Ըմբռնման Եկեղեցին, Պարսիկներու արշաւանքի ժամանակ, ահարկու բոցերը լափեցին ու Եկեղեցին զարերով մնաց մոխիրի

տակ, որուն հետքերը երեան ելան 1920 ի պեղումներու առթիւ, ինչպէս յիշեցի՞ք: 614 թուականին եկեղեցին կործանուելէ յետոյ, Խաչակիրներէ առաջ վերաշինուած է Մոդեստոսի ձեռքով, չենք կրնար հաստատել ճշգորէն և բացարձակ կերպով այ չենք կրնար հերքել. բայց եթէ ան վերականգնուած խոկ ըլլար թ. գարուն, Հարէմի հակաքրիստոնէական հարուածներուն տակ և կամ Խաչակիրներուն՝ Ս. Քաղաքի մերձեցման պահուն ներքին տափնապներուն հետեանքով ապահովաբար քանդուած կրնայ ըլլալ. Ըմբռնման եկեղեցիին քանդուածէն վերջ անոր մասին քրիստոնէից աւանդական պարագաները պատմականօրէն տեղափոխուած կը տեսնուին. Զիթենեաց լերան ստորոտը կատարուած Քրիստոսի տնօրինական գործերու կատարումը կը դիտուի որ Զիթենեաց լերան վրայ կառուցուած Աշակերտարանի եկեղեցիին մէջ տեղի կ'ունենայ. Աւագ հինգչարթիի գիշերացին թափօրին առթիւ հո՞ն կը կատարուին ու կ'երդուին Յիսուսի մատոնութեան և այլ Տնօրինականաց աւետարանները ու երգերը. Զիթենեաց պարաէզի աւետարանական աւանդութիւնը ժամանակ մը թէեւ լերան զառիվայրին վրայ փոխազրուած է. բայց քիչ վերջ իր սկզբնական ուղղութեան հետեկով Աւագ հինգչարթիի դիշերուան նախնական տօնակարգը սկսած է կատարուիլ Ըմբռնման եկեղեցիի աւերակներու տեղուոյն վրայ:

Խաչակրաց գուէն յետոյ, հաւանաբար 1150 էն առաջ, վերաշինուած է Ըմբռնման եկեղեցին Ս. Գրիլիչ անուամբ. անանուն լատին հեղինակ մը հետեւեալ կերպով կը նկարագրէ այս պարագան. ալլյո եկեղեցիէն զատ, (Ս. Կուսի եկեղեցին) կը գտնուի այն տեղը՝ որ կը կոչուի Գիթսեմանի, և ուր կայր քարայր մը, հոն Յուղան կատարեց մատոնութիւնը, ոչ կոզմը, քարենէց մը հուաւորութեամբ շինուած եր այն եկեղեցին՝ ուր Յիսուս ազօթեց իր չարչարանքի ժամանակ, և իր քրտինքը արեան կայլակներու նման գետամին կը վազէր» (Տե՛ս Les Eglises de terre sainte, de Vogüé, էջ 414), նոյնը կը վկային Jean de Wurzburg 1165 ին, 1172 ին Theodoric, 1177 ին յոյն վանական մը Յովհաննէս Փոկաս: Ըմբռնման եկեղեցին մեծ

կարեւորութիւն կ'ստոնայ ելաչակրաց ժամանակ եւ կ'ըլլայ հոգեոր կեզրոն Յովհավուատի հիւանդաւոցին, որուն անդամները իշխանաւորներ էին և ամեն չարաթ նոյն եկեղեցիին մէջ պատարագ կ'ըլլար հիւանդանցոցի բարերարներու ննջեցելոց հոգւոյն համար, եւ այս միջնադարեան եկեղեցիին գաւիթը կը թագուէին հիւանդանցի մեծ բարերարները:

Այս եկեղեցիին հաստարեստ պատերուն կառուցուածքը կը յայտնէ թէ եկեղեցիին շինուած էր այն թուականին որ անհրաժեշտութիւն մը կը տիրեր Ս. Քաղաքին պարիսպներէն դուրս գտնուած չենքերը ամրացնել, վախնալով արշուանքներէն այն թշնամիներուն որ ժէ. գարուն մօտեցան մինչեւ Ս. Քաղաքին զուռները: Բայց երբ իսլամները 1187 ին Երուսաղէմը զրաւեցին, Քրիստոսի Ըմբռնման եկեղեցիի չվասեցին. յիշատակարոն մը՝ որ զրուած է Երուսաղեմի զրաւումէն յետոյ, հետեւեալ կերպով կը զրէ այդ մասին. Զիթենեաց լերան ստորոտը Գիթսեմանի ըսուած տեղը կար եկեղեցի մը, ուր Յիսուս Քրիստոս ազօթեց, եկեղեցիին անսուն էր Ս. Փրկիչ. Հոն կալազակներու Յիսուսը և հոն էր որ ան արեան կայլակներու նման քրտինք թափեց «(de Vogüé, les Eglises de la terre sainte, էջ 442):

Գ. — Քրիստոսի Ըմբռնման եկեղեցին Հայոց սեպհականութիւն:

Վերոզրեալ յիշատակարանը ցոյց կուտայ թէ Գիթսեմանի Ըմբռնման եկեղեցին քաղաքին զրաւումէն յետոյ ալ կոնքուն էր. մենք հոս ընդհանաեցինք նոյն եկեղեցիին պատմութիւնը, փան զի, 1187 ին, Սալահտամինի Երուսաղեմի զրաւումովը ու Լատիններուն վտարմամբ Ըմբռնման եկեղեցիին սեպհականութեան վիճակը կը փոխուի. մեծագոյն հուանականութեամբ Հայ Միաբանութիւնը կը տիրանայ նոյն եկեղեցիին, Յաղթականին Հայոց հանգէպ համակրտական վերաբերմունքին յայտնի հետեւանքովը: Գողգորայի, Քրիստոսի Գերեզմանին, Ս. Աստուածածին եկեղեցիին եւ Ս. Յակոբի վանին Հայոց կողմէ տիրացումը Սալահտամինի բարեացակամութեան արգիւնք կընանք նկատել (տե՛ս Սիոն, 1929, էջ

172. 1930, էջ 19. Համակ, էջ 80-81): Հետեարար Բմբոնման Եկեղեցին Հայոց կողմէ սեպհականութիւնը կ'սկսի 1187 էն և կը տեէ մինչեւ անոր վերջնական կործանումը: Այս ենթազրութիւնը անտարակոյս ապացոյց մը չկրնար ըլլու ճշմարտութիւնը հաստատելու համար, սակայն մենք կը համարձակինք խոնարհարար ըսել թէ ունիմք այդ մասին պատմական փաստ մը՝ որ կրնայ զօրացնել մեր վերի ենթազրութիւնը, գժրախտարար եկեղեց: Հայ մատենագրութիւնը ու երուսաղեմի արզի հայ պատմիչներէն ոչ մին տեղեկութիւն մը կուտան այդ մասին: Օտար ուխտաւորներու ուղեգրական զրուածք մը ինձ փաստ կը հայթայթէ պնդելու իմ տեսակէտիս վրայ թէ Բմբոնման Եկեղեցին 1322 ին Հայոց սեպհականութիւնն էր: ուրախ եմ այդ մասին որ զոնէ քրիստոնեայ ուխտաւորներ յիշատակած են այդ պարագան և իրական փաստով մը երեան կուգայ իմ նախնացս անծանօթ մնացած աշխատանքը ու Բմբոնման Եկեղեցին հայկական սեպհականութեան պատմականութիւնը: Ահա ապացոյցը: 1322 ին Սրակոնի Յակոբոս Բ. թագաւորը Ա. Երկիր կը զրկէ տասներկու Դոմինիկաններ, որոնք յատոյ կը զրեն իրենց ուղեգրութիւնը գաթալան լեզուով: ահա այն հատուածը որ կը հաստատէ Բմբոնման Եկեղեցին նոյն թուականին Հայոց սեպհական ըլլալը: «Արեւելան դռւնչն սկսեալ, նետընկէց մը հեռի, կայ տեղ մը ուր կը գտնուի Գեթսեմանի եկեղեցին, այն տեղը ուր Յուգան մատնեց Յիսուս Քրիստոսը: եւ կայ հոն ժայռ մը՝ որուն վրայ Յիսուս գրոշմեց իր մատները երբ կալանաւորեցին զինքը: Այս եկեղեցին տեղւոյն վրայ էր որ Յիսուս ողօթեց, հոն էր որ իր փառաւոր մորմինէն արեան կոյշուներ ոլուն ոլուն թափեցան և ուր երկնքէն հրեշտակ մը զարով քաջալերեց զիստուս: Կայ հոն սեղան մը՝ ուր Յիսուս Քրիստոսն ըստ երեք Առաքեալներուն «արտօւմ է ոգի իմ մինչեւ ի մահ»: Այս երեք աշակերտներն կ'ին Յովհաննէս, Յակոբոս և Պետրոս: Այս տղը կային երեք սեղաններ և ինիս զեղեցիկ եկեղեցի մը՝ ՈՐՈՒՆ ՏԻՐԱՑԱԾ էին ՀԱՅԵՐԸ (Տե՛ս, Jerusalem Nouvelle, Հատ. Բ. էջ 314-314): Եկեղեցին սակայն, 1323 էն վերջ քիչ ժամանակ կան-

դուն կը մնայ: 1335 ին Jaques de Vérone չի յիշատակեր զայն իր ուղեգրութեան մէջ, ուստի կը կարծենք թէ մԴ. զարու կիսուն եկեղեցին քանդուած ու աւերակ եղած էր, ու անգլոյն աւանդութիւնը փոխազրուած էր Ա. Կուսի զերեզմանի Եկեղեցիի զաւթի մօտիկ քրայքը, զոր Արեւմտեայք կը նկատէին Քրիստոսի մատնութեան և աղօթքի տեղը, մինչ Արեւելեայք՝ Հայք, Ռուսի և Յոյնի Բմբոնման եկեղեցին աւերակներուն վրայ կը շարունակէին կատարել իրենց ուխտը ի յիշատակ Քրիստոսի մատնութեան և աղօթքից: 1483 ին Ալուրմանցի հայազգի Նիկողայոս եպիսկոպոսը այդ ոգուով է որ Ա. Թագաքի ուխտատեղիներու իր ցուցակին մէջ նոյն տեղը հետեւալ կերպով կը յիշատակէ: «Քարայրն ուր Առաֆեային նեցին: Մերարրութեան տեղին Քրիստոսի, որ ի հարնեկից մի ի հարայրեն: ըսել է թէ մինչեւ ԺԵ. զարու վերջերը Բմբոնման Եկեղեցին աւերակները կը նըկատուէին Քրիստոսի մատնութեան վայրը ու վերջին զիշերուան աղօթտաեղին:

Ուստի մինք կ'եղակացնենք թէ Քրիստոսի մատնութեան ու աղօթքի տեղը չորրորդ գարեն տռաջ քրիստոնէից ուխտագնոցութեան վայր մ'էր, չորրորդ զարուն շնուռեցաւ հոն եկեղեցի մը բիւզանդական կայսրերէն, եւ ան 614 ին կործանուեցաւ Պարուիկ արշաւոնքէն, Ատչակրաց ժամանակ ալ վերաշնուռեցաւ: Սալահտինը երտսաղէմը զրաւեց 1187 ին, և հաւանաբար, ըստ մեր կարծեաց, Բմբոնման Եկեղեցին չնորհեց Հայոց, այնպէս որ՝ 1322 ին, զաթալանցի ուխտաւոր Դոմինիկանց պատմական ուղեգրութեան համաձայն, Հայք կը շարունակէին սեպհականներ նոյն եկեղեցին որ կը քանդուի մԴ. զարու կիսուն, որով Հայք նոյն եկեղեցին բացարձակ սեպհականատէրը եղած կ'ըլլան միկ ու կիսակ աւելի:

Օգտուած ևնք հետեւալ զիրքերէն,  
1. Jerusalem Nouvelle par les pp. Hugues Vincent et F. M. Abel, Հատ. Բ.:

2. Gethsemani, par Gaudence Orfali:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

# ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱՐՈՂԻԿՈՍՆԵՐԸ

ՃԴ.

ՅՈՎԱՆՆԵՍ Դ. ԱՆԹԻՊՅԱ

1602 Դեկտ. 20. Կիր.— Տ 1621.

Գ.

Յովհաննէս Դ. Հաջակաւոր եղած է իշրի վարդապետ։ Դարանազգին կ'ըսէ (էջ 319) Աղաքարիայի աշակերտները եղան հնչալաւոր և պերականին, ինչպէս «Միմ Յաղաննէս վարդապետն Անթափցի՝ եռամիտ և բարձրաբարա նորաց տիզեցա»։ Ա. Յակոբի թիւ 2625 Հեռ. Աւետարանը գրուած է Հայէզ, 1612ին «ի Հայրապետութիւնն առան կիլիկիոյ Տեսան Տէր Յովհաննէս խայ եւ անյաղը վիլիսիափին»։ Ուրիշ Զեռագիր մը դարձաւ Հայէզէն (թիւ 56 Սաղմոս) գրուած է 1619-ին, «ի Հայրապետութեան Տեսան Տէր Յովհաննէս կամթափէկին և եռամիտ նայ բարձրապետին»։ Իսկ Առաքել Հայրէցիցի, որ ժամանակակից պատմագիր մըն է, նշանաւոր վարդապետներու գաւառանը կազմելէ ետքը կ'ըսէ։ Այլի և երիտանուանի վարդապետ այլ գրեցից, Յովհաննէս Անթափցին, որ է կամթափէկոս կիլիկիցոց, և Դրիգոր Հայուարցին յլռաչէն Հայոց, բանիքուն և սիրող իմաստափրափան հանճարոյ։ Յովհաննէս ի մերոց Ներսէսեանցն է, և Դրիգոր՝ ի թորոսի աշակերտացն» (Առէ. Գարդեցի, Գլ. լթ.)

Այս բոլոր ստորոգերիներ, եռամիտ, բարձրաբարա նորոց, նազ եւ անյաղը վիլիկիփայ, անուանի վարդապետ, բանիքուն և սիրող իմաստափրափան հանճարոյ, և այլն, կարելի է ըսել որ սովորական չափազանցութիւններէն եղած ըլլան որոնց կը հանդիպինք մեռագիրներու մէջ։ Սակայն անհիմն չեն ատոնք բոլորովին։ Միայն մեր այսօրուան հասկցողութեամբ պէտք է այդ վայրուն բառերուն առաջ իրենց խկական իմաստը։ Այսինքն՝ Անթէպցին յիսլին ունի վարդապետէ մը պահանջութած ուսմունքը և կարողութիւնը, անլաւ գիտէ եկեղեցական երգեցողութիւնը եւ կ'երգէ, երաժիշտ մըն է։ Փիլիսօփայ բառին ալ պիտի տայինք իր միջնադարեան իմաստը, որ է երաժիշտ, երգեցող։ Բայց քաջ և անյաղիք բառերը թոյլ չեն տար որ վիլիսիափի գրէկինք իր իմաստաէքին նշակակութիւննէն ալ։ Բարձրաբարա Քարոջի մըն է ան, այսինքն պերճախօս հուստոր մը, որուն բնմը չի լուեր. դաս կուսայ, այսինքն Սուրբքիրք կը մենէնք թէ՛ իր աշակերտներուն և թէ՛ ժողովուրդին, և միշտ կը քարոզէ։ Միանգամայն քաջ առաջնորդ (քաջ բարունապետ) մըն է Անթէպցին կամ վարիչ մը։ Դաւրիժեցիին սրակումները կը հաստատեն այդ բոլորը, քանի որ թէ՛ Անթէպցին և թէ՛ կեսարացին բանիքուն (պերճախօս, հուստոր) են և իմաստասէր, և առոր համար եղած են իրենց ժամանակին անուանի վարդապետներ։

Դաւրիժեցին կէտ մըն ալ մատնանիշ կ'ընէ Անթէպցիին վրայ որ շատ ուշագրաւ է, այսինքն՝ Յովհաննէսի վարդապետական գաւազանը կը կապէ Ներսիսեանց, հետեւաբար և Սիւնեաց զըդրացին՝ Գրիգոր Տաթէացիի և Աղարիայի միջոցաւ։

Իրաւունք ունէինք ազատ որ այսպիսի անուանի վարդապետի մը գրչէն արժէքաւոր բաններ մը հասած ըլլային մեզի. որովհետեւ զըդրուար է մուտքել թէ վարդապետ մը, որ իր բոլոր կեանքին մէջ դասախոսէ. քարոզէ, վարչական ամէնէն բարձր պաշտօններ վարէ և բան մը չգրէ ատոնց մասին Գժբախտութիւնը իրականացնելու մասին վարդապետի անթէպցիի մասին բանաւոր իրականութիւնը ա'յն է սակայն որ Անթէպցիին իրեն գիրք բան մը չէ հասած մեզի, բայցի ձեռագիրներու մէջ գանուած քանի մը յիշատակարաններէ, արձակ և ստանաւոր, որոնք զուրկ են գրական և մատնագրական արժէքներէ, թէկ ատոնք իրենց նշանակութիւնը ունին պատմական տեսակէտէ։ Ամոնք զարձեալ ցոյց կուտան Անթէպցիին գրասիրութիւնը, բային ամէնէն լայն իմաստով, որովհետեւ ան գիրք կը գրչազրէ<sup>(\*)</sup> և գրչագրի կուտայ, կը զուրգուրայ հին և թանկագին ձեռագիրներու վրայ և կը վերանորոգէ զանոնք վճացումէ ազատելու համար, նոյն իսկ իր կաթողիկոսութիւնն ատեն։

Անթէպցիին ինձի ծանօթ յիշատակարաններուն մէջ պատմական կարեսորութիւնն ունիցող ներն են. նախ Ա. Յակոբի թիւ 582 Զեռագիրինը, վարդան վարդապետի Միջն. Հինգ Պավէսի, ընդօրինակուած 1586 ին, և այդ առմիւ բաւական երկար յիշատակարան մը գրած է ատոռ մէջ։ Երկրորդն է Զմմտուի թիւ 331 Զեռագիրը, Մաշտացներու ձեռագիր հաւաքածոյ մը, որուն մէջ Անթէպցիին կը պատմէ, տեսանք արդէն, երաւազէմի պարաման մէջ Անգարիա կաթողիկոսին գործունէութիւնը, Աղարիայի մաշը, իրեն կաթողիկոսութիւնը, Սաթուրձի և Գաւիլի արշաւանքները։

Այս երկու յիշատակարանները, որոնցմէ արդէն, օգտուեցան, և ուրիշները կը զննենք այդ գիտուն վերջը, Անթէպցիի գրէկն անշակ մը տալու գիտութով և միանգամայն զանոնք հրատարակած ըլլալու համար իրենց բնագրին մէջ։ Աջապահեան նվիրեմ կաթողիկոսի մէկ ակնարկութիւնը հասկեալ տողերու մէջ,

—Աղարիայն այն սրբազն

ի բերիա առեալ վախճան,

Ցիւրըն աթոռ չեղեալ ժաման։

Տեսան Յովհաննու նստեալ վոսխան։

Այն որ բանիս է վիպարան<sup>(\*\*)</sup>։

այնուէս կարծել տուած է որ իրեն թէ Անթէպցիին գրած ըլլայ կիլիկիոյ կաթողիկոսներու

(\*) Ա. Յակոբայ Մատենագրանին թիւ 938 Հեռագրին եւելուզ մասը, Արևոս Գրչուրեան, ինըն Յօրագրած է 1586 ին։ Առաջին մասը Միկն. Երգ Երզոցի աւրելու գրչէ։

(\*\*) Տե՛ս Սիսուան, էջ 221 և Տաւեան Ցուցակ, էջ 358։ Հման. նաև Հայապատում, էջ 130։

Պատութիւնը և կամ պատմութիւնը իր ժամանակին Չամչեան կ'ըսէ թէ Յովհաննէս այդ մասին գրած է «ի յիշատակարանս իւր զրոց» (Պատ. Հայոց Գ. 536):

Ստուգիւ կ'սպասուէր որ Անթէպցին զրի առաջ Ըլլար, զոր օրինակ, իր Հոռմի պատգամաւորութեանը, Կարեկառեցին կաթողիկոսացման միջադէզը Հալէպի մէջ, Կեսարացին միջամտութեամբ եղած կարգագրութիւնը, կեսարացին իրմէ եղիսկոսոց ձեռնազրուելուն պարագան, և այլն, որոց մասին ուրիշ տեղի է կցիտուր տեղեկութիւններ մը հասած են մեզ Բայց, ինչպէս որ արդէն զիտել տուի, իմ որոշումներոց ցոյց տուին թէ Անթէպցին իրից պատմութիւն ունէ զրոց չէ գրած: Իսկ Եփրիմ կաթողիկոս իր Հայոն որ բանին է վիպարուն տուզով կ'ակնարկէ Անթէպցին այն յիշատակարանին, որ կը գտնուի Զմմառի Զեռագրին մէջ:

### ԱՆԹԷՊՑԻՄՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ

Անթէպցին հասուցած է բազմաթիւ աշակերտութիւն մը, որոնցմէ ոմանց անունները արձանագրած է Քարանազցին իր պատմութեան մէջ, զիտել տալով թէ անոնցմէ մէկը «եղի լաւ և լուսիր, Սերաստացի Ներսէս»:

Ներսէսը արդէն պիտի տեսնենք իրրե կաթողիկոս, այն ատեն կը խօսինք իր վրայ:

Քարանազցին (էջ 333) կը յիշատակէ նաև «անուանի և երեկի աշակերտ» մըն ալ, Անթէպցին անդրանիկ աշակերտը, այս ալ Սերաստացի, նախապէս այրի երեց մը, «երաժիշտ և կատարեալ ժամանաց», որ երեկը ատեն «առաջնորդը եղած է Հրեշտակապետ վանքին Սերաստիոյ: «Յետ ժամանակի» կ. Պոլիս կ'երթայ իր վանքին պէտքերուն համար, վերադարձն կը հանդիպի Քորիս<sup>(\*)</sup> քաղաքը և կը վախճանի հօն 1622ին:

Ցակոր ձգնիկ, մականուն Թըթիկ, բնիկ Կամացի, սիրահար կրօնաւորական կեանքի, նախ կը հետեւ Պարոն ձգնաւորին, յետոյ կը միաբանի Աւերտ վանքին, վերջապէս Սերաստիա կ'երթայ և կ'աշակերտի (Անթէպցի) Յովհաննէս վարդապետին, որմէ կ'առնէ վարդապետական գաւառան, առաքեալներու պէս աղքատ և գծուծ կերպարանքով կը շրջի և կը քարոզէ, յետոյ կ'երթայ կ. Պոլիս, ուր Սուլումանասղը Ս. Գէորգ:

(\*) Քորիս երկու անգամ յիշուած է Դարանազցին զրծին մէջ, նախ նու, իսկ յետոյ էջ 182, ուր կ. Պոլիս պատրիարքեան բաժնման վրայ խօսելով կ'յուշ թէ Յովհաննէս (Խուլ) պատրիարքին տուին «Ուստամբօլին եւ Սերաստիոյ ի վայր միջնեւ ի Կամայն և Քորիսն»: Պարանազցին Քորաց կամ Քորաց աշխարհ ալ ունի, ունի նաև «Հայք Քորացոց», «որ են Պալտանազցին եւ Լեհացիի եւ Սեղուացիի եւ յայլ բարսի նոցա» (էջ 385, հմմ. էջ 322-23): Լօտի է որ Քորիս Պալտանազցին մէջ է: Պիտի հանդիպինք Կարեկառեցին աւակերտեն Կարապէս Վարդապետի մը, որ Քմթ կոշուած է՝ այս երկեն ըլլալուն համար:

Եկեղեցին և կը վախճանի 1615 Հկում. 15, և կը թագուի «ի Պալլիսլուն ի նշանաւոր տեղուցն»:

Արքական Արեղայ որ, ինչպէս տեսաննը, Անթէպցիին յուղարկաւորութեան մասին հրաշալի զրոյցներ պատմեց Դարանազցիին (էջ 331-32):

Մինաս վրդ. Քացախ, բնիկ Արսեղի, որ իր մանկութենէն իսկ «առ ոսս Յովհաննէս կաթողիկոսին էր սնեած և վարժեալ»: թէկ յետոյ կը հեռանայ Յովհաննէսի քայլէն և ասոր վախճանուեցէն ետքը կաթողիկոս կ'ըլլայ:

Մերորոց վրդ., Պալուանաց աշխարհէն, մօր կ'զմէն ուսւ, որ իր մանկութենէն աշակերտած է Յովհաննէս կրդին: թէկ «քան զափին ի վեր աշխոյժ էր մտօք և քաջախօս և արածեալյն», բայց «անապակ չար» մըն էր, կ'ըսէ Դարանազցին, այնպէս որ նոյն իսկ կ'ընդգրկի Յովհաննէսին դէմ, վերջապէս իր հայրենիքին մէջ վերջ կ'ըստան իր անառակութեան թունեաւորելով վ'նքն 1626ին (Երնդիր. էջ 428):

Դազար Բարեղցցի, գեղարուեստաւոէր վարդապետ մը, որ Հալէպ կ'երթայ Յովհաննէս կ'զգին մօտ, կը կենայ ատեն մը և գաւազան կ'առնէ և Գուղան և կափաս կը քարոզէ, վանք կը չէնցնէ, կը մատնուի թաթար խանին ԿաՓայի մէջ, կը չարչարուի, կաշառով կ'ազատին զինքն և կը վախճանի 1634ին (Դենդիր. էջ 408-410):

Վատիկանի Հայերէն ձեռագիտերէն թիւ 30ի մէջ (էջ 60) կը յիշատակուի «Յակոր նպան» Աւանայ և աշակերտ Յովհաննէս կը զ.գ.ի.:

Իսկ թիւ 84 Զեռագրին մէջ (էջ 184), ինքն Յովհաննէս կը յիշատակէ իր հոգենոր որդիացեալներէն, Տէր Խաչատուր նպա. Զեթունցին և Տէր Ղազար Քահանայն:

### ԱՆԹԷՊՑԻՄՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆՆԵՐԻ

Ժամանակագրական կարգով յառաջ կը բերնեք Անթէպցին գրչէն ա'յն յիշատակարաններ որոնց հանդիպած ենք:

Այնոէս կը կարծնեք որ ուրիշ ձեռագիտերներու մէջ ալ յիշատակարաններ զրած ըլլայ Անթէպցին, և եթէ Չամչեանին ակնարկութիւննը — «ի յիշատակարան» իւր զրոցը — Զմմառի Զեռագրին յիշատակարանին չէ, այն ատեն կ'ենթագրին քարտացւոյն որ. Ս. Ղազարի (Վ.հնեւելիկ) Մատնաւորանին մէջ պիտի գտնուին պատմական յիշատակարաններ Անթէպցիին գրչէն:

Զեռագրի թիւ 2309 Ս. Ցակորի մատնազարանին Տաթեւացւոյն և Արոտնեցւոյն գործոց հաւաքածոյնէն: Տաթեւացւոյն երդ Երգոցի մեկնութեան վերջը Անթէպցին իր ձեռքով զրած է. (\*)

— «Ծնդ առաջնին աշխատաւորացն շարագրոցն և շարագրողացն ածաշունչ, որ. Կոտակի զնուաստ և զտառապեալ ոգիս զավոհաննէս վարդապետ Յովհաննէսի զնորոգով և ըստ ժամանակայ վայելող հոգերուին ածային, գանձի, աղաքան և արտաստանաթերք կողկողագիտ զիմօս և արտաստանաթերք աւոյք զքաջազ պըւետիկոսքդ եկեղեցիոյ զի յիշա-

— (\*) Այս յիշատակարանին նմանանաւորիւնը տե՛ս յօղուածին վերջը:

ջիք սրտի մոռք ի Տէր եւ դուք յիշեալ լիչեք ի Քրիստոսէ Այն. մերոյ ամէն: Անջ ( = 1597) :

— «Ենի առաջին եւ բնդ միջին  
Խացողաց այս սուրբ տարի,

Եւ ինձ վերջին օսացողի  
Եւ նորօգոյի յայս սուրբ կտակի,

Անձ Յօվինաննու բանասիրի  
Եւ սուկ անուամբ վարդապետի,

Անմամբ վարժամարք Կիլիկեցի  
Արքայանինս մեծ արոտի,

Ասուամապահ Արք Խաղաքի,  
Քանի եւ մին Յօրելինին,

Հազարաւ Շ. բուականին ( = 1601),  
Յնոնին յաշոյն ասուամային,

Կարուղիկոս յայսմ Յօնակին,  
Զձեզ աղայեմ» եւ այլն

( Տաշեան Ցուցակ, էջ 394 թ. ):

Հալէպի եկեղեցւոյն Թիւ 132 Զեռ. Ասպառուն, գրուած է Զիմուն 1604ին, Մկրտիչ Արեգայի և Խաչատուրի ձեռ բոլով:

— «Ի յէկիրա Գերմանիկոյ, ի գիւղաքաղաքն ի Զերուն,  
ընդ Խովաննեաւ Մրոյ Հեթանակապետին և այլ  
ամենայն Սրբոցն Ասուումոյ և սրբութեանցն որ  
ասս կան ի յաւգնութիւնն քրիստոնէիցս և մե-  
ջաւորացս. ի կարողիկոսուրեան Կիլիկիոյ Տէր Յօվի-  
նաննէսին, եւ ի հայրապետուրեան Տէր Շեռուն արե-  
պակի. ի լաւ և ընտիր աւրիխակէ, Յօվիննէս  
Գառնեցի Կոչեցելոյ: Յիշատակէ Մկրտիչ Եպսին.  
և իւր ձնողացն»:

Աթանօսի (Անկիւրիոյ թիւմ) Թիւ 8 Զեռ. Ա-  
ւետարանին (գրուած Զթ = 1290) յիշատակա-  
րանէն:

— «... Արդ վերստին նորոգեալ կազմեցաւ  
սր. Աւետարանս ի թուականիս Հայոց Անջ ( = 1607), մեռամբ մեղաւոր ծառայիս Ասուումոյ Յա-  
կոր Արելիս, և ի հայրապետուրեան Տն. Տէր Մելիք-  
սեպէկի Վաղարշապատցօն: Եւ մերոյ բարունի հայ-  
րապետին Տէր Յօվիննէս կարողիկոսին, և նորին  
ձեռնադրեալ ա'ր եկեղեցրառուն մեծ և բարունի  
Գրիգոր վարդապետին Կեսարիացօյ... ի մայրաքա-  
ղաք ի Գաղաքայ, ընդ Խովաննեաւ Սր. Ասուամածնին  
և սորին արուակալ Տէր Աւազին, և այլն»:

Հալէպի եկեղեցւոյն Թիւ 49 բուրգիք Աւե-  
տարանէն Աւետարանը նորոգուած է 1553ին «ի  
գան սր. Գէորգայ» և 1609ին նուիրած է Խաւի-  
ֆի (Խաւիքէրի) Ս. ներսէս եկեղեցւոյն Անթէպ-  
ցիին ձեռքով և վկայութեամբ. յիշատակարանն  
աւ իւր ձեռագիրն է.

— «Յիշատակէ ի գրեական սր. Աւետարանս  
Հոռոմայոյ Խալիմսի Խարզին, և կողակցին իւրոյ  
Խալիմն, և օրէնքաւ օրդւոցն Յօնանին, Գրիգորին,  
Արքամամին, Ներսէսի, Խարզին և իւրեանց որդ-  
ւոցն և ընտանեաց և ամենայն յարեան մերձա-  
ւորացն ի դուռն Սր. Ներսէս եկեղեցւոյն որ ի գեղի  
ի Խալիմին. Անջ ( = 1609) թիւն, մեռամբ և վկա-  
յութեամբ հօր մերոյ Տէր Յօվիննէս կրօպիսին. լաւ  
պահողքն օրնին ի Ասուումոյ և ամենայն սրբոցն  
և մէջն. ամէն»:

Անթէպի եկեղեցւոյ Զեռագիրներէն, որոնք  
փոխազրուեցան երուաղէմ Ս. Յակոբայ Մատե-  
նադարանը, բուրգիք Աւետարանի մը յիշատա-  
կարանը.

— «Զիկրէին (նորոգող սր. Աւետարանիս ըգ-  
առանանուն Գրիգոր դպիւս Հռամլացիս յիշեցէք ի  
Քրիստոս Այլեւս զջուղայեցի զեսնայ Գրիգոր, «որ  
նորոգի հառուն զոր. Աւետարանս իւր հոգւոյն և  
ձնողացն, այն Հայրապետին և մօնի Գրիգորին Ասո-  
ւուած ողորմի: Կազմեցաւ սր. Աւետարանս ի  
թիւն Անջ (= 1607) ի թունիսի (ի) ին ( = 22) ի կա-  
րողիկուուրեան Տէր Յօվիննէսին և ի յաւացնուու-  
րեան Տէր Ըստիանոս Եպակին. եւ Տէր Մելիքսէտ Բնին:  
Կարձեալ յիշեցէք ի Քրիստոս զիազմազ և զամա-  
ճառ. Աղեալ նն. զէր Մելիքսէտն սր է սպասաւոր  
Սր. Ներսէս Կայեցւոյն, և սր. Եկեղեցեաց Սր. Աս-  
ուամածնին և Սր. Աստիանոսին ի յօնուրին մեզ...»

Ս. Յափարի Մատենազարանին մէջ ու ըւրիւ Զե-  
ռագիր մըն աւ կայ (Աւետարան մը, թիւ 1948),  
գրուած Զթ = 1492ին, Աւագ վանքի մէջ (Եր-  
ղնկա?), զոր յեռոյ Կ'ասանայ Ապանայ գիւղէն  
Տ. Պալոս քէյ: Վերջին սուացողին յիշատակարա-  
նը կարիսը է Խոլիմի պատմութեան համար:

— «Այլ և վերջին սուացող զուուրը Աւետարանս  
ի վայելունի անձնն ի զաւզո որ Կոչի Խոլիմին, ընդ  
հավանեաւ Սր. Ասուամածնին և Սր. Թէղորուսի և  
Սր. Գևորգոյ, ի թիւն Զթդ ( = 1504) գրեցի զսա: Եւ  
արդ ես անսպաւզ բարիաց ・・・ սուտանուն  
Գրիգոր Քանանայն յիշեցէք ի Քրիստոս և յիշա-  
ւուած իւր ուուրբ արքայութեանն. ամէն: Եւ ըզ-  
հայրն իմ զէր Յօվիննէս Քնի. որ Փոխեալ է առ  
Քրիստոս, և զմայր իմ զիազմա և զիզրայր իմ  
զէր Մկրտիչ Քնի., և զորդին իմ նորընձայ զէ-  
րայրու (Տէր Ասուուր կամ Տիրատուր) և ԱՄարտիրո  
Քնի. և զԱրգիսին, զՄիթիրան, և զկենակիցն իմ  
զիազմանին, և զհարսն իմ զՄարտիրայն, որ հանգուց-  
եալ են առ Քրիստոս. ամէն»:

Պահպանակ թզմի վրայ. — «Զիկրէի կազմոզո  
զանարժան Գրիգոր Պանուցիս յիշեցէք ի Քրի-  
ստոս, և զարձեալ վերցցինուուրեան Խաւաճան և ըզ-  
կողակիցն իւր զեսուուն և զդուուստրն իւր զիա-  
զուունին և զՊապուլ և զեղրորոզին զթուուն և ըզ-  
կողակիցն զՓազուինին...»

Կազմեցաւ սր. Աւետարանս ի թիւն Անջ (= 1619), Հոկտեմբերի է ( = 7), ի զիւնի Խոլիմին, ի  
գուռն Ս. Ներսէս եկեղեցւոյու:

Ի թիւն Անձմի ( = 1669) սուացու զոր. Աւե-  
տարանս Տէր Մովսէսն յիշատակէ հոգւոյ իւրոյ և  
իւր ձնողացն Յօվիննէսին և Մշշարին, և....

Այս վերջին երկու յիշատակարաններ պատ-  
մականապէս կարեւոր են. որովհեան ցոյց կու-  
տան թէ 17րդ. զարուն և յեռոյ՝ գեռ չէն էր  
Հռոմէկայի ըզակայքը, և հաւանարար նոյն իսկ  
Հռոմէկայի մէջ, թէն աւերակ, բայց Հայ ընակ-  
չութիւն կար: Մենք 1889ին անձամբ տեսած ենք ա-  
ւերակ Հռոմէկայի մէջ լքուած տուններ, որոնց որ-  
մազրութեանը կամ շինուածքը Հռոմէկայի կոր-  
ծանած շէնքերուն պէս հին շէին ծանօթ եղիս-  
զար կաթողիկուոր, որ եղանաւուր է իրեւ գործի,  
Արզնի, երուաղէմ, կ. Պոլիս, և որ վերջադէս  
կոչուեցաւ Ամենայն Հայոց Հայրապետութեան ա-  
թոսին (1681—1691). Հռոմէկայի է (թէն Անթէպց-  
ից աւ ըսուած է), այսինքն կամ բուն Հռոմէկայի  
մէջ ձնած և կամ Հռոմէկայի վիճակին մէջ տեղ

մը, թերեւս խալիքի մէջ կամ Անթէոլ, որ շատ հեռի չէ Հռոմեական:

Հասովկային մատիկ և ատար զիմացը, եփրատի  
արեւելիան ամիսն վրայ է Խովիմի գիւղը, որ հա-  
յաբնակ եղած է Անթէղցիին առեն ալ: Խովիմի, որ  
մեզի ծանօթ է Խովիմիքի անսանօթ, գրիթէ առճ-  
կաբնակ է: Հին առեններ ունեցած է հեղողցի:

Ա. Ներկա անունով, անշուշտ Հնաբրհալիի յիշատառ  
կին, և եկեղեցիներ Ս. Թէոդորոս և Ս. Գևորգ:  
Մինք 1889 ին Խայթիքի ալ այցելած ենք, քանի  
մը տուն հայեր կային մօտիկ քաղաքներէն ե-  
կած, բայց ո՞չ եկեղեցի կար ո՞չ ալ զգործ:  
Խայթիքի կը հշանակէ խալիքային (= Կաթողի-  
կոսին) պատկանող:

Ըստ առջին աշխատառության պահին շաբան  
ուղացն և արագորուց մօսաշնչ  
մի կոտակին զիս Ծննդաւոր եղանակ  
ուստի ուղիւ Դարձնեա վերաբեր  
առաջնորդ զնորդուց և այս ծնկեա գա  
յել ողբակութ բուժն աճում էն պահանջին  
աշխատ կողկողաքին ումօ և աշխատառ  
առջնոր աշօք զնամ պը սեփականութ  
Աղջոյ զի ահինագիտ սըստ մտօքինոր  
եւ դռաք ահշան լիքու ինչ այս պըրու մի  
բարեւ :

Ա. Յանիկի Մատենագրանին թիւ 2309 Զեռապէն հնոյ մը Յանիսնեա Ալբեղիի գրէն, վեցից 11 տողեր մխան, գրւած 1597-ին: Խոյ Մատենագրանի թիւ 582 Զեռապէն տապան եթէ տեսակներ ալ Անքաղի գրէն են, պիտին, միջակ բարեզիւով: Դժբախտաց ուշ տասյ այս Զեռապէն, պիտի նախընտեկ անկէ հանել հնոյ մը:

F. b.



## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ՄՊԱՅՑ ԿԱՌԱՋԱՋԱՆ

Թիթեռնիկներ ու ծաղիկներ եւ արցունքներ  
Անապատին մէջ այս տրում երազանքի .  
Կը վերցընեմ հրդեային սիրս մը ոսկի  
Բաժակին մէջ դէպի կապոյթը կարեվեր . . .

Երէ միայն գիտնայի որ պիտ' արխներ  
Ապիտակ թեւը զալկահար այս պատրանքի ,  
Ինչ սպասում ուր վիշտը նոր պիտի ծաղկի ,  
Ինչ խոր պարտէզ ուր կը նեցեն լիւատակներ . . .

Եւ ինչ աղբիւր որուն կարկաչն ասեղային  
Մանկութեան լաց մ' է բաղցրօրոց ու սիրաւէս ,  
Լոկ ըլրայուէր սուեն անոր նոզիխ նետ  
Եւ իմ խայլեր խոյ երամով նեռանային  
Հանգըրուանէն այս օրերուն , ու գտնէի  
Փերըւած սիրսն իր լրութեան նետ բիւրեղի . . .

ԱՐՄԷՆ ԵՐԿԱՅ

### Ե՞Ս ՉԵ ԱՎՏՈՒՍ

Մանուկ էի . մժիս մէջ , դեռ անբիծ ,  
Դնաղիս՝ ասուած մը զծեցին . —  
Ասուած մը մեծ , փառաւոր  
Մեծ հայրիկիս ալեփառ .  
Պատկերին պէս պատկառոս :  
Ես պատաճի , երբ կարդացի  
Աւետարան ու զիրեքեր ,  
Ասուած մը նոր զծեցի  
Ես ինձ համար նոզւյու մէջ ,  
— Ասուած մը նեզ , սիրազեղ  
Եր Միածին նրգւոյն պէս :  
Եւ այր եղայ տեսայ արդարն  
Հալածական , հէֆ , բուլան  
Եւ ամբարիչն կոկոպալիզ եւ հալար ,  
Որ կը տանօքէր , կը կեղեքէր անխնայ  
Ժողովուրդներն անմեղ , հլու եւ բարի :  
Եւ սրիս վրայ խանդակեցի  
Ասուած մը սուրբ , վրեժինդիր եւ արդուր ,  
Որ իբր վրէժ պատիժը տար  
Ժանն շարերուն ամբարիչ .  
Բայց Ան հանդէպ շարերուն  
Տիւր եւ լուռ կը մնար :  
Եւ կասկածը օձի պէս

Սողոսկեցաւ նոզւյու մէջ ,  
Եւ խորհնեցայ , ներէ ինձի Ասուած իմ ,  
Թէ նեզ սխալ զծեր եմ  
Մտիս , նոզւյու , սրիս մէջ :  
Ե՞ս սեղծեր եմ Քեզ  
Բաղձանիներուս համաձայն :

\* \* \*

Բայց , ո՞չ Ասուած իմ , մեղայ ,  
Որ զուն բնաւ յափիսնից  
Գոյուրին ունեցած չըլլայիր  
Եւ ես եղած ըլլայի  
Քեզ — Ասուածիդ՝ արարիչ :  
Ո՞վ սեղծեց ուրեմն ,  
Ոյրոյ , բարւոյն զարափար ,  
Եւ կիրքը սուրբ՝ Արգարուրեան :

Ես պի՞ղծս , սրբուրինը բիսեցի ,  
Ես անիրա՞ս , արգարուրինն լիացայ ,  
Ես շարուրի՞ւս , բարւուրինը երկնեցի ,  
Ես սուրի՞ւս , նումարտուրինը ծնայ ,  
Ես խաւ՞րս լուսոյ նամբան զծեցի ,  
Ես կա՞ւս անմահուրին երազեցի ,  
Ես անաստուծս ինձի Ասուած շինեցի :

ԱԿԻՒԼԻՒՆԵ

Յ. Դ. Նախորդ Բարեկամուրին խորացրով ժերուածին 7րդ տողին զգայ բառը սկիզ  
բայց չզգայ :

ՄԱՏԵՆԱԻՆՈՒԱԿԱՆ

**Ակրախի Պատրոնական, ԱԿՏԵՐԻ ԱՀԱ-  
ԲՈՅՆԵՐԸ.** իր կեանքը և Ֆրականութիւնը  
Տպ. ՄԱՍԻՒԾ, Փարիզ, 1930, մեջ 8<sup>o</sup> էջ 185+6  
սկիզբը Ա. Ահարոնեանի պատկերը. — Դիմ Ֆրան-  
սիայի մէջ՝ Ֆրանք 25, որից երկիրներ՝ Տոլար 1,50

Առաջին անգամն է որ Մկրտիչ Պարսամեան է բան մը հարդացի Խնձուս կ'երեւի՝ Պարսամեան ունի զրկու զիւրութիւն. հրատարակած է արդէն Արքինչ ՏՕՆՔ, ինքնազրութիւն, և ՅՈՒՍԱՀԱՍԻ-ԹԵԱՆ ԺԱՅԹՔՈՒՄ, թարգմանութիւն մը զերմանե-րէնէ: Խոկ իր հրատարակելի երկերուն ցանկէն կ'ե-րեւի թէ Պարսամեան նուիրուած է մասնաւորապէս մեր ժամանակակից հայ զրովները ուսումնասիրելու աշխատութեան:

Եւ Ա. ԱՀԱՐՈՒԵԱՆ այդպիսի ուսումնասիրութիւնն մըն է, յաջող իր տեսակին մէջ:

Պարսամենան չունի ներածորին կամ Յառաջարան մը բացատրելու համար իր ուսումնասիրութեան մեթոդը: «Ա. Անարմնեան»,— անուն մը որ արդէն բաւական է բացատրելու հեղինակին նըպատակի իր ամբողջութեանը մէջ:

Անարոնեան թէւ և անծանօթ չէ մեր ժամանակակից զրականութեան մէջ, բայց դժբախտաբար իր զրականութիւնը այնքան չէ տարածուած Կովկասէն զուրու ։ Բաֆֆին շատ կարդացուած է «Փիւրբիոյ Հայոց» մէջ թէ՛ նիւթին եւ թէ՛ լեզուին հրապար-ներուն համար Բաֆֆի կը լարէ, կը խանգավառէ երիտասարդութիւնը ։ Անարոնեան կը թովէ եւ խոր-հիլ կուտայ ։ Անարոնեանի լեզուն աւելի փականէ, աւելի պատշէն, որովհետեւ արեւմտեան հայե-րէնի զեղեցիկ երանզներ կը նետէ իր ոմին մէջ Ռաֆֆի հրձիգ է ու ուղղակի կը բռնկցնէ հոգիները ։ Անարոնեան կ'ընկերաբանէ, կ'իմաստասիրէ եւ կը վերացնէ ։ Անոնք որ Անարոնեանը կը նկասեն Բաֆ-ֆիի զրականութեան շարունակողը, բայտ իս ուղիղ չեն զատեր, Տարբեր է Անարոնեանի զիճը ։ Տար-կոյ Հիւյ Անարոնեան ալ կ'երգէ հայ հայրենիքը կը նկարագրէ անոր առանին եւ ընկերային խեղ-ջութիւնները, բայց հրձիգ չէ ։

Պարսականի զիրը կարելի է երկու մասի բաժ-  
նեւ — ինչոր էլ բաժնած — :

Պարագաները պահպանութեան մասին առաջին առաջին առաջին մասին մէջ է Անարտնեանով, իր զիրքին առաջին մասին մէջ կը Ներկայացնէ անոր զօրծերը զատ զատ Ասիլիս խելացի աշխատանք մըն է: Հասինալ հեղինակի մըն եւ պատիկրացնել զայն իր խոկ զաղափարներով եւ զրականութեամբ, նշանակութիւն ունի: Պարսամ եանի զիրքով կարինի է զաղափար կազմել Անարտն եանի բոյոր զօրծերւն վրայ:

Գիրքին երկրորդ մասը կարելի է նկատել Ահա-  
ռոնիանի անձին ու արուեստին վերըուծումը:

Գիրքին մէկ ըննադասութիւն չկայ անձի եւ արտևասի կողմէին Ընդհակառակի՞ շատ յայտն համականրութ կատարուած է ամբողջ ուսումնասիրութիւնը ծայրէ ի ծայր։

Նկատի իսկ չէ առնուած Անարոնեանի բազարական հայեացըն ու հասկցողութիւնները, կարծես թէ Անարոնեան կապուած չըլլայ կեանքի իւ ցեղի պայտարին, և վերացական զրականութիւն մը կ'ընէ միայն։ Ո՞ւր է զործիչ եւ վարիչ անհասականութիւնը Անարոնեանին։ Եւ եթէ ասիկա թիրութիւն մը նկատուի Անարոնեանը իր զործուելութեան կատարեալ շրջանակին մէջ ներկայացնելու կողմէն, միւս կողմէն կրնայ ըստիլ թէ ասիկա առաւելութիւն մըն է Պարսամեանի ուսումնասիրութեան մէջ, որ ուզած է Գրչի Պարսկար միայն ներկայացնել։ Եւ իրօր ալ Անարոնեան, ի՞նչ ալ ըլլայ իր զիրքը բազարական կեանքի մէջ, իրեւ Գրագէտ, և իրիւ մեր լաւագոյն զրագէտներին մէկը ողջանուած է հայութեան մէջ, և կ'արժէ որ իր զրագէտի զեղչուկ ուրիշ սատերներով։

Անարոնեանի զբական գործունեալութեան բառաս-  
նամեայ Ցորելեանին առթիւ Մ. Պարսամեան ասկից  
աւելի զբաւէ զափնեասակ մը չէր կրնար յօրինել:

«Ամառանեանի երկասիրութիւնները» խորագիրն տակ տրտած ցանկը հարուստ է, և հաճոյրով կը դիմաներ որ անոնցմէ ումանք թարգմանուած են Յօ-թը տարրեր ինքուններու, ի հարկի արթնցնելով հետարրրութիւն մը հայ գրականութեան մասին եւրոպական շրջանակներու մէջ:

Պարամեանի ուսումնասիրութիւնը շատ հաճելի նիւթ մըն է ընթերցանութեան, ճանչնալու համար Գրագիտ մը, որ 40 տարիներէ ի վեր զիհ շարժեր է իր ժողովուրդին կեանը ապրեցնելու համար զրական գեղարուեստի շքեղ սրաններուն մէջ:

**Թ. Ազատեան, ՔԱՌԱԾՎԵԱԿԻ.** Արշակ Հօնավանի Յառաջարանով. — Արդիական արտեստով գեղանկարեց Մելքոն Քէպասահեան. Տպը. Աւամիթ, Խանիկէ Յովինանէսեան, Կ. Պոլիս, 1930, 80 էջ 417, Գին 200 զրաւշ. — Արտասահման 1, 5 Տուլպ, 35 Ֆրանք. Հեղինակին հասցէն, T. Azadian, Pére, B. P. 182 Stamboul.

Ճատ աղուոր զործ մեն է ՎԱԼԱՍՄՆԱԿՀ... անոր  
համար որ կը վերաշնէ կործաննալ Ալին զրչի զե-  
ղարուեսառու Ամէնքս ալ ունինք շիրմ կարօս մեր  
ձեռքին իրուած բնաշխարհին. անոր յիշատակները  
կը յուզեն մեզ եւ կ'ոգեւորնեն: Զենք ուզեր հաւատալ  
որ ան երած ըլլայ մեր ծեռաբերին: Խնչակի մոռնաւալ.  
կարելի՞ է: Մեր երազներուն մէջ խոկ կը պատահինք  
մեր ծննդավայրի թաղերուն մէջ, այզիները կ'եր-  
թանք, կը զուարճանանք պարտէզներուն մէջ, կը  
լսենք եկեղեցներու զանգակէերուն զօղանչը, դրա-  
բացահաններուն թափօրը կը ատենենք վողոցներու  
մէջ, շուկաներէն կ'անցնինք, խանոսներու եւ զոր-  
ծառուններու առջև կանգ կ'առնենք, հարկինք-  
ների ու խրախնանքները կը խօսին մեզի... — ա՛ն  
չմասնատ, զիտակներու ափերը եւ աղրիւրներու ռո-  
վերը կ'ապուժներ. չէ՞ որ մերն են ասունք, մե՛րը  
կարելի՞ է մոռնալ....

Եւ Թ. Ազատան իր թովիչ նկարագրութիւնով Ակնայ ջուրերուն բոլ կը տանի ո՞չ միայն իր Ակ-նեցի հայրինակիցները, այլ նաև իր բոլոր ընթերցողները: Ինչ համելի է մարի ընել Խոխոչն ու կար-

կացը գուլալ ջուրերուն։ Խօսիլ ծաղիկներու և արփշներու հնաւ։ Հանդիպիլ մեր սիրելիներուն աղբիւրներու րով։ Միակ թերութիւնը այս աղուոր զիրքին՝ միօրինակութիւնն է. բայց չ\* որ ջուրերն ալ միօրինակ կը խօսիչեն։

Մելքոն Քէպապմէեանի արուեստը սակայն օգնութեան կը հասնի ընթերցողին և կ'եղանակաւորէ միօրինակութիւնը։ Ատ ի՞նչ զեղեցիկ, խօսուն, արտայայտիչ նկարներ են ասոնք։ Այնչափ թնական արտայայտութիւններու մէջ կ'զգան արուեստին մողական պերճութիւնը, որ կը ցայտէ բնիկ Ալենցի փարպեսի մը հանճարէն։

Մ. Քէպապմէեան զիմայլելի մեկնիչ մըն է, որ իր նկարներով կեանք և կինդանութիւն կուտայ ՔԱԾԱԾԱԾԱԿի նկարագրութիւններուն։

Զավանեանի Ցառաչարանը, պատմական վաւերազիր մըն է, որ կը շրջանակէ Ալենայ ծաղումը, քարգաւաճումը և անկումը։

Եթեղ է տապագրութիւնն ալ ՔԱԾԱԾԱԾԱԿին։ Ցառենիշ մը տապագրիչ Ք. Ցովհաննէսեանի։

Աղուոր զորձ։ Կ'արժէ կարդալ։

Բ. Ե.

ԵՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԵՑՈՅՑ ԱԶԳԱՅԻՒՆ ՀԻՒԱՆԴԱԿՆՈՅՑԻ, Նոր Երշան Զ. Տարի 1930, Կազմուած Կոմիսարական Մարմնի մը կողմէ, Տպգր. Յ. Մ. Ակրեան, Կ. Պոլիս, 8<sup>o</sup> էջ 375+9. Գիր 250 Դր. Լամ 50 Ֆրան։

Այս տարուան Տարեցոյցներու շարքին մէջ զգալի է Թէոդիկի Ամենուն Տարեցոյցին պակասը։ Մինչև հիմա երեցած Տարեցոյցներէն ոչ մէկը այդ պակասը լցնելու յոյսը կը ներշնչէ։ Ասոնց մէջ սակայն Ս. Փրկչի Բնդարձակ Տարեցոյցը առաջին տեղը կրնայ զրաւել։ Մաքուր թուղթով և խնամոս տապագրութեամբ սիրուն հատոր մըն է ան, կողքը զարդարուած գութ և կարեկցութիւն խորհրդանշով պատկերով մը, որ խօսուն է և մասամբ կ'արտայայտէ զրքին նպաստակը։

Տարեցոյցը կը բացուի երկու Վեհափառ Կաթողիկոսներու և երկու Ս. Պատրիարքներու լուսանկարներով, և կը բաղկանայ չորս մասերէ։

Առաջին մասին մէջ, չուրջ 100 էջ, մանրամամն կը նկարագրուի թիւրքիոյ վենարաբական, անտեսական, կրթական, զբարական, թատերական և առողջապահակական ձեռնարկներն ու յաջողութիւնները, որով յստակօրէն կը ներկայացուի թիւրք հանրապետութիւնը իր ամբողջութեանը մէջ։

Երկրորդ զլուխը նուիրուած է հայ աղային կեանքին, ուր Կ. Պոլսոյ աղային

վարժարաններու, ուսուցչութեան և ուսանողութեան մասին շահեկան տեղեկութիւններու, մշակութային հիմնարկութիւններու և գրականութեան վրայ՝ արժէքաւոր ամփոփում մը կայ, որ լաւազոյն կերպով կը պատկերացնէ հայ հայրենիքի կեանքն ու զործունէութիւնը։ Ս. Փրկչի Տարեցոյցներուն մէջ նոր կը բացուի այս զլուխը և ասոր համար ալ այդ մասը զրքին ամենէն հետաքրքրականն է։

Իսկ Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութեան, առողջապահական կազմին և մատակարարութեան վերաբերեալ մասերն և քանի մը բժշկական յօգուածներ կը կազմն Տարեցոյցին երրորդ մասը։

Դիտումով ամենէն ետքը ձգուած է «Հայ Միտքը» ընդհանուր անունով բաժինը՝ գրական, զեղարուեստական, իմաստամիկական և բանասիրական մասերով՝ որպէս զի պատեհութիւն արուի արտասահմանի մատարականներուն բերելու իրենց մասնակցութիւնը։ Հակառակ ասոր, սակայն, միայն Դուրեան Սրբազն իր «Բանդակներ անսպատական կեանքէ» զողարիկ քերթուածներով, Հ. Ա. Ղազիկեան, Վ. Մաւրեզեան, Յ. Օշական, Ռ. Արքերեան, Արտէն Երկաթ և Արշակ Ալպօյաննեան և ուրիշներ իրենց աշխատակցութեան բաժինը նուիրած են Տարեցոյցին։ Իսկ Կ. Պոլսեցի գրողներ իրենց շահեկան ու հրահանգիչ զրութիւններով կրցած են ներկայանալի ընել Տարեցոյցին այս մասը։ Հայաստանի արդի զրականութենէն տրուած ճաշակներն ալ իրենց մասնաւոր շահեկանութիւնն ու արժէքը ունին։

Ամբողջ զիրքը ծայրէ՛ ծայր զարգարուած է լուսանկարներով և մի քանի զեղարուեստական պատկերներով, որոնք կը լուսաբաննեն տեղագրական զրութիւնները և կ'աւելցնեն զրքին հրապարը։

Տարեցոյցը, ընդհանուր առումով, յաջող զործ մըն է, և կ'արժէ, մանաւանդ պէտք է որ ամէն հայ տան մէջ զանուի օրինակ մը անկէ, իբրև լիշտակ (առվլնիր) գթութեան այն յարկէն, որու հասոյթներուն աղբիւրը հայու սիրոն է։

ԱՐՓԻՍՐ ՍԱՐԿԱՒԱԿ

ՏՄԹԵՒ. Գրական, Բանասիրական, Կրօնական Տարեցոյց. Զ. Տարի, Արտաւազդ Վրդ. Տպ. "Արաքս", Հալէպ, 8<sup>o</sup> էջ 384. Գին 1 Տոլարու գեր. Արտաւազդ Վրդ. ի (այժմ եպս.) այս տարուան ՏՄԹԵՒն ալ հանրութեան կը ներկայանայ խնամեալ ձեւով։ Աչքի գարնող նորութիւններ են Տարեցոյցին մէջ, նոր գէմքերու լուսանկարները Տ. Գաւրեզին Ս. Արքեպոս. Յովսէփեանցի, Շիրակի թէմին առաջնորդ Տ. Արտակ Ս. եպս. Սըմբատեանցի։ Ասոնցմէ զատ կան նաև Պիոս ԺՈ. ի (պտտած պահուն), Արտաւազդ Վրդ. ի, Լօրտ Բիօրբնեատի եւ Հ. Ն. Ակնեանի պատկերները։

Տարեզրին Ա. մասը՝ 18 էջ, յատկացուած է Տաթեւի հինգ տարիներու մասին, ամէն աստիճանի հոգեւորականներու եւ աշխարհականներու, թուով 50 հոգի, կողմէն յայտնուած կարծիքներուն և խմբագրողին ուղղուած քաջալերանքներուն։

Ա. մասը կը բացուի, Ամենայն Հայոց Հայրապետին օրհնութեան Կոնդակով։ Ասոր կը յաջորդեն՝ Սիւլլի Բիւտամի «Համերաշխութիւն» գողորիկ ֆերթուածին մէկ նոր թարգմանութիւնը՝ Սմէն։ Դուրեան Սըմբանի զըչէն եւ Տիկին Հայկանուշ Մառքի «Հաւատք» վերնագրով սիրունիկ քերթուածը՝ 1918 ին զրուած։ Միւս բոլոր գրութիւնները, որոնք ախորժակով կը կարգացուին, շահեկան են ըստ ինքեան։ Քըննագատառութեան պահանջքին ընդուածելով պէտք է ըսել՝ որ ասոնցմէ մի քանին չտփէն աւելի երկար են — Հ. Ս. Երեմեանի. «Թաղուած փառքը», որ անցեալ տարի 20, իսկ այս տարի 40 էջ զրուած է, զեռ շարունակիլի է։ «Հայ Սրուեստի և Մշակոյթի Պատմութիւնց մի էջոց թէև երկար, 56 էջ, բայց արժէքաւոր ուսումնասիրութիւն մընէ պատկերազարդ։ Տաթեւի վանքին համառու պատմութիւնը՝ 80 էջ. իսկ Տիրայր Արքազանի չորս երկարաշունչ գրութիւններէն՝ կարելի էր երկուքը յապաւել, տեղի տալու համար վնասուած այլ զրոցներու և աւելի օգտակար զիսելիքներու։ Այսու հանդերձ, ՏՄԹԵՒ, որու նախօնքնթացները համարանքի ու զնահատանքի լայն շրջանակ մը գոյացուցեր են, իր ճոխ ու օգտաշատ բավանդակութեամբ, ջերմապէս փափաքելի է որ իւրաքանչիւր հայու մօտ իր արժանաւոր տեղն ունենայ։

Կը յուսանք թէ Տ. Արտաւազդ Արքացան, իր բաղմազբազ վիճակին մէջ, ՏՄԹԵՒին հայ ժողովուրդի մէջ գտած ընդունելութենէն քաջալերուած, ամէն տարեզրին զեղարուեստական հատոր մը պիտի նուիրէ իր ընթերցողներուն։

ՄՈՏԹԵՂՈՍ ՄԻԿ. ԳՐԻՅՈՒՄՁԵԱՆ

## ԴՈՒՐԵԱՆ ՑՈԲԵԼԵԱՆ

ՄԱՆՉԵՍԹԻ ՄԷՋ

Մանչեսթրի Հայ գաղութը 1929 Հոկտ. 24 Կիրակի հէսօրէ ետք ժամը 3.30ին Տիածաղը ըլլըրիի Հօլին մէջ Հոգեւոր հոգիւ Դեւոնդ Եպիսկոպոս Դուրեանի նախագահութեամբ տօնեց ոսկեղէն Յորհեանը Դուրեան Ս. Պատրիարքի։

Նախագահը ամփոփ կերպով բացումը ըրաւ հանգէսին եւ հրաւիրեց օրուան տահնախօսը, Պր. Գառնիկ Ֆնտգլեանը, Սըմբան Յորելեարի մասին իր ատենախօսութիւնը ընելու։ Պր. Գառնիկ Ֆնտգլեան՝ մտքի իր հոյակապ բարեկամին Ս. Պատրիարքի լինամեայ մատուցած մեծ ծառայութեանց անզրադառնալէ յիտոյ ներկայացուց զանիկա իրը ուսուցիչ, քարոզիչ, բանասէր, բանաստեղծ, հանրային գործիչ և եկեղեցական մեծ զէմք։ Բանախօսը, իրը մեծ ճարտասան բիմբասաց եւ իմաստասէր զիտուն, զիւթից և ելեկտրականացուց ամբողջ ներկաները քանիցս ծառքի խլելով, եւ վերջացուց իր բանախօսութիւնը ըսելով։ «Դուրեան մեծ է և մեծ պիտի մեայ զարուց ի զարս, որովհետեւ իր չքնաղ յատկութիւններով եկեղեցական կոչումին տէրը եղաւ, եւ ապրեցաւ ինչ որ քարոզեց և սորվեցուց իր աշակերտաց»։

Նախագահ Սըմբանը հրաւիրեց Օր. Հոկիսիմէ Զաքրեանը, որպէսզի գաշնակի վրայ նուազէ, որ խիստ գաշն կտորներ նուազեց, ապա Օր. Հերմինէ Արշաւիր Ս. Յորելեարի քերթուածներէն «Խաչը» և Պր. Քիւտոր Քիստորեան «Օշականը» արտասանեցին ծափիր խլելով հանգիստականներէն։

Ապա խօսք առաւ Պր. Յովհաննէս Գամպէրեան, որ Յորելեարը ներկայացուց իրը «կատարեալ մարդը»։ Ապա Պր. Պաղտասար Յակոբեան ներկայացուց Դուրեանը իրը «Սուրբ մարզը»։ Յետոյ Պր. Պօղոս

ձենագեան ներկայացուց Սրբազանը իր սԴիտուն մարդը», Պր. Մար. Եղիվարդ-հան ներկայացուց իր առնպուզական եկեղեցականը», և յիտոյ ապա Պր. Պէտք ներկայացուց Յորելեարը իրը «հանճարեղ բանասէր»:

Ճատ հետաքրքրական եղաւ Նախագահ Ղեւոնդ Սրբազանի ատենախօսութիւնը, որ իր մերձաւոր ադգականը և ոչակերտը, պատկերացնելէ յիտոյ իր պատանեկութեան օրերէն ոկսեալ կրած ապաւորութիւնը Սրբազան Յորելեարէն, ըստ թէ դարեր հազիւ կրնան ճնանիլ Դուքիան Սրբազան Պատրիարքի պէս դէմք մը: Դուքեանն է որ իրդ զարու Հայ եկեղեցին փըրկած է անխուսափելի քայքայութէն: Եւ ապա թուեց անոր մտքի և հոգիի ցայտուն յատկանիչներն ու ըստ անիկա կը կրէ իր մէջ Ս. Մեսրոպի երկնոցին չունչը, Խորհնացիին քերթողական ոպին, Եղիշէի զիւցազներգական խանզը, Դաւիթ անշաղթի իմաստասիրական միտքը, Նարեկացիի ուրբութեան հուրը, Ներսէս Շնորհաւոյ մաքրափայլ չնորհը, Եղիկի հեղեցականութեան:

Մափերու մէջ վերջացուց նախագահը իր բանախօսութիւնը և կարդաց Սրբազան Յորելեարին ուղղուած էնորդը, որ պիտի մնայ ներկայ և ապագայ գարերու առինքնող ներշնչարանը, հայ եկեղեցականութեան:

Ներկաները մեկնեցան այս աննախնթաց Յորելինական Տօնակատարութիւնն չա' տ գո՞ւ տպաւորութեան ներքիւ և սրտագին մողթանքներ ընկերով ն. Ամենապատուութեան թանկագին կենաց համար:

Մանչեսթրի հայութիւնը, հակոսակ անստեսապէս ընկճուած ըլլալուն՝ անզամ մըն ալ խանդավառորէն ցոյց տուաւ իր ջերմ գնահատութիւնը ազգին խոկապէս ամենաարժանի մէջ զաւելին հանդէպ:

ԹղթԱկից

### Ա Յ Լ Ե Կ Ա Յ Լ Վ

#### ՃՈՅ Ա Կ Պ Ա Գ Ի Բ Ք

Հաճոյքով ընդունեցինք Փարիզաբնակ Տիար կիւմիւշկերտանի քուանաբրէն անդրամիկ դորդը, Les Faux—Poids de Balance (Roman), 8° 223 էնոց զոր մը, որուն երեւումը չերմօրէն

աղջունուկցաւ թէ՛ քուանասկան մամելի կողմէն եւ թէ՛ հայ ըրջանակներու մէջ է, կիւմիւշկերտան այն հայորդին է որ իրեւ գոհարավաճառ, թանկագին քարերու փայլով չէ ըլլացած, վասն զի պահասուկիու մը պիտի ըլլար ատիկա իր գրական տաղանդի նժարին մէջ, այլ դիտցած է հաւատարակչուել իր շաւկայի ըզրուումները և իր մասւորական հակումները, և կեանք տուած է զործի մը, որ թէն ո՛չ հայացի, բայց սրտի տէր հայու մը զործն է, եւ կը յիշեցնի մեզի երեւմն ոգեւորեաւ Պոլիսի տեսարանները: Եատ գոհաւուակութեամբ դիտեցնենք որ Փարիզի Հայոց ընտրանին, դրչի և զործի իրենց բոլոր համակրելի ներկայացուցիչներով, ճաշի սկզբանի մը չուրչ, ողջունած են կեւուն կիւմիւշկերտանին մատուքը Փանանսերէն գրականութեան պալատը, անիկոց խանդախառութեամբ: Le Foyn-ի Ցնոր, 15ի թիւին մէջ այս մասին արտաւծ տեղիկութիւնը անակնեալ հրազդը մը կը ծուրէր, այն գեղեցիկ էջին հետ որ արտատպուած էր կիւմիւշկերտանի զործէն, էջ մը ուր կեանք առած է հին մայրաբազարը:

Սիմին կ'ողջունէ այս ընտիր Փանանսերէնով գրուած վէտին հեղինակը, եւ կը յաւայ որ ան հայ կեանքն ալ պիտի ծանօթացնէ ֆանանցին իր կիւմարդիչ գրչով:

#### ՆԻՄԻ ՃՈՅԱՅ, ԵԽ ՌԶ ԹԻ ՆԻՄԻԹԱՅ:

Le Foyn-ի վերջիշեալ թիւին մէջ անդրադառում մը կոյս սխալի մը քրայ, որ անշուշտ անուշագրութեամբ սպրուած է Լառուս Բենիքլիսի վերջին երկնատոր հրատարակութեան մէջ, որ քիսանակ Nice ի զրուածէ Nice (=Նիկուա): Լառուսի նախորդ հրատարակութեան մէջ սակայն շիտակ զրուած է Nice, այսինքն ֆանասայի ծանօթ ձմենացին քաղաքը: ուր 104ին գումարուած է ժողով մը, ուր Արքեպոս Ռէմզո, Ավինիոնի եւ Արլի եպիսկոպոսները և Քիւնիփ Արքան Օտիլին, որոնք կը ներկայացնէն ֆանասայի եկեղեցականութիւնը, ստիուզական նամակ մը կ'ուղղին իտալիայ եկեղեցականութեան՝ յարուրիով զայս որ ընդունի Անտուետ խաղաղ գութիւնն ու գագարը:

Անտուետ գագարըն համար երկու ժողով ալ տեղի ունեցաւ Elné-ի թիւին Tuluajes (Le Foyn-ի Tuluajes) քաղաքը, ֆանանսի եւ Սպանիոյ սահմանագլխին քրայ Roussillon-ի կոմութեան մէջ (Տե՛ս C.—J. Hefele, Hist. des Conciles, Փանանսաբքն թրգմ. Dom H. Leclercq-ի, Հատոր Դ. Մասն Երկրորդ, էջ 909 և 975):

#### ՔՊՐՈՅՑ ՄԸ ՃՈՅԱՅՈՒԹԻՒՆԸ:

Ժէրդ գարուն սկիզբը Անգլիացի եկեղեցական մը, Ճօն Հարվիրս, որ 1637ին գաղթեց Ամերիկա, ունիցածը նուիրից նոր Քաղաքը (այժմ Քեմպրի) Հարվիրս Գոլէնին (1638): Այս զորոցը Մէսակչուսեց Նահանգի 1780ի Սահմանագրութեան մէջ հուուեցաւ Հարվիրս Համայնքան (Harvard University), որ այսօր ունի 81,883,143 Տալորի զրամացուխ մը, որուն տարեկան հասոյին է 4,226,419 Տալոր: 1929-ի մէջ զորոցին ծախքը եղած է 8,631,856 տոլար:

# ՆՅԻՍՐՁ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

## Ա. ԵՎՀՐԱՄԻ Ա. ԱՄՈՒՆԻՈՑ

ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

(Նարունակութիւն)

ՀՆԳԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ. ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ-  
ՑԻՈՑ<sup>(1)</sup> ԵՒ ՎԱՍՆ ՆԻՇԻԲԻՆԱՑԻՈՑ<sup>(2)</sup>

ՈՐ ԶԳԵՑԱՆ ԽՈՐԴՍ

ՄԵՇ է բարկութիւնն որ եղեւ յընկերս<sup>(3)</sup> մեր: ՄԵՇ է վաստակ որ եղեւ յեղբարց մերոց: Արժան խոկ էր զի ըստ համբաւին եղիցի վաստակ այն: Բայտ կարեւոր մեծ վշտին, եղիցի և սո՞ւզն սաստիկ: Իբրև ի վերայ մեռհալ եղբարց ձերոց, թուխս սպոյ զգեցայք, բայց ոչ հանդերձն թուխս զոր զգենուն սղածք<sup>(4)</sup> վասն մեռելոց, խորպք<sup>(5)</sup> զգեցայք վասն սպոյ մաւրն որ չողաւ ծննդովք իւրովք իւրեւ ամեննեին<sup>(6)</sup> սուզ միշտոյ են նորա կողմանքն ընտրողութեան<sup>(7)</sup>: Ամենայն ոք ի սուզ էր միարան իվերայ զուգակցի նմանւոյ իւրոյ: Անզանն միր տրտմեցաւ խորդովին վասն սուրբ սեղանոյ նոյա: Գլուխ ժողովրդեան այս, սպացաւ վասն ժողովրդեանն, եւ զլխոյ ժողովրդեանն: Եւ նոյնպէս մի ըստ միշտէ, սպացան վասն նմանւոյ իւրեանց: Երիցունք վասն երիցանց, եւ սարկաւագունք վասն սարկաւագաց: Զգաստ կանայք վասն ըզգաստից, եւ ուխտ այս վասն ուխտի նոյա: Դատաւորք վասն դատաւորաց զգեցան խորդ ի հրապարակս: Հաշտեցուցին խորդովքն զԱստուած, զի պահեսցէ չէն ըզգի հրապարակս: Ազացաւ ռամիկ վասն ռամիկ, եւ զլխաւորք վասն զլխաւորաց: Թըխացայք յայտնի արտաքրուստ, սպիտակա-

(1) Օր. գրիպանօք զրէ Նիկոմացւոց, յորոյ վերայ զնէ ուղղիջն՝ իր:

(2) Օր. ունէր Նիկոմացւոց, յորոյ վերայ յաւելու ուղղիջն՝ իր:

(3) Օր. զրէ՝ յնիեւս:

(4) Ազամձ չիր ի բառզիրս, եթէ չէ ինչ գրիպակ գրիպ, փիսկ. սպազզամձ:

(5) Օր. ունէր խորէ, յիտոյ ուզեկալ ի սրբազճէն:

(6) Օր. ունէր ամենին, ուզեկին յաւելու եւ:

(7) Ցայտանապէս աղաւաղիալ է աեղիս:

ցայք նովուսու<sup>(1)</sup> ի ծածուկ: Խորդքն որ թըխացուցին արտաքոյ, սպիտակացուցին ըզգնիրկուածս ի<sup>(2)</sup> նիրքոյ: Մոխիր որ տգեղացոյց զմարմինս, յաճախեաց զգեղեցկութիւն հոգւոյ: Զուարթացոյց զողի ի ծածուկ, որ զգացեալ էր յայտնապէս: Ահա պահովք զիրացայք եղբարք, եւ աղաւթիւք լուացէք զաղտ ձեր: Այս սուզ զուարթացին, խարխութիւնք էր ծածկացուքս: Զի ճարակ եղեւ մեղ պահք, կերակեցաց իւրեանց պատիւ առաւել քան զնդերձից: Ոչ պատուեցին զմեղ այսպէս հանդերձք: Ոչ զարդարեցին այնպէս զոյնք: Մանուկ կացին սպատակք եւ պատիւ խորդովին իւրեանց մեղեւ մեղ: Նոքս պատուեցին<sup>(3)</sup> ի պաշարմունս, եւ ոչ թշնամանեցին զմեղ զերիչք: Առաջի թագաւորաց եւ իշխանաց պարսից, պատիւ խորդով եղեւ մեղ: Կերպաս եւ բենեկ թշնամանեցին զգեցաւոս իւրեանց զի պատեցան: Խորդք յաճախեցին զպատիւ զգենինաց իւրեանց, զի սուաքինեցան: Զեխնուէ ոչ պատուեցին հանդերձք իւրեւ զիսորդն զոր զգեցաւ: Ոչ զուարթացուցին զնա եւղք անուշունք, որպէս զուարթացուցին մոխիրն երեսաց: Քա՞զը է Աստուծոյ զեղն զոր ստացաւ ի մոխրոյ: Եւ ոչ անուշացուցին զնա<sup>(4)</sup> խունք, իւրեւ զաղտն որ ել ի նմանէ: Լոււացումն ջրոյ վնասեաց նմա, խոնարհումն եւ աղտ զտեցին զնա առաւել քան զդիրանիս: Խորդ պատուեաց զթագաւորն նինուէի տուաւել քան զկերպաս: Խորդ ես պատիւ Աքարու, յաճախեցին անարզանք իւր ի ծիրանիս,

(1) Այսպէս յօրինակին:

(2) Ներկաւածս ի յաւելեալ յուղիչն ի լուսանցս:

(3) Օր. ունէր պատեցին, յիտոյ ուղղեալ յաւելմամիր ու ի վերայ սողին:

(4) Ուղղիչն զնէ ի վերայ տողին նա:

Պատուեցա՞ն խորդով անարգանք նորաւ ետ թշնամնել զնաւ Եղիայ, ընթացաւ խորդն եւ արգել: ԱՌ խորդ քանի՛ պատուաւկան ես, զի պատիւ թագաւորաց լինի քե: ԱՌ թագ թէալէտ եւ մնձ ես ոչ պատուեցար առանց խորդոյ: ԱՌ մօխիր քանի առաքիւնի ես, զի գերես չնչոյ լուսաւորեցիր: ԱՌ պահք զի մնձ է աշտիճան քո, զի մինչեւ ի բարձունս հասանէ: ԱՌ աղաւիք քանի իշխսո, զի զբանալի բարձանց ունիս: Մերկացաւ Եղիկիայ զհանգերձո խըր, զգեցաւ խորդ եւ պատուեցաւ: Թշնամնիք չուրջ էին զնովու, խորդ պատուական պատուեց զնաւ ԱՀ ժագրհեցան թշնամանք Նաթովը մերձնալ ի հանգերձն խորդոյ: Կարաց խորդ Սիովին թշնամանել զԱսորեսաւանեայն: ԱՀ կարացին անարգանքն Պարսից թշնամանել զքաղաքս մեր: Խորդ պատուական զգեցաւ, եղեւ նովաւ պատուական յոյժ: Եթէ զայսպիսիս պատուես, ո՛ ոչ արաւինեացի ի քեզ: ԱՀ թշնամանեցին գերեխարք զզդաստ կանոյս վասն խորդոյ առոււել քան զայլ քաղաքս մեր: ԱՌ զիտէ զիսորդ եթէ զինչ է, նովաւ պատուեցան պարիսպք մեր, զօր թշնամանեցին արտաքինքն: Թշնամանեցան, զի քաղաքս խորդով պատուեցաւ: Եկին ծովք եւ պարտեցա՞ն ի խորդոյ: Կանզնեցան բլուրք եւ խոնարհեցուցին զնոսա: Եկին փիզք եւ պարտեցա՞ն, խորդով, մոխրով, աղաւիթիւք: Եկին աղեղնաւորք եւ վլրաւորեցան, զի զգեցեալք խորդով յաղթեցին նոցա: Եկին կուզէնք(¹) արտաքինք, եւ պարտեցա՞ն ի ներքին խորդոց: Ազեղն որ արտաքոյ պարսպի, յաղաւթից որ ի ներքս պարտեցա՞ւ: ԱՀ կարաց թշնամանել Հայրման զխորդն Մուրթքէի առաքիւուոյ: Բայց գարձաւ խորդն թշնամանեաց զծիրանիսն Հայրմանայ մահապարտի: Արգ զի զիտացէք եթէ զինչ է պատիւ խորդոց, ի պաշտը մունս փորձեցէք: Զի պատուեցան նովաւ անարգանք մեր: Փորձեցէք զնաւ ի պատերազմունս, զի պատուեցան նովաւ պարսպք մեր: Ապաւինեցայք ի նա այժմ, զի զիտացէք թէ զինչ է ոյժ նորաւ: Հանգերձն անարգանս հուռն մեզ, զի(²) զբարձութիւն պաշտեցաք նո-

քաւք: Խորդ որ ատեաց զբարձրութիւն, պատուեցին նովաւ խոնարհք: Հրեշտա՛կք ուրախ եղեն ընդ պատիւն, զի պատուեցին զմեզ խորդք առաջի նոցա: Դեւք երկեան եւ տեղի հոտւն, սարսեցին ի խորդ զզաւացն(³), ԱՀ երկեցուցին զմեզ կողէնք(⁴), որպէս երկեցուցին խորդք զզես: Տեսին զմեզ զեւք եւ երկեան, զի պատանազէնս համարեցան: Ելեւք դուք երկէ ի զաշտն, եւ արէք(⁵) ընդ նոսա պատերազմ: Սակաւ էք տեղի ի քաղաքիս ճակատելոյ զնդից ձերոց: Ի ճակատետղն(⁶) ընդարձակ ելէք, եւ առէք անդ զպասկ մեծ: Ի զլոււս ճակատուց ձերոց երթայր քահանայ որ եղեւ զաւրագլուխ: Մերութիւն հովուխ մերոյ, երթայ պատերազմանց(⁷) քան զմանկութիւն խըր: Զի յայսմ ծածուկ պատերազմի, մանկութիւն յաղթեալ լինին(⁸), զի ընդ ցանկութեան է մարտիւր: Վասն այնը յաճախէ աստանդումն խըր: Յայն սակա ծերութիւն պիտոյ է, տկարութիւն նորա կարէ յաղթել: ԱՌ պատերազմ սքանչելի, զի տկարութիւն պիտոյ է նմա: Յամնանայն մարտս զաւրութիւն փոյելէ, եւ յայսմ տկարութիւն զաւրութեան: Բայց քո մանկութիւն ո՛ ծեր, առ պսակ պարկեշտութեամբ: Եւ ծերութիւն քո ո՛ զգաստ, ա՛ս մեծ ասաքինութիւն: Աւրախ արարին երկորին ըգոմինանս մանկութիւն եւ ծերութիւն քո: Առաւել սարսեաց չար այն, զի հասն թէ ո՛ է զաւրզլուխ մեր: Երկրորդեաց չարն առ զաւր իւր, զգատերազմ զօր արար մանկութիւն քո: Յայն առաւել խոսվեցան, զի միայն պարտեցէք զնոսա: Երկեան զի տեսին զբանակս քո զգեցեալ ամենեքեան զպատենազէնս: Եթէ մինչ միայն էիր յաղթեիր ո՛ յաղթէ քեզ ընդ բազումն: Ել արտաքս բանակ քո յասպարէս ծածուկ որչաւանի: Եկին ընդ նոսա աղաւթք աղաւթք(⁹), եւ խնդրուածք խուսունք: Անոնարհին յզանալ զձայնս խըրեանց, եւ պարզի ձգել զնեսա իւրեանց: Եետ որ ի նոցանէն ելանէր էին ընդ նոսա եւ պահք սուրբք որ ո՛չ երբէք

(¹) Զիր ի բառզիրս:

(²) Թուի թէ = կուզէնք (ան՛ս վերազոյն):

(³) Այսպէս յօրինակին, = արաւէք:

(⁴) Զիր ի բառ զիրս, = հակատեղ:

(⁵) Անտօնյան կազմութիւն:

(⁶) Այսպէս յօր:

(⁷) Այսպէս կրկնակին յօրինակին:

(¹) Բառ ինձ անձանօթ, թուի թէ = կալինք (ան՛ս խնարհազոյն) = կալք, կալունք:

(²) Զի յաւելուած ուղղիցն:

թին: Ելեք ի տեղին յորում եղեալ են պատերազմողքն առաջնք: Ետես զնոսա սատանայ եւ ճշեց, զի յիշեաց զցաւ նետից նոցա: Մինչ ցայտաւր կայ ի բերան նորա ճաշակ տանջանաց նոցա: Իրրեւ յաղթեցանն յաղթեցի՛ն: Կոտորեցի՛ն իրրեւ կոտորեցան: Պարտեցաւ անդ չար այն, զի եւ կանաչը յաղթեցին նմա անդ պառաւունք: Եւ աղջկունք ձայնիւ աւրեհութեան խափանեցին զսութիւն: Լցա՞ն գաշաք յաշնան ծաղկաւք յանկարծակի: Ո՞չ զարդարեցին ծաղիկը զվայրս որպէս դուք զարդարեցէք զնա: Ընդ բարբառս եւ ընդ խորդս ձեր, ուրա՞խ եղեն երկինք եւ երկիր: Զքազաքս խորդովք զարդարեցէք, եւ զգաշաս բարբառով լինեցէք: Հատուոցէ ձեզ Տէրն շինութիւն եւ խաղաղութիւն: Ի հրապարակս սաստեսցէ բարկութիւն զի մի՛ զիմեսցէ: Նահանջեսցէ<sup>(1)</sup> զնա զի մի արշաւեսցէ: Դադարեսցէ ի ձէնջ ստուգութիւնն, զի մի՛ լնթերցի զկշտամբանս ձեր: Մի՛ վերասցի ի պարսպաց ձերոց ոզորմութիւնն որ է պարիսպ ձեր: Ար առանց զնոց հա զկեանս, եւ առանց փոխանակի զողորմութիւնս, պարզեւ ձրի հանապատ կարկառէ զլացութեանս<sup>(2)</sup> մերում: Լուցէ զխորգս սեղանոյ իւրոց, զի չքեղասցի սեղաննն սրբութեան: Բաւական են նմա պարշարմունք<sup>(3)</sup> յորս եղեւ մեզ աէր սզոյ: Եքեղասցի եւ զոււրթացուսցէ<sup>(4)</sup> զզոյն իւր, հանդէպ երեսաց պաշտաւնէից իւրոց: Լուցցէ եկեղեցի զհանդերձ սզոյ, զի ի խաւսմանէ ցանկալի փեսային այլաւք<sup>(5)</sup> զարզիւք զարդարեցին: Պահովք, հսկմամբ եւ աւրհնութեամբ հաճոյ լիցի նմա որպէս նասմա, ծածուկ եւ յայտնի զարգուք: Դատաւորաց հատուսցէ երանութիւն, եւ զլխաւորաց զբարութիւն: Զի խոնարհեցա՞ն ի ժամբ բարկութեան: Բարձրացուսցէ ի չէն ժամանակի, զիցէ առաջի նոցա ստուգութիւն, եղիցի նոցա իրրեւ զկշեռս, նովաւ կուեսցեն զդատս իւրեանց, զոր ոչ կարէ կաշառ աստանդեւ, նմանեսցեն ներքին զատաւորքս, այնմ վերին զատաւորին: Եթէ պահանջեցին վասն ստուգութեան, եւ եթէ ոզոր-

մին վասն սիրոյ: Աւրհնեա՛ զստմիկս ի վաստակս եւ ի զործս, եւ ի զիմաւորս, ի կարդս եւ յաշտիճանս: Աւրհնեա՛ զանմեկս, որոց եղեն լեզուք նոցա<sup>(1)</sup> իրրեւ զքնարու: Աւրհնեա՛ եւ զսպաս կանայս, որ յայրատեցան վասն սիրոյ քո: Զի աղաղակէին ի մէջ սրամից եւ աւրհնէին ի հրապարակս: Սկեցին եւ աղաղակէցին ի գիշերսի մէջ հրապարակաց սրբապէս: Կութք որ ի գերեւ ելլին վասն քո, յաճախեա՛ ի նոսա զաւընութիւնս քո: Եղիցին հնձանք նոցա ողջունիւ, եւ ըմպելի նոցափի խրախութիւնս: Հատոյ Տէր շինումն երկրս մերում, ընդ միոյ հարեւը քան զշարժմունս իւր: Պահեա ի զլուխս մեր զհարս մեր, եւ ի մէջ խաչին քո զհովիս մեր: Ար սկեցին եւ վաստակէցին ի հաւաք քո, զիրացուցին պահովք զխաչն քո, կացցեն ի զլուխս նորա սրբապէս: Եղիցին պարիսպք ընդ երեսաց դայլոց: Բնակեցոյ ի բերանս նոցա զաւընութիւնս պատճեն: Ի շրթանց նոցա աւրհնեսցուք, եւ աջո՞վ նոցա քաւեսցուք:

Վահնեմա զրչի ողորմեա Քրիստու:

## ՎԵՇՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ<sup>(2)</sup>

Քաւեա՛ Տէր ոզորմութեամբ քով ըզբերան այս որ ժապհեցաւ խաւսել զշափոյն որ չէ աւրէն: Եթէ ասացին ի մարդկանէ ո՞ եղիր չափ պարտուց մերոց: Ո՞ զիցէ չափ ոզորմութեանց քոց: Յանդզնեցաւ Տէր ժապհութիւնս մեր, զի զաւրացաւ հարուածք ի դարուս մերում: Քննել թէ զիարդէ եւ ընդէ՛ր կործանեցան քաջաքքք բարկութեամբ: Բայց զի ոչ բաւեցի բաւանդակել, թէ ո՞ր պատճառ հարուածոյն, ահա ասացի բազումս, զի ոչ բաւեցի ասել զմի չափ մեղաց եղբարց: Մեղաւոր լնու զնա, ամպարիշտ զեղու զնա: Ապաշխարող թափէ զնա: Զափէ եւ ինքն ստուգութիւնն, իրրեւ չիք չափ որ ելանէ ընդ նմա: Ասին նովաւ չափ բարկութեան, ըստ չափոյ անաւրէնութեանց: Զեղու ըստ ամպարիշտ<sup>(3)</sup> այն, եւ թերանոյ ըստ ապաշխարողին: Արոյ չափ իւր զեղաւ, հեղու յեր-

(1) Օր, զրէ նահանջեսցէ:

(2) Լացուրիւն պակասէ ի բառզիրս:

(3) Պարօպաւուն պակասէ ի բառզիրս:

(4) Օր, վրիպանօր զրէ՝ զաւարացուցէ:

(5) Անկանոն նոլովումն:

(1) Փոխանակ նոցա յաւելու ուղղիչն ի լուսանցս՝ խրանից:

(2) Օր, զրէ՝ Նիկոմիդիեա:

(3) Ի յաւելեալ յուղղէն ի վերայ տողին:

կոսին աշխարհու տանջիր։ Աստ պահանջի գեղութեան չափոյն, եւ ի վախճանի լիութիւնն որա։ Զեզու բարկութիւն ստուգութեանն ի վերայ չափոյն որ զեղաւ եւ հեղաւ։ Հեղու զրդեցումն իւր ի վերայ զեղմանն, եւ զէութիւն իւր ի վերայ լիութեանն։ Անուամբք իւրեանց ճանաչին մեղաւորդ եւ ամպարիշտն։ Փոքք է անուամբ մեղաւորդն քան զամպարիշտն յորջորջմամբ։ Մեղաւորն մեղանչէ եւ կասկածէ, ամպարիշտն ամպառչտէ եւ յանդգնեալ է։ Ապաշխարող յանցանէ եւ սպացեալ է։ Արդար հարկանի եւ զուարթէ է։ Մեղաւորն քանզի կասկածուածու է, ոչ զեղու չափ իւր առ խիթալն։ Ամպարիշտն քանզի յանդգնեալ է, զեղու չափ իւր հապարտմամբ<sup>(1)</sup> նորա։ Դարձեալն յանցեաւ եւ սպացեալ է։ Լնու զչափ իւր մեղաւքիւրովք, թերացուցանէ զնու ապաշխարելով։ Թափէ զնա դարձեւ իւրով։ Է որ հարաւ վասն զի չափն իւր զեղաւ եւ հեղաւ։ Եւ է որ հարաւ վասն զի զովիսցի հաւատ նորա։ Են որ հարան ի գանս իւրեանց, թագեալ են աւգնութիւնք իւրեանց։ Հարուածք են աւգնութեան, ի խրատչէն ընտրողութեան։ Մեղաւորն որ մեղանչէ եւ խիթացեալ է, եթէ հարկանի ոչ իրեւ բարկութեամբ։ Ամպարիշտն<sup>(2)</sup> որ ամպարչաէ եւ յանդգնեալ է, յուսահատութեան է հարուածն իւր։ Մեղաւորն զի միջնն է, և ից զչափ մեղաց իւրօց։ Ոչ եղեղ զնա իւրեւ զամպարիշտ, եւ ոչ թափեաց իրրեւ զգարձեալն։ Նա եթէ հարկանի, աւգուտ ծածկեալ է ի գանն իւր։ Փախանակ անձին եւ ընկերի հարկանի, զի եղիցի ի մէջ աւգուտուն։ Եթէ յերկուց մեղաւորաց<sup>(3)</sup> մին հարկանի, զի միւսն երկիցէ։ Իրաւունք են այս առ Աստուած, զի ի մէջ եղիցին աւգուտ նոցա։ Զի եկեսցէ գան հարելոյն, եւ զարձ այնք որ երկեաւն։ Դիցին ի մէջ հասարակաց, եւ բաժանեցին ի մասունս, զի կողմանք են բազումք։ Արդարոց եւ ապաշխարողաց, եւ մեղաւորաց եւ ամպարչտաց, եւ ի վերայ ամենեցուն գոյ զաւագան։ Մի վասն զի խառնակեալ են գանք ամենեցուն ի միջի։ Կարծեցուք եթէ արդարն որ հարաւ, իրեւ զանաւրէն է որ

առաջնորդաւ։ Մի հայեսցուք ի հարուածն, այլ ի կամս հարկանելոյն։ Եթէ բարկութեամբ հարկանէ, կորսաւեան է։ Եւ եթէ երկիւղ արկանելով, ոզորմութեան է։ Ամպարիշտն բարկութեամբ հարկանի, թէաէտ եւ աւգուտ է ընկերաց յուսահատութեամբ հարկանի։ Թէպէտեւ այլոց յոյս յաճախէ, չիք նմա հոտ խթի եւ ոչ չափի ապաշխարութեան։ Սատանային մանէ ամեննեին<sup>(4)</sup> որ աւտար է յապաշտւելոյ։ Եւ զոր աւրինակ զի վանդաւորս հարկանէ, զի երկեցուցէ զմեղաւորս։ Նոյնպէս հարկանէ զարգարս, զի առաւել երկեցուցէ զանաւրէն։ Զի ածցէ զմտաւ անաւրէնն, թէ արդարն հարաւ անյանց, յոյը ապաւինութիւն փախիցէ մեղաւորս եթէ ոչ գառնայի<sup>(5)</sup>։ Թէպէտեւ յոյժ ասացի եւ տաեմ, ոչ բաւեցի հասանել չափոցն եւ կշաոց ամենայն աւգալից որ են յԱստուածոյ յամենայն գան։ Զի է ուր հարկանէ զչարս, զի ցուցցէ նոցա զսուուգութեանն իւր։ Եւ է ուր ոզորմի չարաց, զի ճաշակեցուցէ նոցա զշնորհն իւր։ Զի հարկանելովքն<sup>(6)</sup> ուսուցէ թէ ամենեկեան արժանի են գանի։ Եւ կեցուցելովքն ծանուցէ, թէ չանայի<sup>(7)</sup> ընդ նոսաթէպէտեւ չարք են։ Եթէ մինչ չարք են սիրուն են նմա, քանի՛ ևս եղիցին սիրունք չնորհիւ ստուգութեանն նորա յորժամ արդարք եւ բարիք իցեն։ Եթէ մինչ կերպարանքն սատանայի նկարեալ է ի նոսա, ոչ աւտարացայց, յորժամ նմա եղիցին նըմանող, քանի՛ եւս սիրէ զպատկեր իւր։ Զէ կապեալ աւրէնսպիրն, սիրով իւրով լուծանէ զաւրէն։ Աղորմի եւ չարաց, եւ խստանայի<sup>(8)</sup> առ բարիս։ Խստանայ եւ չարչորէ զսուոյզս, որպէսպի ուսուցէ զանաւրէն։ Թէ արդարն իրեւ զրկեալ է սիրէ զնա, եւ չարի<sup>(9)</sup> իրրեւ առեալ է ուրանայի<sup>(10)</sup> զնա։ Խրատիչ է նա ընարող, ընդ գաւազանի իւրում է խնայումն։ Անզոր ուղղէ զգաւազանն ուր հայի աւգնութեանն իւր։ Բայց ես իրեւ ի խաւարի զննեցի զսոսա զոր պատմեցի։ Աւզդեցայց ելից ի խուարէ,

(1) Օր. զրէ վրիպանօր՝ ամեւին։

(2) Օր. զրէ՝ ամպարչան։

(3) Անսովորական կազմութիւն, որպէս է ուրեր ի վիրազյնն։

(4) Օր. զրէ՝ ջանա։

(5) Օր. զրէ՝ խոսանա։

(6) Օր. ունէր չառ, յորոյ վերայ զիէ ուղղիչն ի։

(7) Օր. զրէ՝ ռաւանա։

(1) Պակասէ ի բառզիրա։

(2) Օր. զրէ՝ ամպարչան։

(3) Մեղաւորաց յաւելեալ ի խոսանցս ի ծեռն ուղղին։

ի հանդիպութիւն զրոց լուսոյ: Եհար զԱռազմացիս, զի հեղաւ զեղաւ չափ այն: Եւ զեւ երկիր ի վերայ չարեացն, զի ոչ ժուժեաց լինել ի ներքոյ: Բոզոքեաց երկիրն որ ընդ նոքաւք, առ դատաւորն որ ի վերայ քան զնա: Բառնալ ի նմանէ զհեստ նուցա, զի եղեն ծանր ի վերայ նորա: Իսկ Գաղղիկեացիքն որ կոտորեցան, հարան վասն մեղաց իւրեանց, եւ հարան վասն ընկերաց: Զի երկիցէ մեղաւորն ընկերաւ իւրով: Քաղաքն որ այժմ կործանեցաւ, ի մեղս իւր ասն եղծաւ: Մին միայն եւ եթ զիտէ զինչ է պատճառ կըստեան նուրա, ասկով թէ պիտի տեղի էր ո՞չ տան թոյլ եկեղեցիք նորա: Ասել թէ սուրբ տեղի էր, ո՞չ տան թոյլ եղծուածք նորա: Որ կայ իմէջ ալեաց, յամենայն կողմանս վարի յորժամ եղիցին հարկանել զընս ամենայն ալիք յամենայն կողմանց: Երեք բանք են որովք բովանդակին ամենայն խորհմունք մեր թէ զիարդ եւ վասն էր եկն ի վերայ նոցա տագնատպն: Եւ ի գրոց են նոցա վկայութիւնք երեցունց<sup>(1)</sup>: Զի երեք են զիտակ եմ, իսկ եթէ ո՞ր յիրիցն է, ո՞չ զիտեմ: Եթէ վասն նորին ամորշաւութեան հարան Սսոյմացցն նմանող են: Եւ եթէ վասն միջոյ անաւերէնութեան հարան, Գաղղիկեացոցն նմանեղը<sup>(2)</sup> են: Եւ եթէ յառաջ քան զնեղութիւնն ինչ, վազվաղեաց Բարերարն եւ ժողովից զնոսա, Յոշիա արքային նմանող են, որ վշտիւ իւրով վախեաւ ի վշտէ: Եթէ զի ամպարշատեցան քան զամենայն, եհար զնոսա, եղիցի մեզ այս ի զգուշութիւն: Եւ եթէ եհար զնոսա իրրեւ մեզ նմանեն, եղիցի մեզ այս ի լալու մեն: Եւ եթէ եհար զընոսա, զի մեղան քան զամենայն, եղիցուք խիթացեալք եւ զգուշացեալք: Եւ եթէ եհար զնոսա իրրեւ մեզ նմանեն, եղիցուք փոյթք եւ ապաշխարողք: Եւ եթէ նախքան զբարկութիւն ժողովիցան, եղիցուք սպացեալք եւ տրտմեալք: Նոցա այսուհետեւ քուն խաղաղ, եւ մեզ արհաւերք հաշման: Արասցէ Բարերարն ողորմութեամբ իւրով զի<sup>(3)</sup> յիրիցն զոր ասացի, առաջինն եւ վերջինն խափանեցին, եւ միջինն եւ

եթ ստուգեացի: Առաջինն ամպարշատութեան մեծի է, եւ վերջինն խիստ բարկութեան: Միջինն աւզտի հասարակաց է: Նոցա վարձ եւ մեզ չա՛հ: Եթէ հարան վասն ամպարշտութեան նոցա եւ բեկման որ եթէ նախ քան զբարկութիւն ժողովեցան, մեզ է բեկում որ գալոց է: Իսկ եթէ եղեն ի սքանչելիս, զի մեք յաճախեցուք յապաշխարութիւն: Մեք որ արզարացաք, չնորհեցաք, եւ նոքա որ հարանն ոչ լիսաւեցան:

### ԿԱՏԱՐԵՑԱՆ<sup>(1)</sup> ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ

ԱԲԲԱՅ ԵՓՐԵՄԻ ՎԱՍՆ

ՆԻԿՈՄԻԴԵԱՅ<sup>(2)</sup> ՔԱՂԱՔԻ:

Ես Յովիաննի դեռարյու ի գրչա, Տեառն իմէ<sup>(3)</sup> հրամանաւ Ներսիսի խմոյ դասիաւակողի և զի յասուածայինս ձգաւիդի միայ զոգեշան բանի սուրբ հաւան մեռյ Եփրեմի զոր աացեալ և վասն Նիկոմիդեայ<sup>(4)</sup> յազարի և կատարեցի: Արդ որ ընթրւունյ զա յիշեցի ի Քրիստո զքրմ Ներսիս զուրը և զբանի և զիկնեղեալան վարդապէս, ընդ նիմին և զասուածաւր մայր իւր սիկնաց սիկին Շահանցուիս կոչեցեալ. և զնաւազս իւր զհերու Ալաստու և զԱպիրաւ և զՇահնշան և զՊրիմու: և Ասուած ձեզ ողորմնացի:

<sup>(5)</sup> Եւ զրիչս յիշեան արծանի արարիք: Եւ զաշխատող ի յուղելս:

Հապարակիաց

Ֆ. Յ. Մ.

Վ. Ա. Խ Ճ Ա. Ն

(1) Ցիշատակարանն այս կարմրադեղով զրեալ:

(2) Օր. զրէ՝ Նիկոմիդեա, ի ներքոյ տողին յաւելու ուղղիչն սեւաղեղով՝ խլ:

(3) Այսպէս յօր:

(4) Օր. զրէ՝ Նիկոմիդեա:

(5) Վերջին երկորին տողը ի ներքոյ մարտը մանր բոլորզով եւ սեւաղեղով զրեալ:

(1) Օր. զրէ՝ Երիցունց:

(2) Պակասէ ի բառզիրս, — եթէ ցիցէ վրիպակ զրչին:

(3) Օր. ունէր՝ զ. յորոյ վերայ ուղղիչն յաւելու ի:

## ՈՒՂՂԵԼԻՐ

Ի նախընթաց Ասացուածս Ս. Եփրեմի  
ԺԱ. ԺԲ. ԺԳ. և ԺԴ.

- Էջ 184 բ. ա. 8 ի ներքուստ լնթ. Այսպիսի  
» » » 6 » » սի ջնջելի է  
» 185 բ. ա. 25 ի վերուստ լնթ. Այս վեխկ-  
նայնի  
» 188 ա. ա. 2 ի ներք. [յ] ջնջելի է  
» » բ. » 13 ի ներք. լնթ. վակի  
» 190 ա. ի յիշատակորանի լնթեանի է  
այսպէս. աւան խաղաղութեամբ և անդ ար-  
խայուրիանն երկնից արժանի լիցին  
» 222 բ. ա. 8 ի վերուստ զկնի բառիս  
ձրի, յաւելի է այս հատած. և զիկ զերև  
վարձնիւ մերով: Արժ նոցա պիղծ զերեցին  
ձրի,  
» 222 բ. ա. 9 ի ներք. լնթ. հնական  
» 223 ա. ի ծանօթ (2) լնթ. ուղղչին  
Էջ 276 ա. ա. 5 ի վեր. լնթ. յառնգ  
» » » 8 » » » զաւեր  
» » » 18 » » » » առնաւաչեայն  
» » բ. » 8 » » » » յանախն մեզ  
» » » 17 » » » զկնի բառիսի զը-  
րոյն զնելի է վերջակէտ  
» » » » 17 ի ներք. լնթ. ի ցասումնն  
» » » » 2 » » » զկնի բառիս հառան  
յաւելլի է՝ առաւել  
» 277 ա. ա. 7 ի վեր. պիտի թիւրց  
» » » 21 » » » վերջննսն  
» » » » 23 ի ներք. լնթ. քե՞զ  
» » » » 16 » » զկնի մի՛ յաւելլի է  
լիցին  
» » բ. » 7 ի վեր. լնթ. զնարուած  
» 278 ա. ա. 1 ի վեր. լնթ. սղի  
» » » 4 » » » » Արյարեւ  
» » » 7-8 » » » » ընտանեաւ. ք  
» » » 9 » » » » ընչիւի  
» » » 22 ի ներք. զկնի բառիս  
զնանդարտեայն զնելի է ստորակէտ  
» » » 21 ի ներք. զկնի բառիս  
զնարահաւան զնելի է ստորակէտ  
» » » 19 » » յասաչքան զբառն  
կամա զնելի է ստորակէտ  
» » » 2 » » » լնթ. ցին  
» բ. » 20 » » ուղղելի յաղաւրս  
» 279 ա. ա. 24 ի վեր. լնթ. միխրառու-  
թեամբ

## ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա.

1929-ը կը վերջանայ Հայ ժողովուրդի ծոցէն կոր-  
զելով երկու մատարականներուն ալ կեանքը:  
Ժամանակազրական կարգով ասոնց առաջինն է  
Տիար Մուշից Վայկունի (Տօրոֆ. Փիլիսոփայութեան),  
որ վախճանած է Պրբրի (Սանֆրանչիսկօ) իր բարձ-  
րանայից «Դիտական երկանոց Վայկունի»ի մէջ և  
թագուած Զիտօ. 16 ին:

Կարծէ որ ինամբով զրուի այս հայ զիտունին  
կինասպորթիւնը: Տիպար մըն էր Տրթ. Վայկունի  
իրբեւ զիտուն: Հակառակ իր շատ վափուկ կործ-  
քին, միշտ կը խորհնէր ու կը խազարկեր: Քիլին  
մինչև Պրբրիի համայստանը, անոելի զժուարու-  
թիւններու յաղթեալով կերտած էր ինքնինը: Խորա-  
պէս զիտական միտք մը, որ զանծ մը եղաւ իրեն հա-  
մար. իր զիտութիւնը բարեկեցիկ զինակ մը առա-  
նովեց իրեն: Պրբրիի բարձունքին վրայ շինեց իր  
տառնը և աշխատանոցը, իր առաջին զիտուր Թար-  
թարիք էստան է, զօր կարծեն հանեց խազովի թի-  
նէն, և վերջիս ալ բրած է զիւա մը, էլէքթրիք  
բէքրէէքէյթրի մէկ աւասկէ: Վայկունի կիյայ  
զիտական խուզարկութեան պատնշչին վրայ, 49  
տարեկան երկար ատեն ամուրի ապրեցաւ. յիտոյ  
ամսնացաւ Ամերիկունիի մը հետո:

Տիրած էր անզիտիերէն լիզուին, շատ լաւ զիտէր  
ֆունստերէն: Սրատանց կը միեր իր ազգը. կը պաշ-  
տէր հայ լիզուն, հայութեան արժանապատութիւ-  
նը կը խանդապաէր զինքն: Սրբահարն էր իր Մայ-  
րենի եկեղեցւոյն: Ամէն զիտնական սփրուն տարօրի-  
նակութիւն մը կ'ունենայ: Տրթ. Վայկունին ալ ուշէր  
տարօրինակութիւն մը հայերէն զրելու: Ձէր սիրեր  
մեր արդի աշխարհաբարքը, թիւրբերէն տեսնելով ա-  
տոր մէջ, թէւ կը խօսէր զայն: «Գրաբարը կ'ըսէր  
կ'երթարը բայց իր «զրաբարը» չէր պասկաներ հայ  
մատենազրութեան ոււէ: շըշանին: Այնպէս կը մտա-  
ծէր թէ հայերէնը զրուելու էր անզիբերէնի կամ  
գունասերէնի բրականութեամբ: «The Raven—ՄԻՒՆ  
և Այլ բիբթուածք մնչ զործը (Տպգր. Միխիթարեան,  
Վիեննա), զօր հրատարակեց Վասնչայրեննաց»,  
կը բովանդակէ, իր վարդապետութիւնը հայերէնի մա-  
սմին: Այս զործը յուշարձմն մըն է տարօրինակու-  
թեան, որ կը վիայէ: իր զիտնականի խուզարկու-  
թիւնն, իր համոզումներուն անկեղծութեան, իր  
խիստ երգիծանրին, իր վերացականութեան, և իր  
զարափարապաշտու պարկէշուն հայորդիի նկարազրին:  
Վայկունին չի հաւերի մեր արդի աշխարհաբարքը,  
իրբեւ թիւրբերէնով աղճատուած հայերէն, բայց  
ինքն իր այս զործին մէջ ուղղակի կը զործածէ:  
թիւրբերէն բառեր, ասացուածներ, ուժգնութիւնն եւ  
յատակութիւն տալու համար իր բննագասական ու  
երգիծական արտայայտութեանց:

Բ.

Երկրորդն է Համբարձում Երամեան, մարմնի աչ-  
քերէն զուրկի, բայց մտրի աչքերով սրատես, ուսու-

ցիչ մը . որ վախճանեցաւ Ազերասանդրիս մէջ . Դեկտեմբեր 20 . Աւրաբաթ . Երամենան , բոյսը իմացական կոյլիքուն հետ , կրնար կրկնել ծանօթ առակիք . լաւ է Կոյշ աչքք . քան Կոյշ մաօք . Երամենան իրեւ գաստիարակ եւ ուստցիչ ուշազրաւ իրականութիւնն մը եղաւ Հայոստանի նշանաւոր կեղուններին մէկուն մէջ . Վահու Հակոբակի իր բնափօստական ոյց կինսական պակասին . սերունդ մը կրթեց ան վանի մէջ , հնաւասալով որ հայ ժողովուրդին ազգային զոյլութեան երաշխիքն ու ապահովութիւնը կը կայանայ անոր զաւակներուն ազգային կրթութեան ու հայասի պատմաբանութեան մէջ :

Իր Վարժարանին պէտքերը Կ. Պոլսի թիրին զինքն մեծ պատերազմն յառաջ, իսկ ասուր նեսեւանքով յառաջ եկած գլավքերը նեսացին զինքն Եղիպատրու, ուրի իր ժամանակը առաւ խմբագրելու իր Յառաշաբանը իր կեանքին եւ զորդունչութեան պատմութիւնը, որուն հրատարակութիւնը, ինչպէս որ կը կարգունք Արեւելի մէջ (Դկտմ. 25), սփռուանը մը եղած է իր սրամն, այնպէս որ իր մանէն երկու օր յառաջ յարտարարեք է: — «Ալ կրնամ մեռնի հանգիստ սրտավ, որովհետեւ հայ ժողովութիւն նուիրեցի կեանքին պատմութիւնը»:

Մե՛ծ է Երանեանի ճառայոթիւնը իր ազգին  
իրեւ ուսուցիչ և դաստիարակ, և ուրախալի է որ  
Եղիպատոսի ազգային մտածելով զնահատեց անոր ճառայոթիւնը, ապահովելով իր ապրուած Եղիպատոսի  
պանդիմատոթեան մէջ, և մահէն Խորն ալ պատուեց  
անոր յիշասակը «ազգային յուղարկաւորութեամբ»  
Ազերասնդրիոյ մէջ:

զաւորն Անգլիոյ, իր բարձրագոյն եւ բարենշան զնահանութեմով պատռուց Ցորեկար Մըրագանք ։ Այս զընահանութեմը իրական հաճոյը պատճառուց նոյն իսկ անգլիական շրջանակներուն թէ՛ Լոնտոն եւ թէ՛ հոսդայինստին։

Ս. Երիբի պատրիարքներուն մէջ Դուռըան Սրբազն առաջին հոգինոր պետն է որ հաստատուեցաւ իր բարձր պաշտօնին մէջ Անգլիոյ Քենափառ թագաւորին հրովարտակով, եւ զարձեալ առաջին պատրիարքն է որ կը պատուի ն. Քենափառութեան կողմէն Բրիտանական Կայորութեան բաղադրային աստիճաններու բարձրագործնոր:

Պատույ այս աստիճանը հասածառած է 1917-  
թվականի մէջ, զարձասրբելու համար զինուորական  
եւ բազմային բոլոր ծառայութիւնները արանց եւ  
կանանց հաւասարապես:

Բրիտանական Ասպետութեան կարգը հիմք աս-  
տիճաններ ունի, որոնց եմբլորը, այսինքն Knights Commander-ն է Ս. Պատրիարքին արուածը, որով  
իրաւունք ունի Ան իր անուան կցելու Կ. Ե.  
սկզբնատառ երր այդ աստիճանին:

Հինգ աստիճաններէն առ աջին երկուրը ամէնէն բարձրն է, և աստոնց պատուանշանն է արծաթէ՝ աստղ մը, որուն կեղդրն կը կազմէ ուկի մետալիօն մը, որ կը ներկայացնէ Բրիտանիոյ խորհրդանշանը (Բրիտանիանոսած) շքանակուած կարմրորակ կիսուածով, որուն վրայ գրուած է «For God and the Empire» (Պատսն Աստուծոյ և Կայսրութեան):

Այս պատուանշանը կը դրուի կուրծքին ճախա-  
լողմբ. ունի զարգանիշ մըն ալ (badge), որ մէկ եւ  
երեք բառորդ մատնաչափ լայն ժապաւէնով մը կը  
կախուի վիզեն:

Վեհապետական գնահատումը Ս. Պատրիարք  
Հօր պաշտօնապէս հաղորդուեցաւ Յունուար 2, ԵՇ-  
աստու, ժամը 11ին, Ն. Վ. Բարձր Քօմիսէլի կող-  
մէն, Երևանպէմի կառավարիչ Վահե Քիթ Բօյջ մի-  
ջոցաւ:

Ս. Պատրիարքը ամէն կողմէ շնորհաւորութիւններ ընդունեցաւ: Անզիսյալն Սրբ Հէքապրք Սամուէլ, Պաղեստինի առաջին Բարձր Քօմիսէրը, Պաղեստինի կառավարութեան պետական Ա. Քարտազոր Հ. Աբրու, որ այժմ լննուոն կը գտնուի, Լոռտ Մէյրոն Ֆրնտին Առենապետ Ա. Է. Գէլքհաւը:

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

## ՀՈՒՐԵՐՆ ՅՈՒՆԻԿԱՆ

Digitized by srujanika@gmail.com

Մեծն Բրիտանիոյ Վեհապատ Թագաւորք ձորմ  
Ե. Ամանորի առթիւ բարեհանցցաւ շնորհել Ամեն.  
Ս. Պատրիարք Հօր Բրիտանական Կայութեան Պատ-  
ուակալ Ասսեսորթեան Բարքազոյն Աստիճանը (Hon-  
orary Knight of the Most Excellent Order of the  
British Empire).

Պետական այս գնահատումը Բարձր Քամիչքայի կողմէն յայտաբարեցվու Պաղեսաինի կառավարութեան պաշտօնական լրագրին (Official Gazette of the Gouvernement of Palestine. published by authority. Gazette Extraordinary) 1930 թվականի մայիսի 31-ի Յաւելուածին մլց (Supplement N<sup>o</sup>. 1 [1930]):

Այս զենահատումը կապ ունի Ն. Ամեն. Սրբազնութեան Քիոնամեայ Քահանայութեան Ցորելիանին հետ, ոյնպէս որ երբ մէկ կողմէն բռնը հայութիւնը իր անկեղծ յարցանքին ու համակրանքին հարկն ընծայեց Երտուսդադէմի Հայ Պատրիարքին, Ն. Ամենապատութեան Ցորելիանին առ թիւ, միւս կողմէն զերիշան պետութեան Վեհապետը, Օգոստափառ Թա-

Պահստինի կառավարութեան նախկին պետական բարտուղար և այժմ Ասէնի բազարական վերանակիչ Սըր. Գ. Սայմըս, Երուսաղէմի առաջին կառավարիչը և այժմ Կիպրոսի զինուորական հրամանատար - կառավարիչը Սըր Ռ. Սթօրս շատ համակրելի նամակներով փոթացին շնորհաւորել է. Ամեն. Սրբազնութիւնը: Պահստինի կառավարութեան բոլոր բարձրաստիճան պաշտօնատարները, հոգեւոր պետքերը, ինչպէս նաև Ս. Պատին առարելական պատուիրակը (Եղիպատուէն), Պաղստինի հրեայ զորակալութեան վարչութիւնը եւայլն, եւայլն, փոթացին ուղղել իրենց խնդակցութիւնները:

Խոկ ազգային շրջանակին Կիլիլիոյ Վեհ. Կաթողիկոսը, Գ. Պղոփ Ամեն. Ս. Պատրիարքը, և մէն կողմէ բարձրաստիճան եկեղեցականներ և մեծայարդ աշխարհականներ շնորհաւորական հնալազիրներ և նամակներ ուղղեցին Ս. Պատրիարքին, որոնց ամէնուն այ շնորհակալութիւն յայտնեց Ն. Ամեն. Սրբազնութիւնը փոխադարձարար հնուազիրով ու նամակներով, և այլն:

Ամեն Ս. Պատրիարք Հօր Քահանայութեան Յիսուսիայ Յորեկանին առթիւ արտայայտուած համակրանքը ու յարգանքը համազային այնպիսի ծաւալ մը առաւ որ դեռ մինչեւ հիմայ ասդիէն անդիէն շնորհաւորականներ կը հասնին:

Յորեկանական հատորին մէջ, որ արդէն յանձնուած է մամուլի, պիտի յիշատակուեն աստիք ալ իրենց կարգին:

### ՏԻԿԻՆ ՎԵՐԴԻՒՆՔ ՔԷՈԼԵԿԵԱՆ

Ս. Աթոռիս նոր Բարեկարաններէն է բարեկաշատօն եւ ազնուափայլ Տիկին Վերգին Քէօլէեան, որ ասկէց երեք տարի յառաջ աւետեց Ամսն. Ս. Պատրիարք Հօր թէ տասնինեց հազար Անգլիական ուլիկ կտակած է Ս. Յակոբ, Ն. Ամեն. Սրբազնութեան Յորեկանին առթիւ ալ, ի նպաստ Պաւեան Մասնադարանի նուրիած էր հարիւր անզիական ուլիկ, որ արձանագրուած էր Սինէնի բացառիկ թիւն մէջ (էջ 327): Ազն. Տիկինը իր նուրիւր հազրուած է հնուազրով մը, որ զժախտաբար տեղ մը մոռցուած ըլլալով, ուշ հասուծ է երուսաղէմ:

Այս անզամ համոյրով կը հրատարակենք այդ հնուազիրը, որ դեռ նոր հասաւ, և ասոր պատասխանը:

— Հայոց Պատրիարքին, Երուսաղէմ.

Կը շնորհաւորեմ Զեր Յորեկանին և կը մասնակցիմ Զեր նուրիական ասպարէզին հիացողներուն: Ուրախ տարիներ կը մաղթեմ Զեզ: Կը զրկեմ հարիւր սիէրինի չէր մը:

### ՔԷՕԼԵԿԵԱՆ

Տիկին Վերգինէ Քէօլեկան

Վերգրանշ-Սիւր-Մէր

Խորին շնորհակալութիւններ մեր Յիսուսիայ Յորեկանին առթիւ Զեր շնորհաւորութեանց և նուրիասուութեան համար: Օրնութիւններ և չերմազին մաղթանըներ Զեր արեւշատութեան և երշանկութեան համար:

Պատրիարք Պաւեան

### ԴՈՒՐԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նունօթ ազգասէր հնդկահայ, Տիար Պետրոս Հայրապետ Կրէտ, որ Գեր. Թորգոմ Արքազանի միջոցաւ հազար անզիական ոսկի նուրիած էր Պաւեան Մատենադարանի համար, այս անզամ ալ չորս օրինակ Պատմաբիս Քիլոսի (հնդինակ Յով. Պաղինի, Մթգմ. Հ. Ա. Ղաղիկիան) նուրիած է, իւրաքանչիւրին մէջ իր խոկ ձեռքով արձանագրելով: — Վասն զրծածութեան Պաւեան Մատենադարանին, Կալկադա 10 Յաւնուար 1930, Պ. Հ. Կրէտ:

Դարձեալ Հնդկահայ Նունօթ մատուրական Տիար Մեռուով Յ. Սէրեկանց Պաւեան Մատենադարանի նուրիած է իր հնահեալ գործերը:

1. Գրիչ սուկեցրիչ մատենագրին Մեռուովայ Պաւեան Թագիազեանց և կենսագրական ակնարկ: — 2. The Republic of Armenia 150 years Before Christ: — 3. Hindoos in Armenia 150 years Before Christ: — 4. Khojah Petrus, the Armenian Merchant — Diplomat: — 5. Gorgin Khan, the Armenian Commander-in-chief and Minister of Nawab Mir Kasim of Bengal from 1760 — 1763: — 6. A Lecture delivred at «Galstaun Park» on the Occasion of the celebration in Calcutta (the 24th of April 1927) of the 21th anniversary of the Foundation of the Armenian General Benvolent Union: — 7. A Lecture Delivred at «Galstaun Park» on the Occasion of the innugural Garden Party of the Armenian Diocesan Educational Union (Calcutta, the 12th February 1928):

Խոկ Փարիզէն, Տքթ. Վ. Թորգոմնեան Quelques mots sur l'origine de Georges Baglivi, արտահանուած Bulletin de la Société Française d'Histoire de la Médecine, էջ 306-308:

Դուրեան Յորեկանի կղճնէն. Յանձնաժաղովը իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ մեծայարդ նուրիատուներուն:

### ԱԼԱԳ ՏԾՆԵՐ

Ս. Աթոռիս համար պատմական արձէք մը ունին Աւազ Տօնիք՝ իւենց կրօնական համակրեքնէն զամանակական պատմուածուկ Տեանեղդայուր և Գիւաղիւր Յակոբներու և Սեփիանոսի սօները:

Տեանեղդայուր Յակոբս, իրեւ առաջին եպիսկոպոս Եպուանութեան պատմական է նուե հայ պատրիարքութեան արքունիք: Հայ աւանդութեան անունը կը զնուի Մերոց Յակոբեանց տանաւին Աւազ Աւազին ներեւ: Խոկ Յակոբս Զերեկան, ուռիս անունով է ու Հայոց վանեց կը կոչուի Ս. Յակոբ: Բայց վիայութեան, իր զիւաստումով համասակութեանն եւքր մարմինը կը փոխադրուի Սպանիա, խոկ գուտիր կը բաղուի այսուուն Տանաւին հիւսիսային կողմը, Պիւաղիւր մատան մէջ, որ ինչպէս կը կարծուի ամէնէն հին մասն է ոյս մեծախառ շինուածքին:

Այս երկու Յակոբներուն ի պատի է որ, բաւական հին անցեալէ մը ի վեր, սովորութիւն եղած է Արքու ՅԱԿՈԲԵԱՆՑ վանի կոչել այս հաստատութիւնը պատօնական գրուածքներ մէջ: Ըստովուրդը, սակայն, աւելի դիւրին զած է Ս. ՅԱԿՈԲ կոչումը:

Տեսանելոր Տօնք, տօնք է Ա. Արքունի. նախա-  
տանակին, Յունվար 5. Կիր. Երեկոյ, հանդիսադիմ է  
Ա. Պատիառք Հայր, որ Ս. Յակոբի յօսուկ Հռոշա-  
փառի բախորդ առաջնորդության Տանըր եւ իս-  
ռաւութեց տօնախմբութիւնը։ Հետեւալ օրը, Ս. Պատ-  
իառքը զարձեալ հանդիսադիմ եղաւ տնին է Փառք  
ի բառձունախ ատեն, ուղարա, եմիլիուն, խաչ եւ  
զաւազան առնելով, անցաւ Առաքելական Արքոր,  
որ զարգարած էր առուց պատասխ հանգեցանով։  
Ն. Ամեն. Մրգանուրինը, ի յարգան առաքելական  
արքունի, իր պատիառքութենէն ի վեր չէ նաևած այդ  
արքունի վրայ, այլ միւս ոչի վրայ կեցած է։ Այս  
անզամ ալ շնուռաւ, եւ Առ բնութեցք աղօրէն եւից  
անցաւ Առաքելական արքունի կից դրուած, իր սպի-  
ռուկան արքոր եւ բնութեցաւ միաբանութեան տնի-  
նուուրութիւններ աշխամբոյրավ։

Օրուան պատարացին էր Պատրիարք Փախանուր Գեղ-Մկրտչի նախ. Ազգանունին, որ ձաւու զիբելն եւթե բարզեց, պատկերացնելով Տեսանելոր կեաննու ու նա-հատակուրինը և բարեմասդրութիւններ բռն Ս. Արք-ունիս պայծառութեան և Ս. Պատրիարք Հօռ արեւատ-րեան նամաւ:

Խնդիր երեկոյին նախատօնակնեն յետոյ, տօնի առ-  
տուն Ս. Պատրապէն Ետք՝ Ս. Պատրիարք բափօռվ եւ  
**Օրհնեցէլ զՏէր շարականի պահումով** առաջնու-  
ղուցաւ պատրիարքան, ուր Ն. Ամենապատուրինը  
օրննեց միաբանութիւնը, համատօրիւնը, հայ ժողո-  
վաւորը, եւ յետոյ ընդունեցաւ ձեռնակալութիւնները  
միաբանութեան եւ ժողովուրդին եւ մեծարան քա-  
միաբանութեան :

Ստեփանոսի տօնք՝ սարկաւագներու տօնք է եռու-  
սաղէմի մէջ։ Ա. Պատրիարք Հայոց թէ՝ նախատակինին  
եւ թէ՝ տօնքն (Տնկը. 6-7, ԲՇ-ԳՇ) նանդիսադիր եղաւ  
ծամերզորեան։ Այս տօնի 16 էր թիր սարկաւագաց  
խումբին Եւկոնք Վարդապետ սարկաւագներ, Հ.  
Գեղարք Ճամարգեան եւ Հ. Մուտեղ Հայրապետեան, 12ը  
ընծայառանի ուսանողներ, մէկը, Ա. Յառութեան միա-  
րան, վեշչին այ Տերդենէմէն ուշաւակիր մը։ Սարկա-  
ւագնեն ամէն չափ բափած էին Ստեփանոսի տօնք վա-  
յելչորեն տօնիսմբելու համար, Երգեցղուրեան եւ բազ-  
առուրուրեան կողմէն։ Օռուան պատրազին էր Ֆրա-  
նուզի Հոգ. Տ. Բարդողիմէս Վարդապետ, իսկ Խոռ-  
զիք՝ Բարզէ Արքան, որ խօսեցաւ նորուու ծառա-  
յուրեան վրայ եւ ուղղելով իր խօսիքը սարկաւագնե-  
րուն բառ թէ Ստեփանոսի պէտ Հաւատ, Արիուրին ո-  
վիսակցուրին ունեցացներն են որ կրնան ծառայել պէտ  
Եղածին պէտ Աւետարանի դատին, Հայոց Եկեղեցւոյ մէջ.

Եկեղեցու առաքումն էթի, բայ սպասուրեան սարկաւոցները առ աշնուզուցան պատճառաւան, Եթ-կարսանալու համար Ս. Պատրիարք էօ, որ ընդհաւուց զիրենք եւ մեկ մեկ ոսկի հույս ուուա անոնց, սահմերփ-քէ «առանձ առանձ զիրքի եւ ոչ թէ միրզի», ու-ժաւուրեալ անոնց մէջ զամփուրեան ողին:

Աղյուս Առաքեած տօնին (Յնգ. 10-11, Աւր-Շը) հանդիսաւորի Անելուն կերպն եղաւ Ս. Պատրիարք Հայոց Նախագահնեց Եահամօնակին եւ առան այ Ս. Պատրիարք մասոց, բարզեց եւ պատարգէն ենն այ զուսի կեցաւ Ս. Յակոբի բարիօրին, Ամբոնվածինի ներեւ եւ կենաց փայտի բանկացին եւ ճանրակիռ խաչը ձեռին:

Սուրբի ուրախափի է որ Ս. Պատրիարք Հօր առաջնորդի մինչը աս զօնացուցիչ է այս տարի. առաջնորդ շարաչաւ խանչելիք զգալու կուտաեց՝ իր պատրիարքական ծանր պարականութիւնները Ս. Արքունիո սօներուն առի:

Արցոց Առանձին սօնին տռաւած խոզը հիմանալի է և իր նիւթը և իր պատկերացումն է Գերեղան եղացաւքներ, ոչտևելով Ցիուս-Քիսոսսի նետ ունեցած իրենց ազգականութենքն, համարձակեր էին, իրենց մու միջնորդութեամբ, խնդրել Գրիշեն որ անու այ ու ձախ կողմեր նախն, իր փառեւուն մէջ. Տեր Մեծոց անոնց խնդիրը, բայց թէ ինչ նորի կամ զաղախարի կը ծառայէ, չէ՞ զիեւե Ասիկու բառ. Արքական խոզից, խճականիս (բարձրական) ողի մին եր, որ չէ հաւասաւե Աւետարանի նետ: Պէտք է որ մարզաւիրափեն ոգենու մեզ եւ ոչ թէ՝ խճականիս ողին, որ զուրկ է ալյասիւրթեն: Խճականիս ողին կը կահանցէ մարդուն պատութիւն եւ կ'սպանն անու մէջ ընհնանութիւն ծառայելու ողին: Եւ Առաքեալը, որուն լիւասակը կը սօնեն այսօր, առա իր զարու Գրիշեն, զիցաւ ծառայել ուրիշենուն եւ նայն խնդր իր զիւկին:

Այս սեղ է այս տեսով նիշը եւեռուն նիզն գարկան խօսեցաւ Ս. Պատրիարքը, նաև իր Արքունի մէջ՝ նաև լսդին օրուան պատճմի է երանի՝ թէ ննա ըլլուց է ամբողջ հայ ժողովութեց նէր այս իմաստաց էւ պետք խորո՞ց:

Խաչէս ու նախատօնիկին Հրաշափոսի բափորով եկեղեցի առաջնորդուած էր Ս. Պատրիարքը, նոյնու տօնախմբութեան աւարտումն ետք բայօնդ պատրիարքան էրա Ն. Ալեք. Մըրզանորինը, եւ դանիինին մէջ իւ օժնութիւնները տաւա ամենուն, թնդունցաւ միաբանութեան ընտառառութիւնները, փոխադարձարա մեծարանի քան միաբանութեան եւ փակէց Աւագ Տեղու նախառինութիւնները:

ԾԱՆԴԵԱՆ ՏՕՆԵ ԲԵԹԳԵՀԵՄԻ ՄԵԶ

Սյա տարի ալ աւանդական հանդիսութեամբ եւ շբագ կատարուեցաւ Մենցեան Տօնը Շեքզենէմի մէջ։

Ճշագալոցի առանք, ճամբ 9 ին, հետեւ Ս. Յակոբի մեծ զանգակը եւ Ս. Պատրիարք Հոյրը եւ միաբանութիւնը օրօներու բախովդ նամբայ ենան։ Ճեմակաձի նեծեալ ոսկիկաններ ի պատի Ս. Պատրիարք Հօկիբրանոսին Ն. Ամեն. Մըրագնութեան օրոյին առջեւնն եւ Տօներէն։

Եթք Ս. Պատրիարք Հօր օրօն նասաւ Գալրի Բերդի գրան առջև, Ազգիացի պահակ զինուորը, իւ նացանազ զինուորական բարեւ տաւա, իսկ նամբան, Յունոց Ս. Եղիս Վանին առջև Ս. Խնոմնի Տեսուչ Հոգ Վանան Լող. Խորգեան, Բերդենիմի եեւելինենուն նև զիմաւուց բախուր, ու նաևնար զնացեած ժամը 10.30 ին նասաւ Բերդենիմ, ուրի նեապատակին Վայ Բերդենիմի Կառավարիչը եւ Ոսկիկանապետը ողբունեցին Ս. Պատրիարքի Մեծ բազմաւրին հաւաքուած Եւ նեապատակին Վայ. ոսկիկաններ կը նուկին կարգապահութեան, Ժառանգաւոր Տղակ պատշաճ կ'ըսպաս-սին, Խորհուրդ մեծը եզելու եւ առաջնորդելու Ս. Պատրիարք դէպի Վանի, ուր նամնելի ենք, Ն. Ամեն. Մըրազնուորինը Պահպանիչով օրինեց Ճազ-

Վուշը եւ յես Տեսարանի մէջ բնդունեցաւ Բերդե-  
նէմի կառավարչին, ոսիկանապետին, Խաղաղոցեա-  
կան մողովի անդամներուն եւ Եւելիներուն օնոհա-  
ւուրութիւններ։

Իսկ իշտուեն ներք, մաքը 1.15 ին կատարեցաւ Հայաստանի բանիքը եւ Ս. Պատրիարքի առաջնորդությունը Ս. Այր, ուր խնկարկործամբ եւ Երկրպատրամբ կատարեց ուխչը Միաբանութեան ներք, եւ յեսոյ դուռը զայդ Ս. Այրէն, կատարեց մահմանափառ կարգը, եւ վետապահած Ս. Տափը:

Հազարօցից պատշաճը մասոյ Տ. Խաչի արեգոյ Աթոռացեան, իսկ Մննդեան զիւելուն պատշաճը՝ Եթ. Մաքրեան եղա. Պայքնեան:

Թափօրց նետեալ կիւռակի տառու միւենոց ունազ  
եւ հանդիսութեամբ վերապարձաւ Ս. Յակոբ, եւ ուղ-  
ղակի Պատրիարքան եւա, ուր տեղի ունեցաւ Նըր-  
դեան տօնին պատօսական ճնշենաւորդիսներ, եւ Ճ-  
ղագուրը արձակուեցաւ Ս. Պատրիարքի օհոնութեամբ:

Ննացեան հանդիսուրիսներ Ս. Յակոբի մէջ կը  
փակուին տօնին ուրեռող օր՝ Տօնոնելով։ Այս օր ժա-  
մեռուրիսնը կը կատարի Ս. Յակոբի մէջ, իսկ Ս.  
Պատարացը կը մատուցնա եպիսկոպոս մք Ս. Գերեզ-  
մանի վրայ, Տառուրեան Տանարի մէջ։ Պատառագէն  
եւքը Ս. Յակոբ կը վերադասնայ փոքրի բախօր եւ  
ուղղակի կ'ելլ Պատշաճաւան, ուու մեծ զանինին  
մէշտեղը սեղանի մք վրայ դրաւած են Ս. Յակոբի մա-  
ռանի բաթիսներն ըստ Եմոյներ, ինչպէս նաև  
չուր եւ զինի։ Ս. Պատիառքը ուրցան եւ զատազան  
առնելով կը նախազանէ Տօնոնելի հանդէսին եւ ուրպ  
կ'օրնն չուրն ու զինին եւ ըստ բաթիսներ։ Օհնեազ  
չուրէն եւ զինին կը նախակնն ելեղեցականն, Ժաւան-  
գաւուց կը բաշխն նարինց։ Տօնոնելի կը կատա-  
րաւի նուի կազան Ս. Յակոբի Մեղանաւան, հանանցին  
եւ Մառանին մէջ։ Ազուր Շահնդուրիւն։

## ԳԱԶԱ ԵՒ ԱՄՐԱԿ

Ս. Ենինդեան տօնին առթիւ Ա. Ալբորիս կողմէն Հոգ. Տոգ. Տ. Կիւրիկ Վրջ. Խարայէլեան Գաղար. Իսկ Հոգ. Ցովհաննէս Վրջ. Ասատուրիան Ա. Տման Վրկուեցան, հայ Ժողովուրդի հոգեօր միսիթարութեան համար:

Գաղա հայ գաղութ չըւնի. այլ հայ պաշտօնէութիւն մը կայ տեղւոյն անդիլսկան հիւանդանցիցն մէջ, որուն մատուռք կը տրամադրուի հոգիւոր պաշտամունքի համար ։ Երբէմն եկեղեցի մը ունեցած ենք հռն, այժմ զետինը միայն կը մնայ այդ եկեղեցոյն։

Աւրախալիք է տեսնել որ հայ հեղեղցւոյ ժամերգութեամբ և պատրազգով ոչ միայն կը մը-  
խիթարուին Գաղայի հիւանդանոցի հայ պաշ-  
տօնէութիւնը, այլև անգլիացիներ և տեղացի  
արար քրիստոնեաներ, և որոնց գոնացում տա-  
լու համար Քեր. Կիւրեղ Վեդ. անգլիարէն ալ կը  
քարոզէ, և իր խօսքիրը արարերէնի կը թարգ-  
մանուին:

իսկ Ամման, Անգր-Յորդանանու մայրաքաղաքը, ունի հայ գաղութ մը, կազմուած Փոքր Ասիոյ անհայտութէն ետքը:

Ս. Աթոռիս կողմէն նախնական դպրոց մը հաստատուեցաւ Ամմանի հաւ պառաջի ժառանի-

Ներսուն համար, որու օրակին մէջ հոգեսր պաշտամունք աւ կը կատարուի Ամմանի Հայերը քանի մը տարի յառաջ քահանայ մը ձեռնազրել տուին իրենց համար, բայց ան երկար չկրցաւ մնալ Ամման։ Հիմայ այցելու հովիւի պաշտամունք կը վարէ Ս. Հրիշտակարպետաց Տեսուչ Գիր. Յովհաննէս Վրդ. Աստուբեան, որ Ս. Ծնունդի առ. թիւ աւ այցելեց Ամման և միմիթարեց Հայ Ճռ. Պողոսւրպը։

թէ՛ Գազա և թէ՛ Ամման հայ ժողովուրդը զի կրօնական պարտականութիւնները:

ՏԵՇԱՐՄԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Ծննդեան Տօնին առ թիւ, Յնկր. 8, ԴԵ. Պարքին,  
Փոխանորդ Գեր. 8. Մկրտիչ և պա. Ազաւունին յա-  
նուն Ամեն. 0. Պատրիարք Հօր, շքախումբով շնոր-  
հաւորական այցելութիւն առուա Յունաց պատրի-  
արքաբանին, ինչպէս նաև Հապէջ, Պօտի և Առո-  
քի վանքերուն. իսկ նեստեակ օրն ալ, Ռուսաց Տ.  
Անաստա Եպիսկոպոսին:

Խոկ Ցիսլր. 20 բժ. գիտադարձ այցելու թեման եկան Ս. Պատրիարք Հօր, Յունաց Պարքին. գիտանորդը, իր շրաբնումը ով, Ֆրանչիսկիան Միարանութեան մեծաւորը, Առևսաց Եպիսկոպոսը, Դպափ Եւ Առորի Վանիքերուն Տեսուչները, Սիրոնի Բնենքիդիկեան զերման վանքին մեծաւորը, Յոյն-Կաթողիկէններու Պարքին. Գիտանորդը, եւ հետօնեւեալ օրն ալ, Երուասիդէմի Խատին պատրիարք Մօն. Պարլասինա եւ Անկիքիան Մէկ ինչւ Եպաքին. Գիտանորդը:

Ամանորի առթիւ ալ (Ցնկը. 14. ԳԵ). Ամեն. Ս. Պատրիարք Հօր Հնորդաւորական այցելութիւն ար-  
ևն, Պաղսատինի եւ Անդր-Յորդանանու Բարձր Քօ-  
միսէրի կողմէնն է. Վամբութեան Թիկնապահը, երաւ-  
ասպէմի կառավարիչ Վասեմ. Քիթ Իօն, բաղրաբակն  
Վասեմ. Բաղրայ Գէյ Նաշաշիպի, Ընդհ. գատախազ  
Մբ. Նօրման Քէնդրուէչ, Բարձր Քօմիսէրութեան երկ-  
րորդ ղիւանապահ Բունի Գէյ, ինչպէս նաև Գեր-  
մանիոյ, Ռումանիոյ, Աւստրիոյ, Ցունասատի, Բո-  
լոնիոյ եւ Ֆլուսլաւարիոյ Վասեմ. Հիւպատոսները.  
իսկ միւս ճիւպատոսներ գրաւոր ուղղեցին իրենց  
Հնորդաւորութիւնները:

## ՆՊԱՏԱԿ ՍԻՒՐԵԱՅ ՆՈՐ ՏԱՐԱԳԻՐՆԵՐՈՒՆ

Ս. Աթոռու Տնօրին Ժողովը, իր 23 Յունու ար 1938 ին ինստիտուտի մեջ, որուցից Պաղեստինի հայութեան մէջ հանգանակութիւն ընել ի նպաստ Միւրիսյ Նոր տարագիրներուն, Ամեն. Ս. Պատրիարք Հօր հոգանաւորութեամբ եւ նախազահութեամբ Պորքին Փոխանորդ Գեր. Մկրտչի Եպոս. Ազաւունիթի եւ Խշանակից երկու հանանակիթ Յանձնուումը, մէկը Յակոբին և Յակոբին ններ, իսկ մեւսը Ս. Յակոբուն դուռ Բնակող հայութուուրին մէկ շրաբ հանգանակից համար Երկու Յանձնախուումբերուն զլուխը կը գտնուին Ս. Աթոռու միաբաններէն մէկ մէկ փարզապես. Այս Յանձնախումբը իրենց օժանակալ մարմիններ ալ կազմեցին հայ Տիրիններէ հազուստի կապուատի վերաբերեամբ հաւաքումներ ընելու համար: Յանձնախուումբը շուտով սկսան գործի, եւ կը յուսանք թէ զոհացուցիչ պիտի ըլլայ իրենց գործունէութեան արդիւնքը,

# ՍԱՍՅՈՒԱԾ ԳԻՐՔԵՐ

1. Թ. ԱԶԱՏԵԱՆ, Քառամակի, Արշակ Զօպանեամի Ցառաջարանով. Արգիսկան արժեհատով գեղա-  
նկարեց Մելիքն Քէպազնեան. Տպր. Սէլամէթ, Դա-  
շիէ թույնաննէսեան, կ. Պոլիս, 1930. 8° էջ 114.  
Գին՝ 200 Ղրուչ. Արտասահման 1,5 Տոլար, 35  
Ֆրանք. Հասցէ. T. Azadian, Péra, B. P. 182.  
STAMBOUL.

2. ԸՆԴԱՐԿԱԿ ՏԱՐԵՑՈՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՅԻ,  
Նոր Երջան Գ. Տարի 1930. Կազմուած խմբա-  
գրական մարմնի մը կողմէ, [Սեփականութիւն  
Ա. Փ. Ազգ. Հիւանդանոցի]. Տպր. 8. Մ. Ակբ-  
եան, կ. Պոլիս, 8° էջ 374 + 11. Գին՝ 250 Ղրու-  
50 Ֆրանք:

3. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՐԿԵՐ (Պ), ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ. Կեն-  
սազրական Միւսիոններ, Հրատարակութիւն ՕՇԱԿԱՆ  
ՏԻՈՐԵՆՆՈՒԹԵԱՄԲ Արտաշէս Ցովհաննէսեանի. Տպ.  
Ներսէս, Պարիս 1929. 8° էջ 74+2. Գին՝ 10 Ֆրանկ,  
Ամերիկա կէս Դոլար. ընամի օրինակ 25 Ֆրանկ:

4. LE PSAUTIER ARMÉNIEN ILLUSTRÉ, par  
Gabriel Millet et Sirarpie Der-Nersessian (*արտա-  
տպուած Խաչառուածան Երանեան Արմենիա*) Tome  
IX-էն, Fascicule 1. 1929) էջ 137 — 181. Հայ եւ  
յոյն Սալմոններէ ընտրուած նկարներու և Զար-  
դագիրներու նմաննանութիւններով զարդար-  
ուած:

5. ՊԱՏԻ ՕՐԱՅՈՅՑ ՄԵԽԱԿԱՆ ՃԵՄԱՐԱԲԻ ՓԱՎԼՈՎԸ,  
Սոֆիա, պատկերադարձ. Տպր. Պ. Պալքնեան,  
Սոֆիա. — Գին՝ 50 Մէնթ, 10 Ֆրանք:

6. ՖՐԱՆՍԱՍՅՈՅՑ ԿՐՊԱՆԻ ՕՐԱՅՈՅՑ, 1930, կը պա-  
րունակէ ի միջի այլոց Հայ և Ֆրնս. Ազգ. ե. ե-  
կեղեցական տօներ, հայ մատուրականներու ծը-  
ննդեան և մահուան ու պատմական դէպեքերու  
թուականներ. պատրաստեց Ցովհ. Վարժապետ-  
եան. Տպր. «Ալիս», Մարսէլ, Գին 3 Ֆրանք:

7. ՍՈՒՐԵ ՕԴԱՍԻՆԸՆԻ ԵԽ ՆԱՐԵԿԱՑԻԻ ՇԱՀՋԻՆ  
Մէջ կամ La Passe-Temps d'un Sédentaire. Գրեց

Փրօփ. Յ. Ճիռեան. Տպր. «Արաման» Պէլլում,  
1930. Գուբը 8° էջ 147. Գին՝ 50 Մ. Դ.:

8. ԽՆՁ. ՀԱՅԱՍՏԱՆ, Քեջ ՄՈՒՆԱԿԱԼ. Խոսք Գետ-  
րոս Դուրեհանի, եղանակ և ձայնագրութիւն Յ. Մարկարաւագիանի, Զօնուած Երուսաղէմի Պատ-  
րիարք Ամեն. Տ. Եղիշէ Ա. Արքեպիսկոպոսի, Խո-  
րին Ամեն. Յորեկեանի առթիւ: Գին՝ 50 Մէնթ:  
Հասոյթէն բաժին մը պիտի հանուի Գուրեան  
Մատենադարանի համար, իսկ միացածը բոլորովին  
նուիրուած է Հ. Ա. Ը. Ա. Միջնթիւն:

Հասցէ. H. Sargavak. 2321 East 6th St.  
Long Beach, Calif. U. S. A.

9. ԱՄԵՆՈՐԵԱՅ ԱՌԱՋՆՈՐԴ Ե. Ե. Քրիստ. Զանից  
ընկերակցութեան, 1930, Հայացուց Յ. Թ. Դա-  
յանեան. Թիւ 1. Հրտկ. Դահիրէի Ե. Ե. Ք. Զանից  
Ընկ. — Տպ. «Առակ-Մեսրոպ», Դահիրէ, 1930.  
Գուբը 8° էջ 212. Գին 1 Եիլին:

10. Ցեղարանական Ծառը Պէջէօթիւրեան Գեր-  
դաստանի, յօրինեց Բրոֆ. Կ. Պէջէօթիւրեան:

11. ՆՈՐ ԴԱՄՆԹԱՅՔ ԿՐԾՆԻ, Ա. ՀԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏ-  
ՄՈՒԹԻՒՆԻ, Տարրական կարգերու համար. (պատ-  
րաստողը) Տ. Զարմայը Ա. Քնյ. Կէղիւրեան.  
Հրտկ. «Արև» Գրատան, Յակով Արրանամեան.  
Պապը Ալի, Բէշիտ Էփ. Խան, Թիւ 10. Տպր.  
«Թէսհիւլաթ», Կ. Պոլիս 1929. 8° էջ 116, Պատկե-  
րազարդ. Գին՝ 40 Դրուչ (Թիւրք):

12. Յ. ՆՈՐ ՈՒԽՏԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԻ. Ցիոնսի  
կեանքը. — Հրաշքները. — Առակները. — Քարո-  
զութիւնները. — Քիսոսի Եկեղեցւոյ Հասաւու-  
թիւնը. Հայց. Եկեղեցի, իր Լուսուրիները. — Հայ-  
ուոզեներ. — Տօներ. — Դաւանուրիներ. — Պատ-  
րաստողը. Հրատարակիչը, Աայլն՝ Նոյն. 8° էջ  
146. Պատկերազարդ. Գին՝ 50 Դրուչ.

13. L. G. GUERDAN, LES FAUX—POIDS de BA-  
LANCE (Roman), 8° p. 223, Edition Argo, Paris.  
Prix 12 Francs.

## ՄԻՈՆԻ ԳՈՐԾԱԿԱՆԵՐ ՄԻՒՐԻՈՅ ՀԱՄԱՐ

ՀԱԼԱԳ. —

Պօղարեան Գրատուն.

Փոստարկլ Թիւ. 285

Պէտրոփ. —

Տիար Վահան Ռւզունեան.

Փոստարկլ Թիւ. 491

ԴԱՄՄԱՍԿՈՍ. —

Տիար Ֆիլիք Գաբրիէլեան.

Պապը Շարքի

Միւրիոյ մէջ՝ մէր յարգելի Բաժանորդները Միւնի բաժանորդագրութեան ու դրա-  
մական խնդիրներու համար կրնան դիմել վերոգրեալ Գործակալներուն:

# ՍԻՐՆ ՆՈՒԻՐՈՂՆԵՐ 1930-Ի ՀԱՄԱՐ

Գեր. Տ. Բարգչն Եպս. Կիւլէսէրեան Երուաստղէմէն, Կիւլէսէրեան Վահկին՝ Հաւէպ. — Պէրզուտեան Կարապէտին՝ Հաւէպ. — Կիւլէսէրեան Եղբարց՝ Արլինկթըն. — Կիւլէսէրեան Աւետիքին՝ Փափա. — Արզուեան Գրիգորին՝ Աւստր:

Գեր. Տ. Ամբատ Եպս. Գազազեան կ. Պոլսէն՝ Ա. Փրկչի Ազգ. Հիւանդանոցին:

Տ. Յարութիւն Վրդ. Պարոնեան Երուաստղէմէն՝ Յավսէփեան Տ. Յարութիւն քահանային Կալոց. — Ասատօրեան Արամին Կիպրոս:

Տ. Առւրէն Վրդ. Քէմանձեան Երուաստղէմէն՝ Խաչիկեան Տ. Պատկ քհն.ին Գաչիրէ:

Խաչատուր Գրոգիրեան Երուաստղէմէն՝ Գալրաքեան Նշանին Ռումոնիա:

Նիկողոս Պէտէփեան Երուաստղէմէն՝ Երուաստղէմացի Հայոց Բարես. Միութեան Արկու օրինակ:

Լեռն Պրուսալեան Խէմէէն՝ Սիւրմէլեան Էօժէնին Oliv-View. Calif. (U. S. A.)

Զատէեան Զարհհ Բրակայէն՝ Պէղճեան Վար-

ժարանին կ. Պոլիս. — Մանխալեան Վարժարանին Գահիրէ. — Դպրոցաէր Տիկնանց Վարժարանին՝ Խեցնաի. — Սևմական Լեզուաց վարժարանին Բըրակա:

Զատէեան Ե. Վիհննայէն՝ Ազգ. Կեղր. Վարժարանին կ. Պոլիս:

Երուանգ Պէյ Աղաթօն Նիսէն՝ Տ. Խորէն Բնյ.

Գուլիկեանի Սայտա. — Պասթաճեան Վահանին Զարքարք:

Գույումճեան Հայկազուն Մարսէլէն՝ Ազգ. Վարժարանին Համատան:

Ֆէրմանեան Յ. Ա. Լոզանէն՝ Հայկ. Վարժարանին Ժընէկ:

Անդրանիկ Կէնճեան Բարիզէն՝ Ժամկոչեան Բ. ին Պէյըութ:

Մանուկեան Գրիգոր Աղեքսանդրիոյէն՝ Ալբրետ Տունըին Աղեքսանդրիա:

Գազազեան Գրիգոր Զիքակօէն՝ Թորոսեան Մարտիկին Բարիզ:

Գույուհան Յարութիւն Զիքակօէն՝ Մարգարեան Տ. Նշան քհն.ին Հալէպ:

## Ա. ԱՇՈՒՒՍ ՏՊԱՐԱՆԵՆ ԼՈՅՍ ՏԵՍԱՆ

Տ. ԵԼԻՆԻ ԱՐՔԵՊՈ. ԴՈՒՐԵԱՆ

ԸՆԹԱՑՔ Ի ԳՐՈՑ ԲԱՐԲԱՌ  
Գ. ՏԱՐԻ

Գրաբարի ուսուցման ամէնէն հաճելի և ամէնէն զրծնուկան մեթոսով պատրաստուած դոսագիրքերուն վերջին ընթացքը. Գին՝

7 Եգ. Դը. կամ Մէկու՛էս Շիլին

Հայերին Բամասիրուրեամ Այրութինին հատ միասին կազմաւածը՝

10 Եգ. Դը. կամ 2 Շիլին

ԿՈՐԻԿԻՆ

ՎԱՐՔ ՄԱՇԹՈՑԻ

ՈՒՂԵԱՆ Եւ ԼՈՒՍԱԲԱՆԵԱԼ

ի

Գ.Ա.Ռ.Ն.Ի.Կ. ՅՆՑԳԱԼԵԱՆԵԱԼ

4° Եց 100

Ընդարձակ Ներածութիւն, Հոմեմատութիւններով և Բառաքնութիւններով լուսաբանուած Բնագիր և կարենոր Մանօթութիւնք, ընտիր թուղթի վրայ չքեզ տպագրութիւն .

Գին՝ 4 Շիլին կամ 1 Տոլար